



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2581



2002

2010

9


ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

ՃԱՆԱՊԱՐՀՈՂՆ, ՎԱԽԱՌԱԿԱՆ, ԱՐԱԿԱ-
ՆԻՏԱՑ, ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴՊՐՈՎԱՑ, ՈՒՍՈՒՑԱՑ, ՔԱ-
ԼԱՔԱԳԻՏԱՑ, ԽՄԱՎԴՐԱՑ ՈՒ ԱՄԱՉՆԱԿԱՆ ԳԵՐ-
ԴԱՍԱՆԱՑ ԳՈՐԾԱՇԽԵՐՔԱՆԵՐ ՀԱՄԱՐ

104

ԱՅԽԵՑՈՒԹԵՑ

Հ. Գ. Վ. Կ. Մ. Ա.



ԱՓագին Տեսքն

(Թիրթ 1—5).

52

F - 36

Վ Ի Ե Խ Ա

Դ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ե Ց Պ Ր Ե Ա Ն

1871

Դախաղաւիդ.

Ա. ՄԱԹԵՄԱՏԻԳԱԿԱՆ Ե

1.	Երկնային մարմնոց վրայ ընդհակառակ գործառությունները	1
2.	Հաստատուն աստեղը	1
3.	Երկնակամարին աստղաբաշխական	1
4.	Մոլորակաց շարժմունքը	1
5.	Երկրիո ձեւը—մեծութիւնը	1
6.	Երկրիս զանազան գոտիները—օդաբառ	2
7.	Լուսին. — արեգական, լուսնոյ խաւակ	3
8.	Արեգակ. — Կոպեռնիկեան դրութիւն	3
9.	Մոլորակներ	3
10.	Գիսաւորներ	4

Բ. ԲՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.	Հողագնդին վրայ ընդհակառակ գործառութիւնները	4
12.	Զուր	5

Ա. ԾԱՌԱՆ ՀՐԵՐ:

ա. Ծարվուն ցամաքային մասերը. — Ծարվուն յար մեղեքը

բ. Ծարվուն ջրային յատկութիւնները. — Ծարվ.

փայլիլը. ալէկոծութիւն. յորձանք. մակրնթւ տեղատուութիւն

թ. Ցամագի ՀՐԵՐ:

ա. Վաղուն ջուր եւ իր տեսակները

բ. Կայուն ջուր եւ իր տեսակները

13.	Ցամաք. — Երկրին կազմուելուն կերպին վրայ տեսութիւն մը	5
ա.	Լեռ. — իր ստորաբաժնումները	6

բ. Հարթյատակ կամ տափափակ Երկիր

14.	Օդ. — բարեխառնութիւն, օստաբաժին	6
ա.	Հով. — իր տեսակները	6

բ. Ջրեղեն օդերեւոյթներ

զ. Լուսեղեն օդերեւոյթներ

դ. Հրեղեն ու ելեկտրական օդերեւոյթներ

15.	Բերք	7
ա.	Տնկոց նախառութեան	72

բ. Կենդանեաց նախառութեան

52 սաց
Բ-36

1565

ՆԱԽԱՑԱՀԻԴ

ՄԵՐ նիւթական դիտողութեան առջին դլիսաւորաբար երկու էական առարկաներ կ'ելքն. այսինքն երկիրս՝ իր վրայ ունեցած ամէն բաներով. եւ երկինք՝ այն ամէն բաներով, որոնք իր վրայ կը տեսնուին: — Չկայ նիւթական կամ դգայական բան մը, որն որ այս երկուքին վրայ չտարածուի: Եթէ մարդուն, մարդկային յարաբերութեանց ու զանազան վիճակներուն, եթէ բնութեան եռապատիկ թագաւորութեանցը, եթէ տարեց վրայ է խօսքը՝ երկիրս պէտք է որ անհրաժեշտ այս ամէն բաներուն մէջ իրեւ հիմ կամ խարիսխ դրուի: — Աշխարհագրութիւնը կամ մանաւանդ Երկրագրութիւնը¹ մեզի ընդհանրապէս երկիրը ճանչնալ կը սորվեցընէ. միայն թէ աս երեք դլիսաւոր նկատմամբ. Զաշխարհ երկնային մարմիններէն մէկը մտածելով՝ կը սորվեցընէ, Կախս՝ անոր ձեւը, դիրքը, մեծութիւնը, շարժումը, եւ ուրիշ երկնային մարմնոց հետ ունեցած կապակցութիւնը. — ասիկայ Ասթեմադիդական կամ Աստղաբաշխական Երկրագրութիւն կ'ըսուի. որովհետեւ այս մասը դլիսաւորաբար ասաղաբաշխական դիտողութիւններէ կ'առնուի ու անոնցմով կը հաստատուի: Երկրորդ՝ կը սորվեցընէ մեզի, մեր երկրիս երեսը կամ մակերեւոյթն. որ է՝ օդը, օդերեւոյթները, ջուրը, ցամաքը, երկրին բնական բերքը, անասունները, հանքերն եւ այլն. — աս մասը Բնական Երկրագրութիւն կը կոչուի: Իր

1 Աշխարհագրութիւն բառին բուն իւ մասար՝ բոլոր աշխահքիս կամ տիեզերաց ստորագրութիւնն է, որուն Եւրոպացիք ալ յունարէն բառով Cosmographie կ'ըսեն: Իսկ ան դիտութիւնը, որն որ միայն մեր երկրին վրայ կը խօսի, լաւագոյն է եր-

կրագրութիւն կոչել, որ բառն որ նաեւ խորենացին կը գործածէ. ուր թողունք որ նոյն խոկ յունարէն շեացագիւ անունը՝ բառ առ բառ երկրագրութիւն կը նրանակէ:

զանազան ճիւղերը կ'անուանուին լեռնազրութիւն, ծովազրութիւն
եւ այլն։ Երբորդ՝ երկիրս, իրրեւ մարդիկներու ընակութիւն մտա-
ծելով՝ կը սորվեցընէ զանազան ազգերուն ընակած այլեւայլ տե-
ղուանքը; տէրութիւնը, կրօնը, լեզուն, բարքը, սովորութիւնները,
կրթութեան աստիճանը, արուեստներն եւ այլն. — աս ալ Յա-
զպահական Երկրագիտաժիւն կ'անուանուի։ — —

Եւ որովհետեւ՝ երկրագրութիւնը լուսաւոր գաղափարաւ եւ
օդտակար եղանակաւ սորվելու համար, պէտք է որ մարդ աս երեք
զիսաւոր մասերուն վրայ նախ ընդհանուր ու չափաւոր ծանօթու-
թիւն մ'ունենայ. — անոր համար, յառաջ քան երկրիս առանձին
մասերուն վրայ խօսիլը՝ նախ եւ յառաջ հասարակախօսութեան
կամ Տիեզերագրութեան վրայ ընդհանուր գաղափար մը տալը
կարեւոր կը համարինք. որուն մշշ՝ աս երեք մասերուն վերաբերած
ամենէն հարաւոր ու էական գիտելիքները կը ժողովենք։ — Եւ
նախ կը սկսինք մաթեմատիկական Երկրագրութենէն որն որ ընդ-
հանուր աշխարհազրութեան հիմն ու խարիսխն է։



Ա. ՄԱԹԵՄԱԴ. ԵՐԿՐԱԳՐՈՒԹԻՒՆ

1.

Երկնային մարմնոց վրայ ընդհանուր տեսութիւն մը: —
Երկնից կամարին վրայ տեսնուած լուսաւոր մարմնոց մէջէն, երկու
հատն, ուրիշներէն՝ իրենց վերջի աստիճանի մէծութեանն ու գե-
ղեցկութեանը համար անմիջապէս աչքերնուս կը զարնեն: Ասոնք
են. արեւն ու լուսինը: Ըստածինն՝ ուսկից մենք օրական լոյսերնիս
ու ամէն բնութեան մէջ երեւցած էակներն իրենց կենդանական
դրութիւնն ունին, իրաւոցնէ՝ ամէն աստեղաց հետ համեմատելով՝
անչափա մեծ է. որովհետեւ իր մէծութիւնը երկրէն 1,400.000
անգամ աւելի է: Ատկայն լուսինն՝ որ թէպէտ եւ տեսանելեաց ա-
րեւուն պէս մեծ կ'երեւայ, նոյն խակ մեր երկրէն 50 անգամ պրզ-
տիկ է: Խայց արեւուն պէս մեծ երեւալուն պատճառն ան է, որ
մեզի 20 միլիոն մղոնէն աւելի մօտիկ կեցած է, քան թէ արեգակը:

Ուրիշ երկնային մարմինները, զորոնք ընդհանուր անուամբ
տագող կ'անուաննենք, նոյն յատկութիւնն ունին. միայն թէ, մէջեր-
նէն մէկ քանին, մէկալներէն՝ իրենց փայլունութեանն ու աւելի լոյս
ունենալուն համար, աչքին աւելի կը զարնեն: — «Նոյն խակ վեր ի
վերոյ դիտող մը, տեսած պիտ'որ ըլլայ մէկ շատ գեղեցիկ աստղ մը,
որ երբեմն արեւմ. արեւը մտնելէն քիչ մը ետքն ու երբեմն արեւ-
ելք՝ արեւուն ելլելէն քիչ մը յառաջ կ'երեւայ: Աս է՝ ամենուն ծա-
նօթ երեկոյեան ու առաւտոեան աստղը, որ թէեւ միեւնոյն աստղն է,
բայց միայն իր դիրքը փոխելով՝ մէյ մ'արեւելեան, մէյ մ'ալ արեւ-
մտեան կամարին վրայ կը տեսնուի: Ուրիշ ասոր նման գեղեցիկ աս-
տրղ մը, աւելի դիտողութիւն կը պահանջէ զինք տեսնելու համար.
որովհետեւ աս ալ տեղափոխութեան յատկութիւն ունի: «Նոյն
ըսելու է նաեւ երրորդի մը համար. ու կարմրագոյն լոյս ունեցող՝
չորրորդ աստղի մը համար ալ: Այս չորս աստղներէն զատ՝ մինչեւ
հիմայ մեզի ծանօթ եղած 117 ուրիշ աստղներ ալ կան, որոնք առա-
ջիններուն պէս տեղերնին կը փոխեն. թէպէտ եւ պարզ աչօք չ',
հապա միայն հեռագետի միջնորդութեամբ, աս իրենց փոփոխու-
թիւնը կրնանք տեսնել: Ուստի ըստ այսմ՝ 121 աստղ կամ երկնայ-
ին մարմիններ կան, որոնք տեղերնին փոխելու յատկութիւն ունին,
ու շջող աստղներ կամ մոլորակներ կ'անուանուին: Աէկալ ամէն՝
թէ պարզ աչօք ու թէ հեռագետով տեսնուած աստղները՝ տեղ-

Երնին չեն փոխեր, եւ կարծես թէ Երարշին՝ ի սկզբանէ հետէ իրենց ցուցուցած տեղւոյն մէջ անշարժ, եւ իբրեւ թէ բեւեռած կեցեր են. անոր համար ալ. հասպապուն կամ անշարժ ասպաներ կը կոչուին:

Երկնային մարմնոց կը վերաբերի նաև մեր երկիրն՝ իբրեւ մոլորակ մը: — Վոլովակ ըսելով՝ կը հասկրնանք այն աստղներն, որոնք յինքեանս մութ մարմիններ են. ու պարզապէս արեւէն ընդունած լուսնին կը շողան: «Ա, աեւ շարժուն աստղներ ալ կանուանուին, իրենց տեղւոյն շարունակ փոփոխութեանը համար: Եթէ կարենայինք եղանակաւ մը արեւուն երեւու անկէ մեր երկիրը նշմարել, զասիկայ ըստ ամենայնի այնպէս կը աեսնէինք, ինչպէս որ կը տեսնենք օրինակի աղագաւ հիմայ՝ առաւօտեան ու երեկոյեան ըսուած մոլորակն, որ աստղաբաշխորէն Արուսեակ կամ Աստղիկ կը կոչուի: — Քանի մը մոլորակներ, արեգական չորս դին պտրտած ատեննին՝ իրենց նման, բայց իրենցմէ անհամեմատ պղտի ուղղեկիցներ հետերնին մէկտեղ կը տանին: Վսոնցմէ ոմանք՝ լուսին (ինչպէս երկրին ուղղակիցը). ոմանք անձնապահ (trabant, ինչպէս են Երամաղդայ ուղղակիցները) եւ ոմանք արբանեակ (satellite, ինչպէս Ուրանոսին, Երեւակին ու «Ա, եպտոնին ուղղեկիցները») կը կոչուին, եւ 26.000 մղոնէն մինչեւ 500.000 մղ. միջին հեռաւորութեամբ. ու 22 ժամու միջոցէն սկսեալ՝ մինչեւ $3\frac{1}{2}$ ամսուան միջոցի մէջ, իրենց տիրոջը (մոլորակին) չորս դին կը շրջանակին. Լոյսերնին արեւէն կ'առնուն. ու պաշտօննին է՝ իրենց մոլորակները գիշեր ժամանակ լուսաւորել:

Երեգական չորս դին շրջանակող, ու մինչեւ հիմայ մեզի ծանօթ մոլորակներն, ինչպէս ըսինք 121 հատ են: Պակայն ասոնց մէջէն 113ը այնչափ պղտիկ են, ու Ճամբաննին ալ համեմատութեամբ այնչափ կարծ՝ որ հազիւ մոլորակաց դասուն մէջ կրնան մտնալ. անոր համար ալ. Ֆոլորակերու (planetoid) կամ աստղակերու (asteroid կը կոչուին: Խակ բուն գլխաւոր ու մեծ ութը մոլորակներն են. Փայլածու (Հերմէս, արեւուն ամենէն մօտ.) Աստղիկ (Երուսեակ Հրատի ու Երկրի մէջ.). Երեկիր. Հրատ (Երէս). Լոռսաթագ (Երամաղդ). Երեսակ. Ռորանոս ու Նեպտոն: (Վոլորակելազները Հրատին ու Լոռմնթագին մէջ տեղուաները կ'իյնան:) Վսոնցմէ, Երկրէս միայն չորս ու Երբեմն հինգերորդ մըն ալ պարզ աչօք կրնանք տեսնել. այսինքն Վստղիկը, Երամաղդը, Հրատն ու Երեւակը: Խակ հինքերորդն, որն որ կամ վերջալուսոյ ժամանակ արեւմտեան, եւ կամ արշալուսոյ ատեն՝ արեւելեան հորիզոնին վրայ պարզ աչօք կը նանք տեսնել, է Փայլածուն: — — —

Երեւուն՝ իր չորս դին շրջանակող Երկնային մարմնոց մէջ եղած յարաբերութիւնն Արեգակնային դրութիւն կ'անուաննենք: — Գիսաւոր աստղները գուրս առնելով, արեւն՝ իր ազդեցութիւնը գուեթէ մինչեւ 624 միլիոն Երկրաղրական մղոն հեռաւորութեան մէջ կը կատարէ: Վս բանս՝ իրաւցրնէ սարսափելի միջոց մըն է. սակայն շատ պղտիկ անջրապետութիւն մըն է, եթէ որ Երկնային մար-

միները կացուցանող հաստատուն աստեղաց հետ՝ որոնց հեռաւ-
որութիւնը հաւանականագոյնա մինչեւ 4 երկիվին մղ . կ'ընդարձակի՝
համեմատելու ըլլանք: Ի՞նչ է ուրեմն ըսած այն 600 միլ . մղոն-
նիս, երբ որ իր չորս դին՝ մինչեւ առաջին հաստատուն աստղը մի-
այն հաշուելով՝ դեռ ամենէն քիչ 3 երկիվին ու 999.400 միլ . մղ .
պարագ միջոց կը մնայ: — — Երկնային մարմնոց վրայօք աս ընդ-
հանուր սկզբունքները տալին ետեւ, մեր մատղութիւնը նախ եւ
յառաջ հաստատուն աստեղաց վրայ դարձնենք:

3.

Հաստատուն աստեղը: — Աս անունն առած են, իրենց տեղ-
ոյն մէջ ունեցած անշարժութիւններնէն: Ու նոյն խակ աս իրենց
անշարժութեամբը մոլորակներէն կը զանազանին, որոնք տեղելնին
փոխելուն համար, ինչպէս ըսինք շարժական աստղներ կը կոչուին:
Հաստատուն աստղները՝ մեր արեգական պէս սեպհական լոյս ունին
ու կը շողան. եւ ասով ալ մոլորակներէն (որոնք լոյսերնին արեւէն
կ'ընդունին) կը տարբերին: Բայց հաստատուն աստղները մոլորակ-
ներէն դլխաւորաբար անով կը զանազանին, որ իրարու հետ ամե-
նեւին նմանութիւն չունին. բաց ի արտաքին երեւութէ մը, որն որ
միայն երեւակայական ու շինծու է. եւ աչաց խարեւութիւն: “Առ
աստղաբաշխները՝ աս հաստատուն աստղներն, իրենց առերեւոյթ
(մեզի երեւցած) մեծութեան ու լուսաւորութեան սասակութեա-
նը նայելով՝ 16, մինչեւ 18 կարդ կամ աստիճան կը բաժնեն. ա-
սոնց վեց առաջին կարդերը պայծառ օդ եղած առեն՝ պարզ աչօք
ալ կրնան տեսուիլ, խակ ասկից անդին եղած տաքը կարդերը մի-
այն դիտակով կամ հեռադիտակով կը տեսնուին. անոր համար ալ.
Հեռադիտական աստղներ (étoiles télescopiques) կը կոչուին: Վ-
ռաջին կարդին մէջ՝ միայն 14 հաստատուն աստղ կայ: Երկրորդ
կարդին մէջ՝ 70. Երրորդին մէջ՝ 300. բայց չորրորդ կարդին աստղ-
ները մէկէն ի մէկ շատ կ'աճին. այնպէս որ առաջին վեց կարդին բո-
լոր աստղներուն թիւը զբէթէ 6000ի կը հասնին: Վակից անդին
եղող 12 կարդ աստղներուն գումարը, 148,000.000 կը լլայ՝ եթէ
երկնից կամարին ամէն մէկ քառակուսի վայրկենին վրայ միայն աս-
արդ մը մասձելու ըլլանք. խակ եթէ, ամէն մէկ քառակուսի մանրեր-
կրորդի վրայ ասաղ մը զնելու ըլլանք՝ 534,000,000.000ի կը հաս-
նի անոնց թիւը: — Բայց ասոնց՝ արեգակէն ու մեզմէ ունեցած
հեռաւորութեանը համար, մեր հիմակուան ամենակատարեալ գոր-
ծիքներովն ալ չենք կրնար հանիլ . ասոնց ոչ Ճիշդ մեծութեանը,
ոչ մեզմէ ունեցած հեռաւորութեանը վրայ գաղափար մ'ունինք .
եւ ոչ ալ գիտենք՝ թէ արդեօք աս աստղները երկնից անքառ միջո-
ցին մէջ տեղ մը կը հասնին ու կը դադրի՞ն. չէ նէ յանսահմանս
յառաջ կ'երթան: Վս հաստատուն աստղները ամենալաւ հեռա-
դէտներով ալ անբաժանելի լուսաւոր կետեր կ'երեւան: Իրենց ամե-

նէն մերձաւորին ալ մեր երկրէն ունեցած հեռաւորութիւնը՝ (որովհետեւ մեր արեգակնային դրութեանը մէջ, այնչափ երկայն զիջ մը չկայ, որ հաստատուն աստեղաց հետ երեքանկիւն մը կարող ըլլանք շինել) սրամիտ յարաբերութեանց եւ կապերու ձեռքով՝ եւ միայն հաւանականագոյն պատճառներով ու հիմունքներով ցուցուեցաւ, որ 4 երկիլիոն երկրագրական մղոն է: Ասիկայ անանի հեռաւորութիւն մըն է, որ եւ ոչ կրնանք երեւակայել: Լոյսն անկից մեզի համելու համար՝ երեք տարուան հարկաւորութիւն ունի¹: Անկից արձակուած թնդանօթի գնդակ մը մեզի գալու համար հինգ միլիոն տարիէն աւելի՝ շարունակ Ճամբայ ընելու է: Վազող ձի մը, որ մանրերկրորդի մէջ 50 ոտնաշափ Ճամբայ ընէ, այսչափ հեռաւորութիւնն անցնելու լմնցընելու համար 59 միլիոն տարիէն աւելի կարօտութիւն ունի: Արեգական ծաւալը՝ հիմակուրնէ երկիլիոն անգամ մեծ ալ ըլլար նէ, վերցիշեալ հեռաւորութեան մէջ՝ իր երկակտուրն այնչափ կ'երեւար, որ մարդու մազի մը հաստութեան տասներորդ մասէն կրնար ծածկուիլ: Անչափ հեռաւորութիւն. բայց միանդամայն ինչ անհնարին մէծութիւն: Եւ աս ըսածնիս, դեռ ամենէն մերձաւոր հաստատուն աստեղ վրայ է: Ամենեւին տարակոյս չի վերցըներ, որ մէկաներն ասկից բիւրապատիկ հեռու են:

Բայց չկարծենք, որ հաստատուն աստեղաց այսչափ հեռաւորութիւնն ուրիշ բանի չի ծառայեր, բայց եթէ այն զգայական ուրախութեան զորն որ դիտողը զանոնք նշմարելու տաեն կը զգայ. վասն զի եթէ ուրիշ բանի համար չէ գոնէ մեզի ծանօթ ևորակաց շարժումներն ու դիրքը որոշելու. Եւ արեգակնային դրութեան համելու համար անհրաժեշտ հարկաւոր են: Առանց ասոնց՝ ոչ տարւոյն զանազան եղանակները, ոչ լուսնին փոխութիւնները, ոչ արեգական եւ ոչ ալ լուսնոյ խաւարումները. տեղւոյ մը ոչ երկրագրական լայնութիւնն եւ ոչ ալ երկայնութիւնը կրնայինք իմանալ. ինչպէս որ յետոյ պիտի տեսնենք:

Հաստատուն աստղներն, ինչպէս յայտնի է. Երկնից կամարին վրայ խումբ կ'երեւան ու տեղիս տեղիս զանազան ձեւեր ալ կը կազմեն: Ամէն մէկ խումբը Աստեղագուռն կ'անուանուի. որոնց ստորագրութիւր դիւրինցընելու համար՝ հնուցմէ ի վեր ամէն մէկուն զատ վաստ անուններ զրուած են. զոր օրինակ Հայկ, սիրամարդ, առիւծ, քնար, սայլ եւ այլն. նոյնպէս ամէն մէկ նշանաւոր աստղներն ալ մասնաւոր անուններ ունին, ինչպէս. շնիկ, աղկիռն, եւ այլն: Դարձեալ դիանալու է, որ հաստատուն աստղներն երկնից երեսին վրայ հաւասարապէս բաժնուած չեն, հապա տեղ տեղ աւելի խիտ ու տեղ տեղ աւելի ցանցառ են: Հերշլ երեց աստղաբաշխը՝ Հայկին լախտին կողմերը, 15 աստիճան երկայնութիւն եւ 2 աստիճան լայնութիւն ունեցող շերտի մը վրայ 50.000 աստղ

¹ Առաջ բրած ճամբու արագութեանը վրայ փոքր գաղափար մը ունենալու համար, պէտք է դիտնալ, որ մեզմէ 20 միլ. երկրագր. մղոն հեռու եղող արե-

գական լոյսը, մեզի՝ 8 գայրկենի եւ 7½ մանրերկրորդի մէջ կը հասնի: — Լոյսը մանրերկրորդի մը մէջ 40.000 մղոն ճամբար կ'ընէ:

Համբեց. Իսկ Հիւկէնա՝ Հայկին սուրին մէկ շատ պղտիկ մասին վրայ 2000 էն աւելի տեսաւ: Բայց երկնից ամենէն սաստիկ աստղաւէտ կողմն այն լուսաւոր գօտին կամ շերտն է, զորն որ մենք Յարդիկող կանուանենք: Ասիկայ ուրիշ բան չէ, բայց եթէ հեռաւոր ու խիստ մանր երեւցող անթիւ աստղներուն ահազին բազմութիւնը, որոնց ամէն մէկուն լոյսը մենք զատ զատ որոշել չկարենալով՝ ամենուն լոյսն իրարու հետ խառնուած ու Ճերմակ լուսաւոր շերտ մը կը տեսնենք: Աստեղատուններէն, Խւրոպան՝ եւ ուրիշ հիւսիսարնակ ազգերը հազիւ 100 ի չափ կը տեսնեն: — Գրեթէ ամենուն ծանօթէ է հիւսիսային երկնից վրայ տեսնուած, Մեծ արջ կոչուած աստեղատունն, որ հասարակ կենաց մէջ սայլ ալ կ'անուանուի ու եօթը՝ երկրորդ աստիճանի աստղներէ կազմուած է, որոնց մէջէն չորսը՝ մարմինն ու երեքը պոչը կը կացուցանեն: Ասոր հիւսիսային դին է՝ Բաշեռական աստղը. ասիկայ Փուրջ արջն պոչին ծայրը կը կազմէ, որ մեծ արջին շատ նմանութիւն ունի ունոյնպէս եօթը աստղներէ կը կազմուի: Մեծ արջին ըստ ամենայնի դիմացն՝ ու բեւեռային աստեղ մէկալ դին կինայ Կատիոնէ աստեղատունն՝ իր, երկրորդ աստիճանի մեծութիւն ունեցող հինգ աստղներովը: Ասկից շատ հեռու չէ Անդրսեդրա, իր՝ երկրորդ աստիճանի մեծութիւն ունեցող երեք աստղներովը: Երկնից վրայ տեսնուած ամենագեղեցիկ աստեղատունն է Հայկ. ընդհանրապէս ծանօթ՝ իր գօտւոյն վրայ ունեցած երեք՝ երկրորդ աստիճանի աստղներովն, որոնք երեք թագաւորները կ'անուանուին, եւ երկու առաջին կարգի աստղներովը: Եթէ Ուփեղ աստեղ (որ Հայկին մեծ աստղն է) շտկութեամբը, դէպ ի արեւելք յառաջ երթալու ըլլանք՝ Աւշեռած կամ Մեծ շան կը հանդիպինք, որն որ շատ գեղեցիկ եւ փառաւոր աստղատուն մըն: Է: — Ցաւըն աստեղատունը (որ Հայկին արեւմտեան հիւսիսային դին կիյնայ) ծանօթ է իր եօթը պղտիկ աստղներովն, որոնք հասարակ կենաց մէջ Բաղմասափեղտ, նաեւ Օռախմայք ալ կ'անուանուին. որովհետեւ ամէնը մէկ տեղ հաւու մը պէս կ'երեւան, որ իր ձագերը թեւերուն տակ առած է: Ցլին զլուխը հռովմայեցի Վ գրին պէս նշան մը կայ. Իսկ իր եղջերացը ծայրը՝ բաւական պայծտութիւն ունեցող երկու աստղներ ունի: Ասկից դէպ ի արեւելք յառաջ երթալով՝ կու զայ Երկուորեակն, իր երկու՝ երկրորդ աստիճանի աստղներովն, որոնք իրարմէ հազիւ 4 աստիճանի հեռաւորութեան մէջ կը կենան. սառնց վերինը Կաստոր, իսկ վարինը Գողուքս կը կոչուի: Առ.իւ.ծին աստեղատունը կը կազմուի երկու՝ առաջին աստիճանի եւ ութը՝ երկրորդ ու երրորդ աստիճանի աստղներէ: Կուսին աստեղատունն ունի հինգ՝ երկրորդ աստիճանի, անկիւնի ձեւ ունեցող աստղներ. իսկ Կարիճը կը կազմուի մէկ՝ առաջին եւ ինը՝ երկրորդ ու երրորդ աստիճանի մեծութիւն ունեցող աստղներէ: Եւ աղ ծանօթ են յաջորդ. Խոյի (ցլին քով). Խեղդեսնի (առիւծին ու երկուորեակնին մէջ). Կշոյի (կուսի եւ կարիճի մէջ). Աղեղնաւորի, Ազեղջեր, Գրիտոի ու Ջիանց (աս վերջի չորսը կշռին ու խոյին մէջ տեղը) աստեղատունները: Գոթացի կոչուած նշանադրով

գրուած 12 աստեղատուններն, որոնք են միանգամայն ԱԵՆԴԱՆԱԿԱՄԱՐՐ կ'ազմողներն՝ արեգակնային դրութեան համար նշանակալից բաններ են: — Տասուերկու աստեղատուններն աս կարդաւ կեցած են. Հիւսիսային երկնակամարին վրայ. Խոյ Վ, Յուլ 8, Երկուորեակ Ա, Խեցգետին Ծ, Առիւծ օ ու Կոյս Պ: Խոկ հարաւային երկնակամարին վրայ. Աշխո Հ, Կարիծ Պ, Աղեղնաւոր Շ, Այծեղներ Զ, Քըհոս Ա ու Զկունք Հ:

Յ.

Երկնային կամարին աստղաբաշխական բաժանումը: — Որովհետեւ՝ միայն արեւն ու լուսինն են, որ ժամանակներու բաժամունքներուն բնական չափը կ'որոշեն, անոր համար արդէն հին ժամանակներէն կարօտութիւնը կը տեսնուէր, այս երկու երկնային մարմնոց թէ իրական ու թէ առերեւոյթ շարժումները կարելի, եղածին չափ ճշդիւ քննելու եւ որոշելու: Ասոյդ է՝ միտ դրուեցաւ որ լուսնոյ մը լրմանէն մինչեւ մէկալը, գրեթէ ամիս մըն է կ'անցնէր որով եւ տարին 12 հաւասար մաս բաժնուեցաւ. բայց ի վերայ այսր ամենայնի շուտ մը խմացուեցաւ, թէ ասանկ վեր ի վերց դիտողութեամբ մը բանը չէր լմնար: Գրեթէ միշտ նորանոր ծակեր սիամներ ու պակատութիւններ կը դտնուէին. ուստի եւ վերջապէս զանազան փորձերէն ետեւ՝ հաստատուն երկնից հետ մտաւօրական բաժանման մը անհրաժեշտ հարկաւօրութիւնը տեսնուեցաւ, եւ նոյնն իրօք ալ ի գործ դնելու ձեռք զարնուեցաւ: Եւ որովհետեւ երկինք՝ ամէն տեղ մեզի սնամեց գնդակի մը ներքին մասը կը ներկայացրնէ, հարկ էր որ ըլլալի բաժանումն ալ ան եղանակաւ ըլլոյ՝ որ եղանակաւ որ գնդակի մը վրայ կրնար ըլլալ նէ: Բայց աս բանս ի գործ դնելն էր արուեստը: Ավկայն, ասոր նկատմամբ ծախարակադրծը մեր առջին սկզբնական գաղափար մը կը դնէ, գնդակ մը ծախարակելու ատեն: Երկու ծխնիները՝ որոնց վրայ որ գնդակը կը դառնայ, ճշդիւ կը ցուցընեն այն երկու կէտերը՝ զորոնք, երկնից վերին երեսը բաժնելու ժամանակ, ամէն բանէն յառաջ առջեւմիս պէտք ենք ունենալ. եւ զատոնք երկրիս վրայ (որ ամէն ուրիշ մարակաց, կամ արեգական ու լուսի պէս գնդաձեւ է) անցընելով՝ (հիւսիսային ու հարաւային) բեւեւ պէտք ենք կոչել: Զգենք հիմայ՝ գնդաձեւ մարմնոյն վրայէն, բեւեւին մէկ կէտէն մինչեւ մէկալ կէտը շխտակ՝ ու իրարմէ հաւասար հեռաւորութիւն ունեցող գրծեր, (որոնք՝ ինչպես յայտնի է, ծայրերնուն վրայ իրարու հետ նորէն պիտի միանան) եւ ահա 360 գծերէ կազմուող պատկերի մը գաղափարը կամ մշօղէականը կունենանք. զորն որ եթէ մոքերնուս մէջ վերացընենք՝ երկրիս մէկ բեւեւէն մինչեւ մէկալ բեւեւնոյն գծերը ձգած կը լլանք: Զգենք վերջապէս, գնդակին մէջ տեղէն, վելոյիշեալ գծերուն հակառակ ուղղութեամբ ուրիշ գիծ մըն ալ. եւ եթէ որ աս ալ երկրիս վրայ գարձնելու ըլլանք՝ կ'ու-

նենանք հաստիրակածը. որն որ անոր համար այսպէս կ'անուանուի, վասն զի բեւեռներէն ամէն կողմանէ հաւասար հեռաւորութեան մէջ է: Ծրած այս գործողութիւննիս յառաջ տանելով՝ հասարակածէն ետեւէ ետեւ 90 հաս զուգահեռական գծեր ձգենք, ու ահա կ'ունենանք լայնութեան աստիճանները կամ՝ պահանջանեանները: Ըստածնիս այնպիսի որոշ ու մէկին է, որ գնդակի մը երեսն ասկից աւելի դիւրին ու պարզ եղանակաւ չեխնք կրնար բաժնել: Հասարակածն, ինչպէս նաեւ զուգահեռականները՝ 360 երկայնութեան աստիճանի կամ՝ միջօրէականի՝ ու ամէն մէկ միջօրէականը 180 կամ երկու անգամ 90 լայնութեան աստիճաններու բաժնուած են: Ըստած աս բաժանումնիս՝ բոլորակի մը բաժանումն հետ ճշդիւ կը համաձայնի: Խոլորակ մը կը շնուռի, երբ որ ուղեղ զիծ մը հաստատուն կէտի մը վրայէն կը դարձուի կամ կը շարժուի: Այս շարժուած գծին կորութիւնը՝ կը կոչուի շրջապատ. իսկ հաստատուն կէտն որուն չորս դին որ գիծը ձգուած է միջակէտ կամ կենդրոն: Ամէն՝ միջակէտէն մինչեւ շրջապատ երկնցող շիտակ զիծ մը՝ կիսատրամագիծ (radius) կ'անուանուի. իսկ եթէ որ նոյն գիծը շիտակ՝ կենդրոնէն ալ անցնի երթայ ու շրջապատին մինչեւ մէկալ ծայրն երկննայ, յայտնի բան է որ ան ժամանակ նոյն զիծը կրկին կիսատրամագիծ կամ ամբողջ տրամագիծ (diameter) մը կը շնէ: (Երկրիս կենդրոնէն, հիւսիսէն դէպի ի հարաւ անցուած այսպիսի տրամագիծը՝ երկրիս առանցքը կը կոչուի:) Ըստապատ հին ժամանակիներէն իսկ, ամէն տեսակ բոլորակներու մէջ՝ 360 մասի կամ աստիճանի կը բաժնուէր. եւ թերեւս անոր համար, վասն զի այս թիւր առանց կոտորակի ուրիշ սառրաբաժանումներու ալ կրնայ վերածիլ: — Հիմակ երկրիս դալով՝ հասարակածը շրջապատ մըն է, ու երկրիս շրջապատն է: Եւ որովհետեւ երկիրս կը ու, հարկաւ աս դէպիքին մէջ ալ շրջապատը 360 հաւասար մասունքներու կամ աստիճաններու պիտի բաժնուի: Ամէն մէկ (թէ՛ լայնութեան ու թէ երկայնութեան) աստիճանը՝ 60 վայրկենի (աստիճանի վայրկենի եւ ոչ ժամու վայրկենի), ամէն մէկ վայրկեանը՝ 60 երկրորդական վայրկենի (մանրերկրորդի), ամէն մէկ երկրորդական վայրկեանը, 60 երրորդական վայրկենի (մանրերրորդի), կը բաժնուի: Աակայն աս վերջին բաժանումը շատ քիչ անգամ յառաջ կրւ դայ: Աստիճանը՝ կարճութեան համար աս ՝ նշանով՝ վայրկեանը, 'ով'՝ երկրորդական վայրկեանը, "ով"՝ իսկ երրորդական վայրկեանը՝ "ով" կը բացատրուին. օրինակի աղաղաւ 25° 14' 44, 29'', կը նշանակէ 25 աստիճան, 14 վայրկեան, 44 մանրերկրորդ ու 29 մանրերրորդ:

Երկրիս մակերեւոյթը յիշեալ եղանակաւ գտնելն ու բաժնելն եւ աստվ երկրիս երեսին վրայ գտնուող տեղւոյ մը երկրագրական երկայնութիւնն ու լայնութիւնը չափելով դիւրինցընելէն ետեւ, աս ըստ ինքեան միայն մտաւորական ու վերացեալ բաժանումն զմեզ գործնական արդիւնքներու կամ իրակութիւններու կը յառաջացընէ, որովհետեւ աս ըստած բաժանումնիս, զորն որ երկրիս

մակերեւութին վրայ բռած ենք, զանիկայ պատող մնամէջ գնդակին, այսինքն երկնից կամարին վրայ անցընելու որ ըլլանք՝ վերոյիշեալ նրա պատակներնուս, այսինքն ծիշդ չափումներու կը հասնինք: — Եղդ հիմակ, երկնից կամարին վրայ ունինք ըստ ամենայնի նոյն բաժանմունքները մեծ չափով, զորոնք երկրիս մակերեւութին վրայ ունինք պղտիկ չափով: — Ըսածնիս լուսաւորենք:

Երկնակամարին վրայ գտնուած երկու բեւեռներուն հիւսիսայինը մեզի արդէն ծանօթ է, այն 2 թուին մէջ յիշատակուած բեւեռային աստղէն, որն որ բեւեռին հետ ըստ բաւականի կը համաձայնի: Հարաւային բեւեռը, մենք Եւրոպացիքս չենք կրնար տեսնել, վասն զի՞ հողագնդիս վեր բարձրացած զանգուածովը բռնըրովին գոցուած է: Ուստի եւ զանի տեսնելու համար, պէտք էինք կամ երկրէս մղոններով օդին մէջ բարձրանալ, եւ կամ Պրազելիս, «որ Հոլանտա եւ կամ հարաւ. Վփրիկէ երթալ: — Երկնից հասարակածը դիւրաւ կրկանք գտնել Հայկայ ձեռօք, որուն գօտւոյն երեք աստղներուն հիւսիսայինն՝ ըստ ամենայնի հասարակածին քոմի է: Այժէ որ ուրեմն, աս աստղէն՝ երկնից կամարին վրայ դէպ ի արեւելք ու դէպ ի արեւմ. շիտակ դիծ մը մնածելու ըլլանք, բայց անանի՝ որ բեւեռային աստղէն ամէն կողմանէ հաւասար հեռաւորութեան մէջ ըլլայ՝ այն տաեն կ'ունենանք երկնային կամարին հասարակածն, որն որ աստղաբաշխօրէն դիշերահաւասարի շրջանակ (aequinoctial) կ'անուանուի. ու երկրին հասարակածին պէս 360 աստիճաններու բաժնուած է. այն տարբերութեամբ միայն, որ ասոնք ուղղացէ Էալշը ացող աստիճաններ (Grade der Rectascension. ուր որ հողագնդին կամարին վրայ ձգուած այս դիծերը լայնութեան աստիճաններ կամ զուգահեռականներ) կ'անուանուին: Մէկալ կողմանէ ալ՝ երկնային կամարին հասարակածին հետ ուղեղ անկիւն կազմող միջօրէականներն երկրիս միջօրէականներու պէս 90 ական աստիճաններու կը բաժնուին. այն տարբերութեամբ միայն, որ ասոնք հոլովնան աստիճաններ (Grade der Declination. ուր ընդհակառակն՝ երկրիս վրայ նոյն գծերն երկայնութեան աստիճաններ կամ միջօրէականներ) կ'անուանուին: — Ատոյգ է, երկնային կամարին վրայ երկայնութեան ու լայնութեան աստիճաններ ալ կան. սակայն ասոնք՝ դիշերահաւասարի շրջանակէն կամ որ նոյն է, երկնից հասարակածէն չեն չափուիր, հապա ուրիշ մէկ աւելի մեծ ընդարձակութիւն ունեցող շրջանակէ մը, ծից խաւարձաննէն. որուն վրայօք միտ դնենք յաջորդերուն: — Երկիրս, (ուրիշ ամէն մոլորակներու պէս) արեգական չորս դին պտըտած ատեն՝ ընթացքն այնպէս չըներ, որ արեգական ետեւի դին եղած՝ ու ըստ ամենայնի երկնից հասարակածին վրայ գտնուած աստեղատուններուն առջեւէն անցնի. այլ արեգական չորս դին կը պտըտի այնպիսի ուղղութեամբ մը, որ նախորդ յօդուածին մէջ յիշուած կենդանակամարին 12 աստեղատունները միայն կը տեսնէ: Բայց կենդանակամարը՝ երկնային կամարին հասարակածին հետ ըստ ամենայնի նոյն գծին վրայ չէ, հապա անկիւն մըն է կը կազմէ, որն որ ծիր խաւարմանին ձեռօքը (ու

բուն ինչ ըլլալը հիմակ պիտ'որ իմանանք,) կ'որոշուի: — Արեգակ՝ երկնից անջրավետութեանը մէջ ունեցած տեղէն չի շարժիր. անոր համար, պարզապէս ու մի միայն երկրիս շարժումն է պատճառն, որ այն 12 աստեղատուններն արեւուն ետեւի դին կարգաւ կ'երեւան: Աս բանս աղէկ մը ըմբոնելու համար՝ արեգակէն մինչեւ մեր երկիրն երկնցող՝ ու արեգական հասարակածին հետ 23 աստիճան ու 28 վայրկեան կազմող անկիւնագիծ մը երեւակայենք, որ գծին վրայէն երկիրս շարունակ արեգական չորս դին շրջանակի: Եթէ որ այս գիծն երկնցընելով՝ մինչեւ հաստատուն աստեղաց երկինքը հասցընենք, այն ժամանակ կ'ունենանք հոն՝ երկինքի վրայ, երկնից հասարակածը կամ գիշերահաւասարի շրջանակը 23° 28' անկեամբ կարող ծիր խաւարմանը: Ան 12 աստաղատունները (խոյ, ցուլ, երկուորեակ եւ այլն) են արդ, որոնք այս գիծը՝ կամ աւելի յայտնի ըսելու համար, այս՝ 8 մինչեւ 9 աստիճան լայնութիւն ունեցող շերտը կամ գօտին կը կազմեն. որ ուրիշ անուամբ պոտիակա կամ հայերէն Աւելանականար կ'անունուի. եւ հաւանականագոյնս անոր համար, վասն զի աստեղատուններուն մեծագոյն մասը կենդանիներէ առնուած են: Աւելանակամարը՝ երկնից հասարակածը չէ թէ տեղ մը, հասարակու իրարու ըստ ամենայնի հակառակ եղող տեղերը կը կտրէ: Ուէկ տեղն է ձկան աստեղատան, խակ մէկալը կուսին աստաղատան առջին: Աս կտրելու տեղերուն պատճառաւան է, որ նաև ծիր խաւարմանն ալ երկու կէս շրջանակի, այսինքն հիւսիսային ու հարաւային կիսաշրջանակներու կը բաժնուի: Որովհետեւ ծիր խաւարմանն ալ 360 աստիճանի կը բաժնուի՝ պէտք է որ ասոր հետեւութեամբը, ամէն մէկ կիսաշրջանակին միջնակէտը՝ իր կտրուելու կէտէն 90 աստիճան հեռու ըլլայ: «Օիր խաւարմանին հիւսիսային կիսաշրջանակին միջնատեղը երկուորեկին քովն է. հարաւային կիսաշրջանակին միջնակէտը աղեղնաւորին քովն է: Եւ որովհետեւ հիմակ, թէ երկնային կամարին, ու թէ ծիր խաւարմանին 360 աստիճանները՝ ձուկերուն աստեղատան առջեւ զերար կտրելու տեղէն հաշուելու կը սկսինք, ու աստեղատանց կարգաւը մինչեւ 360° յառաջ կերթանք՝ յայտնի բան է թէ, ծիր խաւարմանին կիսաշրջանակին միջնակէտն՝ իր սկզբնական կէտէն 90°. կուսին ասաեղատան կտրելու տեղը 180° ու հարաւային կիսաշրջանակին միջնակէտը՝ իր սկսելու տեղէն 270 աստիճան հեռու պիտ'որ իյնայ: — «Օիր խաւարմանը, երկնակամարին հասարակածին հետ 23° ու 28' ի անկիւն մը կը կազմէ. ուսկից կը հետեւի, որ այն երկու զուգահեռական գծերն, որոնք մէյ մը երկնից 90 երորդ միջօրէականը՝ ծիր խաւարմանին հիւսիսային կիսաշրջանակին մէջ տեղէն. ու զարձեալ երկնից 270 երորդ միջօրէականը, ծիր խաւարմանին հարաւային կիսաշրջանակին մէջ տեղէն կը կտրեն՝ պէտք է որ երկնից հասարակածէն թէ դէպ ի հիւսիս ու թէ դէպ ի հարաւ 23° ու 28' հեռու ըլլան: Աս զուգահեռական գծերն այլեւադայնի շրջանակներ կը կոչուին. ինչու որ արեւը՝ իբրեւ թէ աս գծերուն առջին իր ուղղութենէն դարձած կ'երեւայ: Երկնից՝ առաջին, իննաներորդ, հարիւր-

ութ մներորդ ու երկուհարիւրեօթանաներորդ միջօրէականները՝ մնանաւոր անուամբ գոփոխման կետեց (colures) կ'անուանուին: Առաջին ու 180 երորդ միջօրէականները կազմող փոփոխման կետերը՝ գիշելուսաւագայքի փոփոխման կետեր կը կոչուին. վասն զի՞ երբ որ արեւն գարնանային ու աշնանային սկիզբներն ասոնց կը հասնի, ցորեկն ու գիշերը հաւասար տեւողութիւն կ'ունենան: Բնդ հակառակն՝ 90 երորդ ու 270 երորդ միջօրէականները կազմող փոփոխման կետերն, արևադարձի փոփոխման կետեր կ'անուանուին. որովհետեւ երբ որ արեւն՝ ամարուան ու ձմերուան սկիզբներն ասոնց առջեւ կը հասնի, իբրեւ թէ հաստատուն կամ անշարժ կ'երեւայ:

Հիմակ տեսանկը ուրեմն, որ երկնակամարին հասարակածը՝ առաջին միջօրէականին համրելու կամ հաշուելու սկսուած աստիճանները՝ ուղղաձիդ բարձրացող աստիճաններ կը կոչուին: Բայց ասոր հակառակ այն ծիր խաւարմանին՝ խոյին նշանին վրայ եղած կետին ոկտող 360 աստիճաններն, որոնք դէպ ի արեւելք յառաջ կ'երթան՝ Եվկայնունեան աստիճաննեց կ'անուանուին: — Ա երբ սորվեցանք միանգամայն՝ թէ երկնային կամարին հասարակածին միջօրէականներու վրայ թէ դէպ ի հիւսիս ու թէ դէպ ի հարաւ գրանուող աստիճանները՝ հոլովման տասիճաններ կը կոչուին: Բայց ընդ հակառակն ծիր խաւարմանին դէպ ի հիւսիս ու դէպ ի հարաւ համրուող գուգահեռական գծերը լոյնունեան աստիճաննեց կ'անուանուին: — Երկնակամարին՝ բեւեռի շրջանակներէն (որուն վրայ քիչ մը ետքը) հիւխայինը՝ արջային շրջանակ (circulus arcticus), խեկ հարաւայինը՝ հակարջային շրջանակ (circulus antarcticus) կը կոչուի:

Ա.

Առլորակաց շարժմունքը: — Երկնից կամարին վրայի այն բաները, զորոնք գիանալն անհրաժեշտ հարկաւոր էր՝ հասկրնալէն ետեւ՝ կրնանք երկնից ան մոլորակացն անցնիլ, որոնք մեր արեգական դրութեան մէջ կը սահմանաւորին: Աս դրութեան կամ յօրինաց կենդրոնին՝ ու մեր երկրէն 20 միլ. մղ. հեռաւոր անջրապետութեան մէջ՝ արեւն անշարժ ու հաստատուն տեղ մը կեցած է. եւ իրեն չորս դին (1ին մէջ արդէն յիշուած 121) մոլորակները կը շարժին կը դառնան. ու այս անդադար շարժման ժամանակ, միանգամայն իրենց առանցքին վրայ ալ կը դառնան: Իրենց՝ աս առանցքին շարժումէն կը պատճառի ցորեկն ու գիշերը. խեկ մէկալ շարժումէն (այսինքն արեգական չորս դին դառնալէն) յառաջ կու դան տարւոյն եղանակները: Մոլորակաց՝ իրենց առանցքին վրայ ունեցած օրբտորական շարժումը աստղաբաշխորէն բոլորուն (rotation), խեկ արեգական չորս դին շարժելնին շրջան (revolution) կ'անուանուի: — Տարակոյս չկայ՝ որ այս կրկին շարժումը, բարձրադոյն ու մեղի անձանօթ ելեկտրամագնիսական զօրութեամբ մը կ'ըլլայ.

ինչպէս որ իրօք ալ աստեղաբաշխք աս երեւոյթը մեկնել կ'ուզեն, երկու իրարու հակառակ զօրութիւններ ենթադրելով՝ որոնք, մարդրակաց վրայ միեւնոյն կերպով միեւնոյն ժամանակ եւ հաւասար զօրութեամբ կը ներգործեն։ Ես երկու զօրութիւններէն մէկը՝ իրքեւ դէպ ի արեւ ձգուելու մղում մը կը ցուցինե, ու կը կոչուի կենդրոնահակ (centripetal) զօրութիւն։ որուն միակողմանի կամ մի միայն ներգործող զօրութեամբն ան կ'ըլար, որ բովանդակ մոլորակաց խումբը՝ ուստի եւ մեր երկիրն ալ արեւուն վրայ կը գտնաւիժեին կը նետուեին։ (երկիրս՝ ասանկ մի միայն ներգործող զօրութեան ետեւէն երթալով՝ երկու ամսուան ու քանի մ'օրուան մէջ արեգական կը զարնուեր ու կտոր կտոր կ'ըլար։) իսկ մէկալ զօրութիւնը հեռանալու կամ բաժնուելու յատկութիւն մ'ունի ու կենդրոնախոյս (centrifugal) զօրութիւն կը կոչուի։ որն որ թէ միակ դործելու ըլլար՝ երկիրս ու մոլորակներն անոնիջապէս երկից անդնդոյը մէջ կը նետէր։ Եւ որովհետեւ աս ենթադրութեամբ՝ երկու զօրութիւններն իրենց ազդեցութիւնը մոլորակաց վրայ միակերպ կը բանեցրնեն, անոր համար ասոնք՝ ոչ մէկուն եւ ոչ մէկալին ետեւէն կրնան երթալ։ եւ ասով կը պատճառի ահա այն՝ արեգական չորս դին եղած շրջումը։ Երկրիս վրայ չկայ այնավիսի բան մը, որն որ մոլորակաց աս շրջանին եւ կամ նոյն իսկ իրենց բոլորմանը հետ համեմատութեան մէջ կարող ըլլանք բերել։ վասն զի թէ եւ մարդիկ մասնաւոր պատրաստութիւններով՝ ելեկորական մակնիսական եւ կալուանական երեւոյթներ ու զարմանալի զօրութիւններ յառաջ բերեն՝ սակայն բնադիտի մը երբեք չյաջողեցաւ, այնավիսի արուեստակերտ մը շինել, որով՝ ազատ անկախ մարմիններ, օդոյ մէջ կարող ըլլան առանց արտաքին յենարանի մը, առանց մեքենական դործողութեան մը՝ իրենց առանցքին եւ կամ կենդրոնին վրայ միշտ դառնալ ու շրջանակիլ։

Թէ մոլորակաց ու թէ արեգական բոլորումը կամ առանցքին վրայ ունեցած շարժումը աղէկ հեռադէառով մը կրնանք տեսնել։ բայց երկրիս բոլորումը չենք կրնար տեսնել՝ վասն զի իր վրայ կը բնակինք։ ու հեռուանց չենք կրնար զանի նշմարել։ — Թողտալով ան՝ ըստ բաւականի խելքին պառկող եղրակացութիւնը։ թէ որովհետեւ երկիրս ուրիշ մոլորակաց պէս արեւուն չորս դին կը շարժի ու մէկալ մոլորակաց հետ ամէն բանի մէջ նոյն ըլլարով՝ իր առանցքին վրայ ալ պիտի բոլորի, որ մէկալներուն հետ հաւասար ըլլայ։ — ընդհանրապէս ուրիշ պատճառներով կրնանք իրեն՝ աս առանցքին վրայ ունեցած բոլորումը ցուցինել։ «Վախ եւ յառաջ։ աս նախադասութիւնը թէ՝ կամ երկիրս 24 ժամու մէջ իր առանցքին վրայ կը բոլորի կը դառնայ։ եւ կամ բովանդակ երկնակամար՝ արեգակով, դիսաւոր աստղներավ, փոփոխական ու հաստատուն աստղներով մէկ տեղ 24 ժամու միջոցի մէջ երկրիս չորս դին կը շրջանակի՝ պէտք է որ ընդունինք։ վասն զի ասկից զատ երրորդ բան մը չկայ ու չի կրնար ըլլալ։ Եթէ երկինք՝ ամէն իր վրայ տեսնուած աստղներովն երկրիս չորս դին դառնալու ըլլայ՝ ան ժամա-

նակ երկնային մարմիններն, իրենց սարսափելի հեռաւորութեանը պատճառաւ 24 ժամու միջոցին մէջ, այնպիսի ահագին շառաթեամբ շարժելու կը հարկադրէին, որ մեր ըմբռնման կարողութեանէն բոլորին դուրս է: Պէտք էր որ, օրինակի աղագաւ՝ արեգակը բռապէի մը մէջ 90.000 մղոն. մեզի ամենէն մօտ եղող հաստատուն ասաղը՝ մանրերկրորդի մը մէջ 217,500.000 մղոն ճամբայ ընէին. խակ ասկից անդին եղող հաստատուն աստեղաց ճամբուն արագութիւնը բացատրելու համար մեզի թուանշան բաւական չէր: Երդ. այս այլանդակ մտածութիւնը, թէ բովանդակ տիեզերք, մեր փոքրիկ երկրին չորս դին կը պարտի՝ մէկդի դնելէն ետեւ, ինք իրեն երեւան կ'ելէ երկրորդ նախադասութիւր թէ. ուրեմն երկիրս 24 ժամու մէջ իր առանցքին վրայ կը դառնայ: Դեռ հաղիւ քանի մը տարի կայ, որ Տարիզի նշանաւոր գիտնականին Գուգուլին երջանիկ մտածութիւր միտքն եկաւ, որ երկրին՝ իր առանցքին վրայ ունեցած բոլորումն իրական փորձիւ մը ցուցընէ. եւ իրօք ալ աս փորձը կատարելապէս յաջողեցաւ ու մեծ ընդունելութիւն դտաւ. այնպէս որ նոյն փորձերը Եւրոպայի զանազան մայրաքաղաքացն ու Եմերիկայի մէջ՝ կը թեալ հասարակութեանց առջին կրկնուեցան ու երեքինեցան:

Երկրիս երկրորդ շարժումը, զորն որ մէկալ տմէն մոլորակաց պէս կ'ընէ, է՝ իր արեգական չորս դին ունեցած դարձր կամ շրջանը: Տօէ աս շարժումը արեգակէն գրեթէ 20 միլ. մղոն հեռաւորութեան մէջ կ'ընէ, արդէն յիշեցինք: Խակ թէ աս իր ընթացքը տարուան մը մէջ կը կատարէ, առ այժմ իբրեւ ենթադրութիւն համարինք: — Եսկից սիտի հետեւցուի ուրեմն թէ. «Եախ, երկրիս՝ արեգական չորս դին ըրած ճամբուն ընթացքը բոլորական է: Երկրորդ. թէ շրջանակելու ժամանակ՝ միշտ արեգական հասարակածին առջեւէն կ'ընթանայ. եւ Երրորդ. թէ իր շարժումը միշտ միօրինակ է: Բայց այսպէս չէ: «Եախ՝ երկրին ալ, արրանեակներուն ալ, անձնապահներուն ալ ընթացքը ձուաձեւ է: Երկրորդ՝ երկիրս շրջանակելու ժամանակ, արեգական հասարակածին հետ 23 աստիճան ու 28 վայրկեան կազմող անկիւնադիմ մը կը շնէ: Եւ երրորդ. երկիրս՝ ձմեռնային կէս տարւոյն մէջ աւելի շուտ կը շարժի, քան թէ ամառնային կէս տարւոյն մէջ. վասն զի ձմեռնային կէս տարւոյն մէջ արեգական աւելի մօտ է. եւ ընդհանրապէս մոլորակաց շարժման արագութիւնն այնչափ կ'առաւելու որչափ որ արեւու մօտիկ են, եւ այնչափ կը նուազի՝ որչափ որ արեւէն հեռուեն: Ճոս կը յիշեցընենք միանդամայն, թէ արեգական ամենէն մօտ եղող մոլորակը՝ Փայլածուն, վրայի վրայ հաշուելով մանրերկրորդի մը մէջ 6՝ իրմէ ետքն եկող Երուսեակը գրեթէ 5՝ ուր որ ասոր յաջորդող Երկիրը 4՝ Ճրատը 3^{1/2}, խակ Ուրանոս եւ ոչ մղոն մը ճամբայ կ'ընեն: Եսկից կը տեսնուի ուրեմն, թէ մոլորակաց արագութիւնն այնչափ կը շատնայ, որչափ որ արեգական մօտիկ են, եւ այնչափ կը նուազի, որչափ որ արեգակէն հեռուեն: Եւ որովհետեւ արեւը՝ չ թէ երկրիս ձուաձեւ ճամբուն (ellipse) Ճիշտ մէջ

տեղը, այլ ձմերուան արեւադարձին կէտին՝ անոր աւելի մօտիկ կեցածէ. հարկաւ կը հետեւի, թէ երկիրս՝ ձմերուան կէս տարւոյն, այսինքն Սեպտ. 21էն մինչեւ Մարտ 21՝ աւելի արեւուն մօտ է, քան թէ ամարուան՝ Մարտի 21էն մինչեւ Սեպտ. 21 տեւող կէս տարին: Երկիրս՝ արեգական ամենէն մօտիկ կը դանուի ձմերուան մէջ տեղերն, այսինքն Յունուարի 1ին. եւ ան ժամանակ կ'ըսուի, թէ երկիրն իր ամենէն սաստիկ մերձաւորութեան (perihelium) մէջն է. ինչպէս որ մոլորակաց ամենէն սաստիկ մերձաւորութիւնն աստղաբաշխօրէն կը կոչուի: Երկրիս՝ աս միջոցին արեւէն ունեցած (ամենէն նուազ) հեռաւորութիւնը 20,334.700 երկրագրական մղոն է: Երկիրս՝ արեւէն ամենէն հեռու է ամարուան մէջ տեղն. այսինքն Յուլիսի 1ին. եւ այս ժամանակ կ'ըսուի, թէ երկիրն իր ամենէն սաստիկ հեռաւորութեան (aphelium) մէջն է: Երկրիս՝ աս միջոցին, արեւէն ունեցած (ամենէն մեծ) հեռաւորութիւնը 21,030.000 երկրագր. մղ. է: Այն ամենէն մերձաւոր կէտէն, մինչեւ այս ամենէն հեռաւոր կէտը ձգուած ուղիղ զիծ մը. միջին հեռաւորութեան զիծ (absidenlinie) կը կոչուի: Եւ որովհետեւ երկրիս՝ արեւուն ունեցած ամենամեծ հեռաւորութեան եւ ամենանուազ մերձաւորութեան տարբերութիւնը 695.300 երկրագր. մղ. է, ընականապէս կը հետեւի՝ թէ մենք, երկրաբնակը Յունուարի 1ին 695.300 մղ. արեգական աւելի մօտ կը դանուինք՝ քան թէ Յունիսի 1ին. ուսկից կրնանք միանգամայն հետեւցընել, թէ ուրեմն ձմեռ ատեն արեգակը մեզի աւելի մեծ պիտի երեւայ քան թէ ամառ. եւ իրօք ալ այսպէս է. վասն զի իր երկակտուրը Դռեկտ. 31ին 32' 35" մեծութեամբ՝ իսկ Յուլ. 2ին 31' 31" մեծութեամբ կ'երեւայ: — Դարձեալ. արեգական՝ երկրին ձուաձեւ ճամբուն մէջ տեղը դանուելին յառաջ կու դայ թէ՝ երկիրը ամառնային կէս տարուան մէջ աւելի ընդարձակ ժամանակ կ'ուզէ իր ճամբան կատարել լմնցընելու համար՝ քան թէ ձմերուան կէս տարւոյն մէջ: Եւ ասկից է տհաւասիկ, որ ամարուան կէս տարին շաբաթէ մը. այսինքն $7\frac{2}{3}$ օրէ աւելի երկայն է, քան թէ ձմերուան կէս տարին. վասն զի դարնան սկիզբէն մինչեւ աշնան սկիզբը՝ գրեթէ 186 օր է. իսկ աշնան սկիզբէն մինչեւ դարնան սկիզբը՝ միայն 179 օր: Չմերուան կէս տարւոյն մէջ՝ երկիրս կ'ընէ 63,862.087 երկր. մղ. ճամբայ. ուստի եւ ամէն օր ըրած ճամբան կ'ըլլայ՝ գրեթէ 356.771 երկրագր. մղոն, ուր ընդ հակառակն ամարուան կէս տարւոյն մէջ 66,043.497 երկր. մղ. ճամբայ ընելով՝ իր օր ըստ օրական ճամբան կ'ըլլայ՝ միայն 355.073 մղ. եւ ասով՝ ինչպէս յայտնի կը տեսնուի, ան կ'ըլլայ, որ երկիրը ձմերուան կէս տարւոյն մէջ, ամէն օր 1698 մղ. աւելի ճամբայ կ'ընէ, քան թէ ամառ. որուն պատճառն ինչպէս վերն ըստնք, իր՝ արեւուն ունեցած մօտաւորութիւնն է: Երկրիս արեւէն ունեցած միջին հառաւորութիւնը 20,682.329 մղ. է (որովհետեւ ամենէն սաստիկ հեռաւորութեան ու ամենէն սաստիկ մերձաւորութեան միջինն աս է.) ուսկից որ կը հետեւի՝ թէ երկրիս ճամբուն տրամադիճն է, 41,333.594 մղոն. ուստի եւ

ըստ հետեւորդի իր ճամբուն ամբողջ երկայնութիւնը կամ շրջապատը 130,000.000 երկր, մզոն, որն որ կը ստուգէ, ան՝ վերն ըսածնիս թէ երկիրս մանրերկրորդի մը մէջ 4 մղ, ճամբայ կընէ, վասն զի հասարակ կամքաղաքական տարին 31,536.000 մանր երկրորդ է, զոր եթէ 4ով բազմապատկելու ըլլանք՝ վերոյիշեալ ճամբուն երկայնութիւնը կ'ելլէ:

Մոլորակներն՝ իրենց սեպհական առանցքին վրայ դառնալով՝ ցորեկն ու զիշերը. իսկ արեգական չորս դին շրջելովնեին, տարւոյն եղանակները յառաջ կը բերեն: Եյտինքն (միշտ երկրի վրայ մնալ ուղելով) հողագնդիս՝ արեգական հասարակածին նկատմամբ ունեցած շեղ ընթացքովն յառաջ կու դայ տարւոյն եղանակներուն փոփոխութիւնը: — Եթէ որ երկիրս, իր բոլորական ընթացքին մէջ՝ արեւուն հասարակածին հետ անկիւն մը չշինելու ըլլար, այլ արեգական չորս դին դառնալու ատեն, իր՝ արեգական հասարակածին ունեցած համեմատութիւնը միշտ նոյն պահէր, եւ կամ թէ բաենք. այնպէս մը ընթանար, որ արեգական նկատմամբ ունեցած դիրքը միշտ նոյնպէս մնար, յայտնի է թէ ան ժամանակ մենք՝ երկրիս բնակիչները, տարեկան փոփոխութիւն մը երբեք պիտի չունենայինք. որովհետեւ ան ժամանակ արեւմ՝ ամբողջ տարին իր ճառագայթներովն՝ ուղղաձիգ երկրիս վրայ կը զարնէր. ու ընդ հակառակն, նոյն իսկ արեւադարձներուն մէջ գտնուող երկիրներուն վրայ, ի բաց առեալ հասարակածն՝ իր ճառագայթները շեղ կը ձգէր: Ճեւեռական երկրին բնակիչները հաղիւ արեգական լոյսը կը տեսնէին. իսկ անոր ջերմացուցիչ ըլլալուն վրայ եւ ոչ իսկ դաղափար մը կ'ունենային. ուր թողունք բեւեռի շրջանակին եւ բեւեռներուն մէջի երկիրներն՝ ուր որ մշանջենաւոր ձմեռ մին է պիտօր տիրէր: Վեկալ կողմանէ ալ, օրենակի աղաղաւ՝ Գերմանիայի ու Գաղղիայի բնակիչները տեսակ մը աշուն կամ գարուն պիտի վայելին, բայց երբեք ամառ պիտի չտեսնէին. նոյնպէս ալ ձմեռն ինչ է, պիտի չգիտնային: Բայց երկիրս՝ իր, արեգական հասարակածին նկատմամբ ունեցած շեղ ընթացքին պատճառաւը, ամարուան կէս սին չափ՝ արեգական վարի դին, իսկ մէկալ կէսը վերի դին կը դառնայ. որովհեւ երկիրը՝ տարւոյն մէջ երկու հեղ, այսինքն՝ զարնան ու աշնան սկիզբները արեգական հասարակածին կը հանդիպի: Եւ կամ աւելի բացայաց խօսելու համար. հողագնդին հասարակածին բնակիչները, մեր աշնանային ու զարնանային ժամանակներուն կէսօրները միայն արեւը ճիշդ դադաթներնուն վրայ ունին. ուր ընդ հակառակն նոյն արեգակը՝ մեր ձմեռուան ժամանակ անոնց հարաւային դին, իսկ մեր ամարուան ժամանակ անոնց հիւսիսային դին է: Աեպտեմբեր ամսոյն 22ը կամ 23ը եւ Մարտի 20ը կամ 21ն (ըստ որում նահանջ կամ հասարակ տարի է) են՝ այն օրերն, որոնց մէջ որ երկիրն, իր՝ արեգական չորս դին ըրած ընթացքին ատեն, երկրին ու արեգական հասարակածները կտրելով՝ կերթայ կ'անցնի. եւ ուր որ արեւը Աեպտ. 23ին Աշուոյ, իսկ Մարտի 21ին Խոյի աստեղատուններուն առջին կը կենայ: Երկրիս յառաջ եր-

թալովը, պէտք է որ բնականապէս աս (Աեպտ. 22 էն, մինչեւ Վարտ 20) միջոցին մէջ՝ իր հարաւային մասն արեւէն աւելի լուսաւորուի ու միանգաւանայն ջերմանայ. որովհետեւ աս ժամանակ՝ դէպ ի վեր ուղղուած ճամբուն գծին վրայէն յառաջ կ'երթայ: Կոյնպէս բնական է գարձեալ, որ Վարտի 20 էն մինչեւ Աեպտ. 22, երկրիս հիւսիսային մասն արեւէն աւելի ջերմանայ ու լուսաւորուի. որովհետեւ աս միջոցին, իր գծին դէպ ի վար ուղղուած ճամբուն վրայէն յառաջ կ'երթայ: Առաջին դէպքին մէջ՝ երկիրս լինապտ. 23 էն սկսեալ շարունակ դէպ ի վեր կը բարձրանայ. մինչեւ որ իր ճամբուն վերջին կէտին համնի՝ որն որ գեեկտ. 21 ին կը պատահի: Ասկից աւելի վեր չի կրնար ելլել, հապա կը հարկադրի միշտ դէպ ի վար շարժելու. մինչեւ որ Վարտի 21 ին հասարակածին կէտը կտրէ անցնի. եւ անկէ ճամբան շարունակելով՝ դէպ ի վար շարժի, մինչեւ որ իր սահմանին ամենէն վերջին կէտին հասնի, որ Յուլիսի 21 ին կը հանդիպի: Ասկից աւելի վար չի կրնար երթալ, հապա պէտք է, որ գարձեալ դէպ ի վեր բարձրանայ. մինչեւ որ երկրորդ անգամ հասարակածին կէտը կտրէ. որ կը հանդիպի Աեպտ. 23 ին: Եւ որովհետեւ գեեկտ. 21 էն ետեւ, ալ աւելի չի կրնար բարձրանալ. ու նմանապէս Յունիսի 21 էն անդին, ալ չի կրնար ելլել. հապա առաջին դիպու ածին մէջ անմիջապէս բարձրանալէն դադրելով՝ իջնալու, եւ երկրորդ դիպուածին մէջ իջնալէն դադրելով՝ անմիջապէս ելլելու կը հարկադրի. անոր համար աս իր ճամբուն՝ 23 աստիճան ու 28 վայրկեան հասարակածէն հեռու ձգուող զուգահեռական գծերուն կէտերը, շատ յարմարութեամբ. արեւադարձի կէտեր (տես նախորդ հատուածին մէջ՝ ծիր խաւարմանին վրայ) կը կոչուին: Խոկ ընդ հակառակն, այն երկու կէտերն, ուր որ երկիրն արեւուն հասարակածը կը կտրէ՝ դիշերահաւասարի կէտեր կը կոչուին. եւ ասի անոր համար, վասն զի նոյն օրերուն բոլոր աշխարհքիս վրայ գիշերն ու ցորեկը հաւասար է:

Բայց թերեւա՝ այս վերջին պարբերութիւնը թէ. Ծոլոր աշխարհքիս վրայ գիշերն ու ցորեկը հաւասար են, մեր խելքին անմիջապէս չպառկի. — անոր համար յաջորդ ըսելիքնիս նոյնին առաւել լուսաւորութեանը. եւ միանգաւանայն բեւեւի լուսաւուն վրայ պայծառ գաղափար մը տալու ժառայէն: Արեգական՝ կամ երկնային որ եւ իցէ լուսաստու մարմիններուն ճառագայթներն երկին շրջապատին վրայ 90 աստիճանէն աւելի չեն կրնար ընդարձակիլ: Ասոր փորձ բռնենք լոյս մը գնդակի մառջին ու կը տեսնենք թէ, գնդակին միայն կէսը կը լուսաւորուի՝ թէ եւ գնդակին որ կողմն որ կ'ուղենք դարձրնենք: Բատ ամենայնի այսպէս նաեւ արեւը, թէ դէպ ի հիւսիս, թէ դէպ ի հարաւ, թէ դէպ ի արեւելք ու թէ դէպ ի արեւմուտք՝ միեւնոյն ժամանակ երկրիս միայն կէսը կրնայ լուսաւորել: Անոր համար, երբ որ երկրին հասարակածը՝ Վարտ 21 կամ Աեպտ. 22 ին ըստ ամենայնի արեւուն հասարակածին դիմացը կը գտնուի՝ ասոր ճառագայթները չեն թէ միայն դէպ ի արեւմուտք կամ արեւելք 90 աստիճան, հապա նաեւ դէպ ի հիւսիս ու դէպ

ի հարաւ՝ հասարակածին 90 աստիճան հեռու եղող բեւեռներուն
ալ կը տարածուին կը սփռուին։ Մէկ խօսքով՝ այս միջոցիս, հո-
ղագունդն այնպէս է, ինչպէս որ է լրացեալ լուսինը։ որուն՝ մեզէ
դարձած կէս երեսն ամէն կողմաննէ, արեւելքէն ալ, արեւմուտքէն
ալ, հիւսիսէն ալ, հարաւէն ալ։ հիւսիսային արեւմուտքէն ալ, հա-
րաւային արեւելքէն ալ եւ այն։ արեւէն լուսաւորուած կ'երեւայ։
Եթէ կ'ընդունինք որ լուսինը, մեր երկրին պէս իր առանցքին վրայ
կը շրջանակի։ ան ժամանակ, իր՝ դէպ ի արեւելք նայող ամէն մէկ
կէտք՝ պէտք չ որ հաւասարապէս լուսաւորուի։ Բատ ամենայնի
առ բանը կը պատահի զիշերահաւասարի ժամանակ՝ նաեւ մեր եր-
կրին վրայ ալ։ ուսկից որ կը հետեւի միանգամայն թէ՝ նոյն ժա-
մանակ ու ան միջոցին միայն բոլոր հողագնդիս վրայ ցորեկն ու զի-
շերը հաւասար են։ եւ թէ՝ երկրիս բոլորման 24 ժամերն այնպէս
կը բաժնուին, որ ցորեկուան 12 ժամ ու զիշերուան 12 ժամ կ'իյ-
նայ։ — — Խակ բեւեռի շրջանակներուն դալով՝ մեր աւելի լուսա-
ւորութեանը համար, զնենք թէ։ Հար։ Ամերիկայի Քիոյ քա-
ղաքը հասարակածին աակ (թէ, եւ 13 վայրկեան անոր հարաւային
զին՝ որ ոչինչ բան մըն է) կ'իյնայ։ Արդ՝ երբ որ գալնային եւ աշ-
նային տաենները՝ արեւն ըստ ամենայնի կէս օր՝ ուղղաձիգ, քաղքին
վրայ կը նայի։ իր ճառագայթները Քիոյէն 90 աստիճան դէպ ի
արեւելք (մինչեւ Աջոմագայ, ուր որ արեւն իր մառը կը մտնէ կոր)։
90 աստիճան դէպ ի արեւմուտք (մինչեւ մեծն Ավկիանոսի Հեն-
տրվել կղզին, ուր որ արեգակը նոր կ'երէ կոր)։ 90 աստիճան դէպ ի
հիւսիս (մինչեւ հիւսիսային բեւեռ)։ եւ 90 աստիճան դէպ ի
հարաւ (մինչեւ հարաւային բեւեռ) կ'երկննան կը տարածին։ Բայց
ըսենք թէ՝ օրինակի աղաղաւ, ձմերուան սկիզբը, արեւը Պրաղիե-
այի Ախօ տէ Ժանելյր քաղքէն 8 մղոն դէպ ի հարաւ, եւ կամ
Ճիշդ Այծեղծեր արեւագարձին աակ դանուող տեղը մը վրայ՝ իր
կէս օրուան ճառագայթներուն ուղղաձիգ կեցեր է։ յայտնի բան է,
որ իր ճառագայթները միայն 66 աստիճան ու 32 վայրկեան՝ հիւ-
սիսային ուղղութեամբ կրնան ընդարձակիլ։ վասն զի արեւը չ թէ
հասարակածին, հապա անկէ 23 աստիճան ու 28 վայրկեան դէպ
ի հարաւ։ այսինքն Այծեղծեր արեւագարձին վրայ կեցած է։ Արե-
գական ճառագայթներն 90 աստիճանէն անդին չեն կրնար երթալ։
ու 66° 32' լ 23° 28' ին հետ գումար ընելով կ'ընէ 90°։ Ակայն,
աս դիսուածին մէջ՝ արեգական ճառագայթները՝ հարաւային բե-
ւեռէն 23° ու 28' աւելի կ'երկննան։ ինչու որ աս ժամանակ՝ ինք
հարաւային բեւեռէն միայն 66° ու 32' հեռու կը կենայ։ եւ զի-
տենք թէ, իր ճառագայթները մինչեւ 90° կրնան երկննալ։ ուստի
եւ 23° ու 28' լ 66°ի ու 32' ին հետ կ'ընէն 90°։ Դարձեալ՝ երբ
որ օրինակի աղաղաւ, արեգակը՝ ամարուան սկիզբն Արարիայի
Ասոգադ քաղքին (Պարսից ծովախորշին մուտքին վրայ է։ ու զի-
թէ Խեցգեանի արեւագարձին տակ կ'իյնայ) կէս օրը կը ցուցընէ,
իր ճառագայթները՝ դէպ ի հարաւ, միայն մինչեւ 66° 32' կրնան
հասնիլ, ուր ընդ հակառակն մէկալ կողմը հիւսիսային բեւեռն անց-

Նելէն ետեւ՝ նաեւ 23° ու 28' աւելի կը յառաջանան. ու պատճառը նոյն է, զորն որ յառաջ բերինք՝ արեգական, հարաւային արեւադարձին վրայ գտնուած ժամանակ: Աս երկու՝ հասարակածէն 66° 32' դէպ ի հիւսիս ու դէպ ի հարաւ եղած զուգահեռական դժերը բեւեռի շրջանակներ կը կոչուին. հիւսիսային կողմինը, հիւսիսային բեւեռի աշխատական իսկ հարաւայինը, հայրապետային բեւեռի աշխատական:

Յ.

ԵՐԿՐԻՍ ՃԵՎԸ — ՄԵՇՈՒԹԻՒՆԸ: — Արեգական եւ իր չորս դին պտըտող մոլորակներ ուն ստորադրութիւնն ընելէն յառաջ՝ պէտք ենք երկրիս ձեւին, մեծութեանն եւ աստիճանացը չափերուն. — եւ անկից ետքը, լուսնոյ եւ անոր վրայ երեւցած յատկութեանց հետ զբաղիլ. ինչու որ ասոնց վրայ ըսելիքնիս ուրիշ ամէն մոլորակաց վրայ դիւրաւ կրնայ մերձեցուիլ: — Երկիրս՝ ամէն երկնային մարմնոց պէս գնդաձեւ է, թէպէտ եւ բարձրէն եւ կամ բաց ծովու վրայէն դիտելով՝ ընդարձակածաւալ հարթյատակ ու բոլորաձեւ սահմաններ ունեցող երկիր կամ դաշտ մ'երեւայ: Լուսոյ խաւարման ժամանակներն, երկրիս՝ անոր վրայ ձգած շուքը միշտ բոլորակաձեւ կ'երեւայ. եւ որովհետեւ Կոլոմբոսի ժամանակ լուսնոյ խաւարման պատճառը շատոնց ծանօթ բան մ'ըն էր, ի հարկէ մեզի ալ այնպէս մը կ'երեւայ, իբրեւ թէ արդէն ան ժամանակները, երկրիս՝ աս բոլորակաձեւ շուքէն պէտք էին հետեւցրնել թէ. ուրեմն երկիրս գնդաձեւ մարմին մըն է: Կոլոմբոս¹ այս բանին վրայ ամենեւին եւ ոչ փոքր տարակոյս մ'ունէր. ապա թէ ոչ, եթէ երկրիս գնդաձեւութեանը կատարելապէս համոզուած չըլար՝ իր աս մտածութեանն ստուգութիւնը ցուցընելու համար՝ Աղլանտեան Ովկիանոսին վրայէն անցնելով միշեւ Ասխայի արեւելեան վերջին ծայրերը նաւարկել ուզելը՝ կատարեալ յիմարութիւն էր: Ասկայն աս մեծ մարդուն ծրագրին սպանիացւոց դիտնականներէն, որոնց յանձնուեցաւ աս բանիս վրայ լաւ քննութիւն մ'ընել, ծիծաղելի եղաւ: Երկրիս չորս դին ճամբորդութիւն ընելու սկսող խեղճնաւը, կըսէին, երկնից անսահման ու ահազին անդնդոցը մէջ պիտի գահավիժէ: Ասկայն, աս դիտնականաց բոլորովին անծանօթ էր, թէ նոյն խակ մեր թուականէն հարիւրաւոր տարիներով յառաջ՝ Պիւ-

1.Քրիստ. Կոլոմբոս Ճենովա քաղաքը ծնաւ. 1436ին. իր եղբօրը պատճառաւան Սպանիա գնաց եւ հսն ինք զինք երկրագրութեան ուսման տալով՝ երկրագրական ու ծովագրական թղթեր կը ծրագրէր: Օք մը նաւակարէ մը լսելով թէ ինչպէս ինք (նաւորդը) անդամ՝ մը ալէկոծութեան բանուելով Ա. Վ. ինկնտիսիսի արեւմտեան դին ու անկէ 450 մղ. հեռու, արուեստական ու մարդկային ճարտարութեամբ շինուած փայտի

կտոր մը գտաւ. սկսաւ մտածել թէ ուրիշ երկիր մըն ալ պիտոր բլայ ծովուն անդիի գին: Եւ իրօք ալ իր երրորդ ճամբորդութեանը մէջ, 1498ին փընտուած երկիրը գտաւ: — Այսպիսի մարդ մը, որուն համար կրնայ զրուցուիլ որ իր թանկագին ոսկիներովն ու մարդարիսներով Սպանիան հարատացուց՝ 1506 Մայ. 20ին վայշատովիտ քաղաքը խեղճութեան մէջ մեռաւ:

թաքորաս եւ Արխաղոտէլ՝ երկրիս գնդաձեւ ըլլալը զոնէ կը մակաբերէին. ու թէ նոյն առեն արդէն 1300 ապրուան եղող, թէեւ անկատար պատղումեան դրութեան տեսութիւնն ասոր կը նայէր: — Կոլումբոսի ճանապարհորդութեան զիւտին վրայ հազիւ թէ 30 տարի անցաւ, հողագնդիս չորս դին եղած նաւարկութիւն մը՝ երկրիս գնդաձեւ ըլլալուն տարակոյսը բոլորովին լուծեց: Աս ճանապարհորդութեան ձեռք զարնողն եղաւ Փերդ. Մակելյէնս, որն որ նաւարկութիւնն արեւմոքէն սկսու ու արեւելքէն լմնցուց¹: Իսկ նորագոյն ժամանակները հողագնդիս թէ արեւմուտքէն դէպ ի արեւելք ու թէ արեւելքէն դէպ ի արեւմուտք եղած նաւարկութիւններն այնպէս յանձախ են, որ անոնց վրայ եւ ոչ մտադրութիւն կ'ըլլուի²: Բայց աս՝ հողագնդիս չորս դին եղած նաւագնացութիւններն ինչպէս կրնային ըլլալ՝ եթէ որ երկիրս գնդաձեւ ըլլալու չրլար: Ասկից զատ. կարելի բան է, թէ երկիրն, որ իրրեւ մոլորակ, ամէն էական բաներու մէջ միւս մոլորակներու նման ու հաւասար է. միայն աս՝ իր արտաքին կերպարանքովն անոնցմէ տարբերի³:

Յիշեալ գիտուններն որոնց հետ որ Կոլոմբոս վիճարանութեան
բոնուեցաւ՝ ի մէջ այլոց նաեւ կը կարծէին, թէ երկրիս զնողաձեւ-
ութիւնը նոյն իսկ անոր համար անկարելի է, վասն զի ան ժամա-
նակ երկրիս բնակիչներուն մէկ մասը գլխիվայր պիտի կենացին. ու-
այսպիսի անկարելի բան մը ընդունիլը՝ յայտնի յիմարութիւն էր:
Քայլ ան վեր ու վար ըսուած գաղափարէն մտքերնին ան աստի-
ճանի սեւեռած ու կոպարաւորուած էր, որ ինչ որ հասարակ կե-
նաց մէջ վեր կամ վար է կը զրուցենք, իրենք՝ երկնից կամարին
վրայ առին: Ըստ որ բեւեռի կողման բնակիչներէն մէկը՝ Պղտիկ ար-
ջին աստեղատունն իր գաղաթան վրայ տեսնելու ըլլայ, յայտնի է,
որ պիտի սկզբէ. եւ ամենայն իրաւամբ, որ ինք ոտքով երկրի վրայ
կը կոխէ. թէ՝ գլուխը վեր է. եւ թէ իր վրայ յիշեալ աստեղատունն
ալ կը տեսնէ կոր: Խոկ եթէ միեւնոյն ժամանակ, ուրիշ՝ հարաւա-
յին զին բնակող մը, Խաչի աստեղատունն իր վրայ նշմարելու ըլ-
լայ, արդեօք ասիկայ՝ որուն ոտուրները հիւսիսային դիտողին, ըստ
ամենայնի հակառակ զբից մէջն են, չի՞ կրնար անոր պէս հաստա-
տել, թէ ինքն է շիտակ կեցողը. եւ թէ՝ վրան յիշեալ աստեղա-
տունն ալ կը տեսնէ: Եւ կամ՝ եթէ որ Վիդոյի մը, Մարտի 21ին

1 Ենք Մակելունս՝ թէպէտ եւ վայ-
րենիներէն սպաննուեցաւ, սակայն իր
նաւերէն մէկն որ միշտ դէպ ի արեւելք
յառաջ կ'երթար՝ Աեվիլիս հասաւ, ուս-
կից որ երեք տարի յառաջ ճամբար ելած
էր:

2 Հողագնդիս չորս դիմ դարձած են
ի մէջ այլոց՝ Տրադէ 1577—1580. Գա-
լիստիշ 1586—1588. Տամբիե երեք հետ
1679—1711. Գուգ, երեք անդամ 1768
— 1778. Գրուզէնշդէռն 1803 — 1806:
Գրուշապէ երես անդամ 1813 — 1826.

փելի պատճաներն ալ. “Հեռաւոր առ-
արկաներուն (լեռներուն, աշտարակնե-
րուն եւ այլն) յառաջ միայն դլուխը կամ
ծայրը կը տեսնենք. ու քանի որ կը մօ-
տենանք՝ կամաց կամաց կը սկսինք վա-
րի դիերը տեսնել: — Շխտակ ծովուն
վրայ, ի սկզբան հեռու եղող նաւու մը
միայն կայմին ծայրը կը տեսնենք, ու
քանի որ կը մօտենանք, ամբողջ նաւը
կը սկսինք տեսնել: Ուրեմն եթե երկիրս
տափարակ ըլլար, ամբողջ առարկան մէ-
կանց կը նշմարէինք: — Արեգակը՝ ար-
եւելեան կողմերուն աւելի կանուխ կամ
յառաջ կը ծագի. ուրեմն երկիրս կլոր
պէտք է որ ըլլայ՝ վասն զի շխտակ որ ըլ-
լար, տնենուն մէկանց կը ծագէր...”

կամ Աեսպտ. 22ին կէսօր՝ ժամը 12ին, արեւն իր զլխուն վրայ տեսնելու ըլլայ. ու միեւնոյն ժամանակն ալ, իրեն հակոանեայ մը Առևմաղրայ կղզւոյն վրայէն չայկայ գուռոյն երեք աստղները նշմարելու ըլլայ՝ երկուքէն ո՞րը զլխով վեր կեցեր է. — երկուքն ալ շիտակ կեցած են, երկուքներուն ալ զլուխը դէպի վեր է. վասն զի հոս, երկրիս վրայ վար ըսուածը՝ միշտ դէպի անոր ծուծը, մարմինը կամ ներքին միջնակէտը կը նայի. իսկ վեր ըսածնիս՝ միշտ դէպի ի երկինք ուղղուած է ու դէպի ի հոն կը նայի: «Նոյն ըսելու է նաեւ մէկալ մոլորակաց համար ալ, լուսնին համար ալ, արեւուն համար ալ, հաստատուն աստեղաց համար ալ: Ամէն՝ գնդակ մը, իրենց միջնակէտ ունեցող. կամ ամէն՝ գնդակէ մը անցնող գծերուն ծայրերն իրարու հակառակ են, իրարու հակառակ ուղղութիւն ունին. ուստի եւ գնդաձեւ երկրիս՝ իրարու հակառակ եղող կետերուն վրայ կեցող մարդիկներուն ոտուըներն՝ իրարու հակառակ կեցած են. այնպէս որ, զատոնք հակոտնեայ կրնանք անուանել: Այսպէս, օրինակի աղազաւ հակոտնեայ են, Քիդոյի ու Առւմաղրայի. Արանատայի ու Նոր Օելանդիայի. Շաղակոնիայի ու արեւելեան Շենաստանի բնակիչները: — —

Ա երջապէս, իրական չափումներն ու հաշիւններն ալ, երկրիս՝ թէ ձեւն ու թէ միանգամայն մեծութիւնը ճշդիւ որոշեցին: — Երկրաչափութեան մէկ ծանօթ նախադասութիւնն է թէ. « Հաւասար կորութիւն ունեցող բոլորակի մը ծոռութիւնը՝ ամէն տեղ հաւասար է,,,: Արդ՝ ենթաղրեալ թէ երկիրս գնդաձեւ է, իր՝ մէկ քանի աստիճանը չափուելու ըլլայ՝ պէտք է որ արդիւնքն ալ ամէն տեղ հաւասար ըլլայ: Յօէեւ այս այսպէս է. ստկայն մէկալ կողմանէ ալ, երկիրս ամէն երկնային մարմնոց պէս՝ կատարեալ գնդակի ձեւ չունի, հապա բեւեռներուն դին քիչ մը տափակցած է. որն որ պարզապէս իր բոլորելէն, կամ ինք իր վրայ դառնալէն պատճառած է: Ասոր նման երեւոյթ մը կը տեսնենք, եթէ որ՝ դեռ կատարեալ չորսած կաւէ գնդակ մը ձողի մը վրայ անցրնելով՝ կարելի եղածին չափ շուտ շուտ դարձնենք: Ծատ այսմ ուրեմն՝ երկիրս կատարեալ գնդակ չէ, հապա գնդակակերպ (sphäroïd). որուն՝ հիւսիսէն մինչեւ հարաւ ունեցած շրջանակին կորութիւնը՝ հասարակածին վրայ աւելի է, քան թէ բեւեռին վրայ: Ասիկայ ցուցուցած են նախորդ դարուն Բերուի, միջին Եւրոպայի ու Լարանդիայի մէջ ձեռք զարնուած ճիշդ չափումներն ու հաշիւնները: Հողագնդիս շրջապատր չափեցին ու դտան հասարակածին վրայ՝ 5413 մղոն. իսկ բեւեռներուն վրայ 5394 մղոն. որոնց եթէ միջինն առնելու ըլլանք՝ կ'ըլլայ 5403 $\frac{1}{2}$. բայց այսպիսի խոշոր թուի մը մէջ $3\frac{1}{2}$ մէկուի կը դրուի. ու կը հաշուով կ'ըսուի թէ. Երկրիս շրջապատը 5400 երկրագրական մղոն է¹: Ասով՝ նաեւ երկրիս տրամագիծն ալ գտնուեցաւ.

1 Գրեթէ ամէն աղդ զատ զատ մղոն կը գործածէ. ուսկից որ կը ծագի մղոն-աչափութեանց խառնակութիւնը. վասն զի միեւնոյն երկիրը՝ աղդ մը իր չափովը 20 մղոն կը գնէ, մէկալը 4, մէկալը 16

եւ այլն: Շփոթ ըմբռնումները պարզելու համար հոս երեւելի աղգաց մղոնական չափերը՝ համառօտ ցուցակով մը իրարու հետ կը համեմատենք: — Մղոններուն չափերը՝ հաստատուն բանի մը

որովհատեւ ինչպէս յայտնի է. “Տրամագիծը կամ երկակտուրը՝ բոլորակի մը հետ այնպէս կը համեմատի, ինչպէս 100ը՝ 314ին հետ, . . . այնպէս որ, եթէ երկրիս շրջապատը 314 մղոն ըլլար նէ, երկակտուրը պիտի ըլլար 100 մղոն։ Ուրեմն հիմայ, որ շրջապատը 5400 մղ. է, երկակտուրը պիտի ըլլայ 1719^{2/3}/₃₁₄։ Վան զի։

$$314 : 5400 = 100 : 5400 \times 100 = 540.000 : 314 = 1719\frac{2}{3}\frac{1}{314} :$$

Պակայն ասիկայ ըստ ամենայնի չէ. ինչու որ երկրիս հասարակածին տրամագիծը՝ Ճիշդ 1723 երկրագր. մղոն է. ուր ընդ հակառակն բեւեռին տրամագիծը միայն 1717 մղ. է. ուստի եւ ըստ այսմ՝ բեւեռներուն արամագիծը՝ հասարակածին տրամագիծն 6 մղոն կարծ կ'ըլլայ. որով եւ երկրիս ամբողջ տրամագիծն առնելով՝ կ'ըլլայ 1720 երկրագր. մղոն։ — Ըոլորշի գնդակի մը մակերեւոյթը կը դանուի, երբ որ իր շրջապատը՝ երկակտուրին կամ տրամագիծն հետ բազմապատկելու ըլլանք։ Եւ որովհետեւ երկրիս շրջապատն է, ինչպէս վերն ըսմնք՝ 5400. իսկ տրամագիծը 1720 երկր. մղ., անոր համար հողագնդին մակերեւոյթը կ'ըլլայ 9,288.000 քառակուսի մղոն. որովհետեւ։

$$5400 \times 1720 = 9,288.000 : —$$

Գնդակի մը զանդուածը կը գտնենք՝ երբ որ իր մակերեւոյթն առնունք ու իր երկակտուրին վեցերորդ մասին հետ բազմապատկենք։ Եւ որովհետեւ երկրիս մակերեւոյթն է 9,288.000 մղոն, իսկ իր երկակտուրին վեցերորդ մասը 286^{2/3} մղոն, անոր համար իր ամբողջ զանդուածը պիտի ըլլայ 2662,560.000. ինչու որ

$$9,288.000 \times 286\frac{2}{3} = 2662,560.000 :$$

Եթէ որ, ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք, հասարակածին ամէն մէկ երկայնութեան աստիճանը՝ 15 երկր. մղոն կ'ընէ, իր կապելու համար, գլխաւորաբար անոր կը նայուի՝ որ զանազան ազգաց մղոնները, հասարակածին մէկ աստիճանին մէջ քանի անգամ կը պարունակուին, որով անսնց մեծութիւնն ու իրարու հետ անեցած համեմատութիւնն ինք իրեն երեւան կ'ելլէ։

Մղոններուն անունները	Համարակա- նական աս- տիճանները	Միջակ քալե- ռով կը տեսէ գրեթէ.	
		մղոն	ժամ
1. Անդղիայի օրինական մղոն.	69 ^{1/8}	26	
2. Անդղիայի ծովական կամ երկրագրական. մղ.	60	30	
3. Գաղղիայի սուր- համուկակի հրա- սակ (Lieu de poste).	28 ^{1/2}	1	
4. Գիւրմակը.	111 ^{1/4}	16	

Մղոններուն անունները	Համարակա- նական աս- տիճանները	Միջակ քալե- ռով կը տեսէ գրեթէ	
		մղոն	ժամ
5. Գաղղիայի երկր. կամ հասարակ հրասակ.	25	1	10
6. Գաղ. ծովական հրասակ.	20	1	30
7. Բիւրամեդը (Myriamèter).	111 ^{1/8}	2	38
8. Գերման. հասարակ երկ. մղ.	15	2	
9. Խտալիայի երկ. մղոն.	60		30
10. Պրուշի մղոն.	14 ^{1/3}	2	7
11. Ռուսի վերսով.	104 ^{1/4}		18
12. Սպանիայի նոր մղոն.	16 ^{2/3}	1	45
13. Օսմաննեան մղ.	66 ^{2/3}		27
14. Պարսկական հրասակ.	12 ^{1/2}	2	30

Հետեւի թէ՝ հողագնդին 15 անգամ 360 երկայնութեան աստիճանը՝ 5400 երկր. մղ. պէտք է որ ընէ. որով եւ կը տեսնուի թէ. ասիկայ օդոյ վրայ խօսք չէ, այլ իրականութիւն է: Բայց թէ ինչպէս երկրիս հասարակածին երկայնութեան աստիճանը կրնայ չափուիլ, մէկ շատ պարզ ու գրեթէ ձեռքով շօշափելի ճշմարտութեամբ մը կուղենք հաստատել: Այդէն շատ անգամ յիշուած քիզոյ քաղաքք՝ հասարակածէն 13 վայրկեան դէպ ի հարաւ կ'իյնայ. եղեալ թէ՝ հոն տեղուան երկու աստղաբաշխներ աս բանս ստուգել կ'ուզեն՝ ուրիշ բան ընելու չեն, բայց եթէ մինչեւ հասարակած ելլել ու հոն Ճիշդ երկրագրական մղոնի մը չափ չուան կամ շղթայ մը՝ արեւմուտքէն դէպ ի արեւելք երկնցընել. ու չուանին երկու ծայրերը ձողի մը կապել: Խնթադրեալ՝ որ երկուքն ալ ձեռուընին Ճիշդ եւ հաւասար գացող ժամացոյցներ ունին՝ ընելու ուրիշ բան չի մնար, բայց եթէ չուանին երկու ծայրերը կենալ. եւ մէկն, արեւուն՝ ձողին վրայ գալուն մտադիր ըլլալ եւ այս վայրկեանը ժամացոյցին վրայ նշանակել. իսկ մէկալ՝ ձողին վրայէն անցնելուն մտադիր ըլլալ ու ժամացոյցին վրայ նշանակել: Վովէ քով գալէն ետեւ կը տեսնեն՝ որ եթէ արեւելք կեցողին ժամացոյցը 12 ցուցուցած է, այն կէտք՝ որուն մէջ որ արեւը ձողին վրայ եկել է, արեւմուտք կեցողին ժամացոյցը՝ 12ը 16 մանրերկրորդ անցած կը ցուցինէ այն կէտն՝ ուսկից որ արեւը ձողին վրայէն անցած է. որով եւ աստիճանի երկայնութիւնը՝ երեքի կանոնին համեմատ, պարզ եղանակաւ երեւան կ'ելլ. ինչու որ զիտենք թէ արեւը 24 ժամուկարօտութիւն ունի՝ մէկ միջօրեականէն դարձեալ մինչեւ նոյն միջօրեական համար: Աւստի եւ ժամանակի տարբերութիւնը ձեռուընիս առնելով՝ յաջորդ խնդիրը կ'ընենք. «16 մանրերկրորդ մղոն մը կ'ընէ. քանի մղոն կ'ընէ 24 ժամը կամ 86.400 մանրերկրորդը, . . . ու պատասխան կ'առնունք թէ՝ 5400. վասն զի 86.400 : 16 = 5400: Եւ որովհետեւ հիմակ այս կերպով երկրիս շրջապատը գտանք. ու մէկալ կողմանէ ալ գիտենք՝ թէ աս շրջապատը 360 աստիճանի բաժնուած է. ըստ ամենայնի նոյն եղանակաւ նաեւ աստիճանի մը մեծութիւնը կ'իմանանք՝ երբ որ յաջորդ հարցումն ընելու ըլլանք. «360 աստիճան 5400 մղոն կ'ընէ. ու ունին մէկ աստիճանը քանի մղոն պիտի ընէ, . . . — 15 մղոն. ինչու որ $360 : 5400 = 15:$ Այս կերպով բրած հաշիւնիս այն, թանձր եղանակաւ է, որ մաթեմատիգական խորին ու վերացեալ հարցմանց ու կանոնաց այնչափ չի համապատասխաններ, բայց սակայն աստիճաններուն չափերն ըմբռնելու՝ եւ զնէ, վերիվերոյ մը հակընալու չէ թէ միայն արգելք չեն ընել, հապա մանաւանդ նրապատամատոց կ'ըլլան:

Լայնութեան աստիճաններն ալ նոյն եղանակաւ կը չափուին. վասն զի, օրինակի աղաղաւ, եթէ որ վերոյիշեալ քիշոցի աստղաբաշխները՝ երկայնութեան աստիճանը չափելէն ետեւ, բայնութեան աստիճանն ալ չափել ուզեն, իսկնայմէ մէկը՝ կեցած աեղէն ու, ոք եր շիտակ դէպ ի հիւսիս ելլ. ու իր չուանովն երկիրը շարունակ

չափել մինչեւ որ հիւսիսային լայնութեան առաջին աստիճանին հասնէր: Բայց լայնութեան աստիճանները չափելու թէեւ ամենէն տաժանելի, սակայն ամենաապահով եղանակն է, երեքանկիւնաչափութեամբ եղածը. եւ իրօք ալ աս կերպն ի գործ կը դրուի: Աս տեսակ չափումներով ցուցուեցաւ, որ հար. Ամերիկայի մէջ՝ հասարակածին վրայ՝ մէկ լայնութեան աստիճանը 14° 942. հիւս. Ամերիկայի Միար. Կահանգաց մէջ ($39^{\circ} 12' 0''$) հիւսիսային լայնութեան տակ) 14° 977. Խոախայի մէջ ($42^{\circ} 59' 0''$ ի տակ) 14° 999. Գաղղիայի մէջ ($44^{\circ} 50' 0''$ ի տակ) 15° 011. Անդղիայի մէջ ($51^{\circ} 29' 44''$ ի տակ) 15° 031 ու Շվետի մէջ ($66^{\circ} 20' 10''$ ի տակ) 15° 063 երկրազրական մղոն կ'ընէ: Ուսկից յայտնի կը տեսնուի, թէ ինչպէս աստիճանը՝ հասարակածէն դէպ ի բեւեռ երթալով կը մեծանայ. որն որ իրականութեան հետ՝ թէ հողագնդիս մակերեւոյթը հասարակածին վրայ աւելի մեծ է, քան թէ բեւեռներուն վրայ՝ կը համաձայնի. ինչու որ, որչափ որ ծուռ կամ կոր է աղեղ մը, այնչափ աւելի քիչ է իր չափը. եւ որչափ որ շիտակ կամ քիչ կոր է՝ այնչափ ալ աւելի մեծ կամ շատ է իր չափը: Վերցգրեալ վեց չափումներուն արտադրեալն առնելով՝ լայնութեան աստիճաններուն միջնը 15 երկրազրական մղոն կ'ընէ:

Երկայնութեան աստիճանի մեծութիւնը՝ հասարակածին վրայ ըստ ամենայնի 15 մղոն է. բայց յայտնի բան է թէ, որչափ որ բեւեռներու մօնենալու ըլլանք՝ այնչափ ալ կը նուազի. այնպէս որ, Ճիշդ բեւեռին վրայ ամենեւին լայնութիւն չունենար. այսինքն իր լայնութիւնը 0° կ'ըլլայ: Երկայնութեան աստիճաններուն նուազելուն մեծութիւնը յաջորդն է. Հիւսիսային կամ հարաւային լայնութեան 10 աստիճանին տակ՝ երկայնութեան աստիճանն է $14 \frac{3}{4}$ երկր. մղոն. լայնութեան 21 աստիճանին տակ՝ 14 մղոն. 30 երորդ լայնութեան աստիճանին տակ՝ 13 մղ. 37 երորդ աստիճանին տակ՝ 12 մղ. — 43 ին տակ՝ 11 մղ. — 48 ին տակ՝ 10 մղ. — 53 ին տակ՝ 9. — 58 ին տակ՝ 8. — 60 ին տակ՝ $7 \frac{1}{2}$. — 62 ին տակ՝ 7. — 66 ին տակ՝ 6. — $70 \frac{1}{2}$ ին տակ՝ 5. — $74 \frac{1}{2}$ ին տակ՝ 4. — $78 \frac{1}{2}$ ին տակ՝ 3. — $82 \frac{1}{4}$ ին տակ՝ 2 մղ. — Հիւսիսային կամ հարաւային $86 \frac{1}{4}$ լայնութեան աստիճանին տակ՝ 1 մղոն միայն: Բայց գուցէ մէկուն միտքը դայ որ՝ ուրեմն, լայնութեան 85 կամ 88 աստիճաններուն տակը՝ արեւը մէկ միջօրէականէն մինչեւ մէկալ միջօրէական հասնելու համար շատ աւելի նուազ կամ կարծ ժամանակի կը կարօտի. — արուեստական գունդ մ'առնելու ենք ու պղնձի միջօրէականին տակէն զարձընելու որ ըլլանք՝ շուտ մը կը տեսնենք թէ միեւնոյն միջօրէականին տակ կեցող բեւեռական կէտերն աւելի ետ չեն մնար, այլ թէ հասարակածին ու թէ բեւեռաց գծերը միեւնոյն ժամանակ միջօրէականին տակէն կանցնին կ'երթան:

Վերը (թիւ 3) միջօրէականներուն ու զուգահեռականներուն նշանակութիւնը սորվեցանք. զասոնք՝ եթէ որ երկրիս վրայ դարձընելու ըլլանք, ձեռուընիս կարկին մը առած կ'ըլլանք՝ որով հողագնդին ամէն մէկ կէտը կը չափենք ու կ'օրոշենք: — Հասարակա-

ծէն թէ դէպ ի հիւսիս ու թէ դէպ ի հարաւ եղած հեռաւորութիւնն՝ իր ԵՎՀՅԱԴՐԱԿԱՆ ՍԱՅԿԱՆՆԻՑՆ կը կոչուի. եւ ասիկայ կրնայ ըլլալ դէպ ի հիւսիս ու դէպ ի հարաւ, ըստ որում տեղելնիս՝ հողագնդին կամ հիւսիսային եւ կամ հարաւային մասին մէջ կ'իյնայ։ Աս լայնութիւնը կ'որոշուի, միջօրէականին ան կտորէն եւ կամ ան մասէն, որն որ հասարակածին եւ փնտուած տեղւոյն մէջ (այսինքն որ տեզն որ պիտի որոշենք) կ'իյնայ. միշտ ենթադրեալ՝ որ հասարակածէն մինչեւ բեւեռ 90 աստիճան պիտի համրենք։ Ճառարակածին տակը կեցողները լայնութիւն չունին. (կամ իրենց լայնութիւնը 0° է) իսկ բեւեռի լայնութիւնն, ինչպէս ըստնք՝ 90° է։ Ամէն՝ մի եւ նոյն զուգահեռականին տակն եղող երկրիները՝ հաւասար ալ լայնութիւն ունին։ Ասկայն տեղւոյ մը լայնութիւնը միայն գիտնալով՝ բանք չի լմննար. որովհետեւ մի եւ նոյն զուգահեռականին տակ գտնուող կէտերն անչափ են։ Բայց թէ որ կէտ մը որոշելու ըլլանք՝ որն որ զուգահեռական գծին սկզբնաւորութիւնն ըլլայ, այն ժամանակ փնտուած տեղւոյն դիրքն ալ կը գտնենք։ Աս պատճառիս համար տեղւոյ մը վրայ՝ առաջին միջօրէականը կը դրուի. ու զուգահեռականին այն մասը՝ որն որ առաջին միջօրէականին ու մեր փնտուած տեղւոյն միջօրէականին մէջ կ'իյնայ՝ կը չափենք։ Աս երկու միջօրէականներուն մէջի հեռաւորութիւնը, կը կոչուի ԵՎՀՅԱԴՐԱԿԱՆ ԵՎՀՅԱՆՆ-ՆԻՑՆ։ Աս երկայնութիւնը՝ կրնայ դէպ ի արեւելք եւ կամ դէպ ի արեւմուտք իյնալ. ըստ որում կէտի մը, կամ տեղւոյ մը հեռաւորութիւնը առաջին միջօրէականին արեւըն. կամ արեւմ. դին է։ — Գերմանացի երկրագիրներն ու երկրացոյց տախտակներ շինողները (բայց գերմանացի նաւավարները չեն) սովորութիւն ունին, հիներուն ետեւէն երթալով՝ իրենց առաջին միջօրէականը Երկաթի կղզւոյն (որովհետեւ Կանարեան կղզիները հին աշխարհքին արեւմտեան ամենէն վերջի ծայրը կը համարուէին) վրայէն առնուլ. սակայն այս տարբերութեամբ՝ որ ոմանք դէպ ի արեւելք ու դէպ ի արեւմուտք 180 ական աստիճան կ'առնուն, իսկ ոմանք՝ հողագնդին վրայէն շարունակ դէպ ի արեւելք յառաջ երթալով՝ դարձեալ նոյն միջօրէականին կը դառնան. ուստի եւ 0° ով կը սկսին ու 360° ով կը լմնցրնեն։ — Գաղղիացիք՝ իրենց առաջին միջօրէականը Բարիզի վրայէն կ'առնուն. ու ասկից թէ դէպ ի արեւելք ու թէ դէպ ի արեւմուտք 180 աստիճան կը համրեն։ — Ասոր պէս կը հաշուեն Անգղիացիք ալ. միայն թէ՝ իրենց առաջին միջօրէտկանը Արինիչի գիտանոցին վրայէն կը սկսին։

Երկու տեղւոյ մէջի երկրագրական Ճիշդ երկայնութիւնն անոնց մէջի ժամանակի անցումէն կամ տարբերութենէն կախում ունի։ Եւ որովհետեւ հողագնդին մէկ անգամ արեւմուտքէն դէպ ի արեւելք դառնալ լմննալը 24 ժամու մէջ կ'ըլլայ. մէկալ կողմանէ ալ պիտինք, որ թէ հասարակածն ու թէ զուգահեռականները 360 հաւասար աստիճանի բաժնուած են՝ ըսել է թէ. երկիրս ամէն մէկ ժամու մէջ 15 այսպիսի գիծ կամ աստիճան կը քալէ յառաջ կ'երթայ։ Ուստի եւ ասոր համար, ան ամէն տեղերը՝ որոնք մէզմէ 15

աստիճան դէպ ի արեւելք կեցած են, արեւն իրենց միջօրէականին վրայ՝ մեզմէ ժամ մը յառաջ կը ծագի. իսկ ընդ հակառակն, առնք՝ որոնք մեզմէ 15 աստիճան դէպ ի արեւմուտք կեցած են, արեւն իրենց միջօրէականին վրայ մեզմէ ժամ մը ետքը կը ծագի: Եւ կամ ուրիշ խօսքերով՝ մեր արեւելեան կողմը բնակողներուն, երբ որ ժամն արդէն 1 է, մեզի 12 է, իսկ մեզմէ դէպ ի արեւմ. եղողներուն դեռ 11 է:

6.

ԵՐԿՐԻՍ ՊԱՆԱԳԱՆ ԳՈՒԻՆԵՐԸ. — ՕԴԱԲԱԺԻՆ: — ՅԱԼ ՈՒՍԼԻՇ ՋԵՐ ՀՈՂԱԳՆԴԻՆ ՄԱՐԵԿԱՆ ՎՈՒԽՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՌ ԱՊԱՏՃԱՌԻՆ, ԱՐԴԷՆ ՈՒՐԻՇ ՄԵՂ (4) ՄԵԽԱՆՔ: — ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ՀՐՃԱՆԱԿՆԵՐՈՒՆ ՄԵջ ՊՄՆՈՒԱՃ ԵՐԿԻՐՆԵՐՆ ԱՐԵՎԱԴՐԱՋՅԵ ԵՐԿԵՐՆԵՐ ԿՌ ԿՈՉՈՒՅԻՆ: ԵՎՐՈՊԱՆ, ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ՀՐՃԱՆԱԿԻՆ ԴՈՒՐՍ ՌԱՍԼՈՎ՝ ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ԵՐԿԻՐ ՀՌԵՆԻ: Իսկ ասոր ՀԱԿԱՌՈՎԱԿՆ ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ԵՐԿԻՐՆԵՐ ԵՆ. ԵՓՐԻԿԵՒ ՄԵՋ ՕՐԲԻՆԱԿԻ ԱՊԱԳՈՎ, ԱԿԱՀԱՐԱ ԱՆԱՊԱՏԻՆ ՀԱՐԱւային կէս մասը. վերին ու վարին ԿՈՒԲՆԵԱ. ԱՄԲՈՂՋ ՄԻՋԻՆ ԵՓՐԻԿԵՆ. *ԵՌԱՊԻ ԱՆ ՈՒ ԵՎԻՆԱԽԻՆԻԱՆ: ԵՄԻԱՅԻ ՄԵՋ ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ԵՐԿԻՐՆԵՐ ԵՆ. ԵՐԱԲԻԱՅԻ ՈՒ յառաջակողմեան ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐԱւային մասերը. յետնակողմեան ՀՆԴԿԱՍՏԱՆԻ մեծ մասն ու բոլոր ՀՆԴԿԱԳ ԵՐՔԻԱՎԵՂԱԴՈՍՐ: ԵՎԱՏՐԱԼԻԱՅԻ ՄԵՋ. ԵՎԱՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՐԿԻՐԻՆ ՀԻւՍԻՍԱՅԻՆ մասը. *ԵՌՈ ԿՈՒԲՆԵԱ. բոլոր կղզիներն ու կղզեխումբները: ԵՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՋ ԱՐԵՎԱԴՐԱՋԻ ԵՐԿԻՐՆԵՐ ԵՆ. ԱՄԲՈՂՋ ԱՐԵՎԱՄ. ՀՐՆԴԿԱՍՏԱՆ: ՄԵՔԱԽԻԿՈՅԻ ՀԱՐԱւային մասն ու ասկից անդին մինչեւ ԶԻԼԵ ՈՒ ԲԱՐԱԿՈՒԱՅ ՄԱՐԱՃՈՒՈՂ ԵՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՐԿԻՐԻՆ ԱՄԷՆ մասերը: — ԲԵՌԵԽԵ կամ ԷԵ-ԵՐԱԿԱՆ ԵՐԿԵՐՆԵՐ ԿՌ ԿՈՇԵՆՔ ԱՅՆ ԵՐԿԻՐՆԵՐՆ՝ ՈՐՈՆՔ ԲԵՎԵՌՈՒ ՀՐՃԱՆԱԿՆԵՐՈՒՆ ՆԵՐԱԻ ԴԻՆ ԵՆ. Եւ կամ որ նոյն է, բեւեռի ՀՐՃԱՆԱԿՆԵՐՈՒՆ ՈՒ ԲԵՎԵՌՈՆԵՐՈՒՆ ՄԵՋ ՄԵՂԸ ԿՌ ԿԵՆԱՆ: ԵՓՐԻԿԵՆ ՈՒ ԵՎԱՏՐԱԼԻԱՆ ԲԵՎԵՌՈՒ ՀՐՃԱՆԱԿՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՌԱՍԼՈՎ՝ յայտնի է, որ բեւեռի ԵՐԿԻՐՆԵՐ ՀՌԵՆԻ: ԲԱՅց ընդ ՀԱԿԱՌՈՎԱԿՆ, կան բեւեռական ԵՐԿԻՐՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵՋ. ԲՆԱՊԵՍ ՕՐԲԻՆԱԿԻ ԱՊԱԳՈՎ. ԱԲԻՍԱԿԵՐԻՆ, *ԵՌՎԱ ՕԵՄԵՆԵԱ, Վ ԱՅԿԱԳ ՈՒ ԳԱԼԻՌԵՎ Կղզիները. *ԵՌՈՎԵԿԻԱՅԻ՝ *ԵՌԱՄՆԱՏ, ՈՒ Շ ՎԵԿԻԱՅԻ՝ Լ ԱՐԼԱՆՏ ՊԱՀԱՊՈՒՆԵՐԸ. ՆԱԽԱԾԱՎԵՍ ԱԼ՝ ԵՐԽԱՆԿԵԼ ՔԱՂՔԻՆ ՀԻւՍԻՍԱՅԻՆ ԴԻՆ ԵՌՈՂ ԱՄԷՆ՝ ՈՌՈՒԱՏՈՒՆԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԵՐԿԻՐՆԵՐԸ, ԲԵՎԵՌՈՎԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐ ԵՆ: Իսկ ԽԱՂԱՆՏ Կղզին, միայն իր ՀԻւՍԻՍԱՅԻՆ ՏԱՐՐՈՎԸ ԲԵՎԵՌՈՎԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ կը շօշափէ: ԵՄԻԱՅԻ ՄԵՋ ԵՆ. ԳՆՈՎՈՎՔԵՆ ՈՒ ԺԸ ԱՍՏԻՃԱՆ ԱՆԴԻՆ ԵՂՈՂ ԱԲԻՍԻՐԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐԸ: Իսկ ԵՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՋ ԵՆ. ԵՐԲԵՑՆ ՈՌՈՒԱՏ ԱՎԵՏՈՒԺԵՆԱՆ՝ բայց հիմակ ԵՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱԲԱՆԿԵԼ՝ ԵԱՀԱՆԳՎԱԳ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՆ ՀԻւՍԻՍԱՅԻՆ ՎԵՐԾԻՆ ՏԱՐՐՈՎԸ. ԵՎՐԻՄԱԳԵՈՂ ԵՐԿԻՐԸ, ՄԵԼՈՒԵԼ Կղզին. Ա ԵԼԱՊԵՐԻԱ. ՊԱԹՖՖԻՆԻ ԵՐԿԻՐԻՆ մեծապոյն մասն ու ԱԲԷՌԱՄՆԱՏ: ԲՆՈՐՈՎՎԻՆ ԱՆԲԻՆԱԿ ԵՆ՝ ՆՈՐԱՊՈՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ զանուած ՀԻւՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌՈՎԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ:

ուական երկիրները¹: — — Վրեգական ճառագայթիցն աւելի կամ նուազ ուղղութիւնը. ու անկէ պատճառած աւելի կամ նուազ ջերմութիւնն ընդհանուր անուամբ դօտի կը կոչուի: — Հասարակածէն թէ դէպ ի հիւսիս ու թէ դէպ ի հարաւ՝ մինչեւ 23° 28' ընդարձակող, ուստի եւ ըստ հետեւորդի 46° 56' կամ 700 երկը. մղոն լայնուհիւն ունեցող գօտիները կամ շերտերն. այցեցեալ գօտի կամ այցեցած կանուանուին. որովհետեւ հոս՝ արեւուն ճառագայթները զրեթէ ուղղաձիղ զարնելով՝ ամենամեծ ջերմութիւնը յառաջ կը բերեն: Հատածներնուս սկիզբը յիշատակուած արեւադարձի երկիրներն՝ աս այրեցեալ գօտւոյն մէջ են: Վրեւադարձի ու բեւեռի շրջանակներուն մէջ դժոնուող գօտիները կամ շերտերը. բարձրական գօտիներ կանուանենք. որովհետեւ հոս՝ արեւուն ճառագայթներն ընդհանրապէս ծուռ կամ շեղ զարնելով՝ միայն չափաւոր ջերմութիւն մը կը պատճառեն, բայց մէկալ կողմանէ ալ սաստիկ ցրտութիւնը կը չափաւորեն կամ կ'արգելուն: Այսու ամենայնիւ՝ աս գօտիներուն միայն միջին մասերը կրնան իրապէս բարեխառն ըսուիլ. ինչու որ ասոնց թէ հիւսիսայինն ու թէ հարաւայինը՝ որչափ որ արեւադարձին կը մօտենան, այնչափ աւելի ջերմեւ որչափ որ բեւեռի շրջանակներուն կը մերձենան՝ այնչափ ալ աւելի ցուրտ կ'ըլլան: Բեւեռի շրջանակներուն ու բեւեռներուն մէջ տեղն են սառացեալ գօտիները. հոս արեւուն ճառագայթներուն սաստիկ ծուռթեամբ լինարուն՝ վերջի աստիճանի ցրտութիւն մընէ կը տիրէ:

Եթէ որ բարեխառնութիւնն, այս ինքն խակական բարեխառնութիւնը մի միայն ու բացարձակապէս արեգական ճառագայթներուն աւելի կամ նուազ շիտակ կամ ծուռ իյնալին կախուած ըլլար նէ՝ ըստ ինքեան կը հետեւէր, թէ ջերմութեան աստիճանին նուազութիւնը, հասարակածէն սկսելով՝ կամաց կամաց ու կանոնաւոր կերպով մը մինչեւ բեւեռ պիտի յառաջանար, ու ամէն՝ միեւնոյն աստիճանին տակ դացող տեղերը, միեւնոյն ալ օդաբաժին պիտի ունենային: — Ասի՝ իրօք այսպէս կ'ըլլար, եթէ որ նախ. հողագունդը՝ լեռներ եւ ուրիշ բարձրութիւններ չունենար. եթէ բոլորովին հարթյատակ ու շիտակ դաշտ ըլլար. եթէ օդը բոլորովին հանդարտ ու անշարժ կենար. եւ վերջապէս՝ եթէ երկիրն ու ջու-

1 Թէպէտ եւ վերջի ատենները Ալիէննայի երկրագրական ընկերութիւնը, աս կողմերը գտնուած նոր երկիր մը կը հրատարակէ, զորն որ հասարակ ամերիկացի կիտորս մը գտած է: Աս նաւորդը մինչեւ 73° 30' հիւս. լայնութիւն հասնելով՝ գտնուած երկրին ԱՄ բանկ լանտուանունը կու տայ. ու զանի բնակիչներով^(*) լեցուն, ծիւնէ ազատ ու անկաշատ կը ստորագրէ: — Արդէն երկու դար կայ, որ Ռուսերն այս երկրիս վրայոք տեղեկութիւններ հրատարակեցին. Անտրիեֆ նաւապետն ալ 1764ին Արջուց կղզիներուն վրայէն այս երկիրը տեսած էր, սակայն 20 վերսդի չափ անոր մօսենալին ետև՝ ետ դարձաւ, իմանա-

լով որ հոն բնակիչներ կան. եւ թէ ինք եր քիչ բազմութեամբն անոնց դէմպիտ՝ որ չկարենայ դնել: Ասկից Ռուսաց պետութիւնը քաջալերուելով՝ Վրանկիլի առաջնորդութեանը տակ զինաւորուած նաւեր խաւրեց, սակայն առանց արդեանց մնաց աս ճամբորդութիւնն, ինչու որ Վրանկիլ բան մը գտնել չկարենալով՝ ետ դարձաւ. ու կը կարծէր թէ, Անտրիեֆին գտած երկիրը ցնորդ մընէ: Սակայն հիմակ յայանի է, որ ասիկայ կամ մեծամեծ կղզիներու խումբ մը, եւ կամ ահագին հաստատուն ու ընդարձակ երկիր մըն է, որ կրեօնլանախային մինչեւ հիւս. Սիպերիա կը տարած ուի:

ըր հաւասարապէս բաժնուած ըլլային: Բատ այսմ դրութեան՝ հասարակածին միջին բարեխառնութիւնը պիտի ըլլար Ուհօմիւրի 24 տատիճան զրոյէն վեր. — 10 լայնութեան աստիճանին տակ՝ 22.8. — 30°ին տակ՝ 18.7. — 50°ին տակ՝ 9.6. — 70 հիւսիային կամ հարաւային լայնութեան աստիճանին տակ՝ 2.6. — ու այս եղանակաւ մինչեւ բեւեռո ջերմութիւնը միշտ միակերպ կ'իջնար: Աակայն վերի թէութիւններէն եւ ոչ մէկը պահուելով՝ այս, ըստ ինքեան տեսական ու մաթեմատիգական կոչուած օդաբաժնէն, իրական կամ ֆիզիզական օդաբաժնը բոլորովին կը տարրերի: Աս օդաբաժնը բնական երկրագրութեան մասն ըլլալով՝ ասոր վրայ եւ քէն խօսելու առիթ կ'ունենանք (տես թիւ 14.): — Հատածներնուս մնացորդը ժամանակի բաժանման, կամ ժամանակագրութեան նուիրենք:

Ժամանակը բաժնելու, մեզի՝ բնական չափ կը մատուցանեն երկրիս շրջանին, բոլորման ու միանդամայն լուսնոյ ընթացքին տեւողութիւնը. որով եւ օրերուն, ամիսներուն ու տարիններուն բընական չափը կ'իմանանք: Օրուան՝ ժամերու, վայրկեաններու եւ մանրերկրորդներու ստորաբաժնումն՝ արուեստական է. իսկ տարուան՝ ամիսներու եւ շաբաթներու բաժնուիլը, պատմական է:

Խօսքը հոս՝ հասարակ կենաց մէջ կոչուած օրուան, այսինքն արեւուն ելելէն սկսած՝ ու մինչեւ անոր մառը մտնելուն տեւած օրուան վրայ չէ. հապա քաղաքական օրուան վրայ, որն որ 24 հաւասար մասունքներէ կազմուած է. ու ինչպէս ըսինք՝ ժամ կ'անուանուի: Աստղաբաշխը՝ իրենց օրը, մէկ միջօրէականէն մինչեւ մէկալ միջօրէական՝ եւ կամ որ նոյն է, մէկ կէս օրէն մինչեւ մէկալ կէս օր կը հաշուեն: Խակ հասարակ կենաց մէջ՝ ինչպէս յայտնի է, քաղաքական օրը, կէս դիշերին կը սկսի ու մինչեւ մէկալ կէս դիշեր կը շարունակուի. այնպէս որ երեկուան օրը՝ մէկալ օր դիշեր ժամը 12 ին սկսած է, ու անոր յաջորդած է անմիջապէս այսօրուան օրը: Այսպէս կը հաշուեն ընդհանուր հասարակութեան համար նաեւ աստղաբաշխը (բայց օրացոյցներուն մէջ միայն): Քաղաքական օրը, նաեւ արեգակնային օր կ'անուանուի, զանազաններու համար աստղային օրէն՝ որ 3 վայրկեան ու 56 մանրերկրորդ կարծ է: — Աստղային օր՝ այն օրն է, որն որ միջօրէականի մը՝ հաստատուն աստեղ մը տակէն անցնելու ժամանակէն կը սկսի, ու կը տեւէ մինչեւ նորէն ան հաստատուն աստեղ հասնիլն. որն որ միայն 23 ժամու 56 վայրկենի ու 4 մանրերկրորդի տեւողութիւն ունի: Աս քաղաքական ու աստղական օրուան մէջ եղած 3 վայրկենի ու 56 մանրերկրորդի տարբերութիւնը՝ ամբողջ օր մը կ'ընէ, տարուան մէջ: Բայց ասով քաղաքական ժամանակին մէջ ամենեւին շփոթութիւն մը չի պատահիր. վամն զի այս ժամանակներն (երկրիս՝ երբեմն արեգական մօտիկ ու երբեմն հեռու գտնուելուն պատճառաւ) իրարու հետ այնպէս կը հաւասարին, որ տարուան մէջ եւ ոչ մանրերկրորդ մը տարբերութիւն կը մնայ:

Ժատմանակներու՝ ամենէն ընական, բայց միանգամայն ամենէն հիմնական չափումը կը կացուցանէ՝ այն ժամանակի միջոցը, որուն երկիրս կը կարօտի մէկ անգամ արեւուն չորս դին դառնալու համար, զորն որ Հասարակ բացատրութեամբ պարէ. Նաեւ արեւականացն ու արեւադաշնէ գառչի ալ կրնանք կոչել: Երկրիս՝ արեւուն չորս դին մէկ անգամ շրջանակնելու տեսողութիւնը՝ 365 օր, 5 ժամ, 48 վայրեան ու 48 մանրերկրորդ. Եւ կամ զրեթէ 365 $\frac{1}{4}$ օր է: Բայց որովհեաեւ Հասարակ կենաց մէջ՝ ամբողջ օրերուն բաժանմանը մէջ փոփոխութիւն մը չի կրնար ըլլուիլ, անոր Համար՝ երեք տարին ետեւէ, ետեւ 365՝ իսկ չորրորդ տարին (զորն որ ետ, կամ դուրս մնացած մէկ օրուան Համար նահանջ տարի կ'անուանենք) 366 օր կը Համրենք: Աս եղանակաւ քաղաքական տարին, արեգական տարւոյն հետ ըստ բաւականի կը Համաձայնի: Ասկայն, որովհետեւ տարբերութիւնը Ճիշդ 6 ժամ չէ, Հապա միայն 5 ժամ 48 վայրեան ու 48 մանրերկրորդ՝ անոր Համար 100 երորդ տարին, որ ըստ կանոնի նահանջ տարի պիտ'որ ըլլար՝ Հասարակ տարի մը կ'ըլլայ:

Օսմանօթ է որ տարին 12 հատածներու, այսինքն ամիսներու
կը բաժնուի: Ասիկայ առնուած է, լուսնին՝ տարուան ընթացքին
մէջ, երկրիս չորս դին ըրած շրջաններուն թուէն: Եթէ որ լուս-
նին աստեղական շրջումն առնելու ըլլայինք՝ ան ժամանակ (ինչպէս
ետքէն պիտի տեսնենք) 13 անյարմար շրջանը երեւան կ'ելլէր: Այ-
կայն իր սիւնհողոսական շրջանն առնելով՝ միայն 12 ամիս կ'ելլէ:
Բայց աս սիւնհողոսական ըսուած ամիսն այնպէս երկնցուած ու
յարմարցուած է, որ անոր տասուերկուքը արեգակնային տարւոյն
հետ ճիշդ կը հաւասարին: Եւ ահա այս եղանակաւ երկնցուած
սիւնհողոսական կամ արեգակնային ամիսը՝ 30 օր, 10 ժամ, 29
վայրկեան ու 4 երկրորդական վայրկեան է: Աս ըսածնիս աւելի

1 Նահանջ տարւոյն՝ տարեկան ընթացքին մէջ մտնելը Յուլիոս կեսարէն սկսաւ. որովհէտեւ արդէն շատոնց՝ տուժարին մէջի սխալը (որ տարին գրեթէ օրով մը աւելի երկայն էր) հասկընալով՝ կեսար, Սոսիդէնէս եգիպտացւոյն ասքանիս վրայ լաւ քննութիւն մ'ընել տուաւ։ Այս գիտնականը՝ տարին, կը մը հաշուով 365 օր ու 6 ժամ դուաւ։ Ան առեն կեսար հրամայեց որ (Քրիստոսի ծննդէնէն 46 տարի յառաջ) երեք տարի ետեւէ ետեւ հասարակ տարի հաշուուի, իսկ չորրորդին վրայ 3 տարիէն մնացած 6 ական ժամերով շինուած օրն ալ աւելցուի. (այսինքն Փետրուար ամիսն որ հասարակօրէն 28 օր է, 29 օր ըլլայ) որով եւ ամէն չորրորդ տարին 366 օր կ'ունենար ու նահանջ տարի կ'ըսուէր։ Աս տումարը կը կոչուի Յուլիան տումար։ — Բայց ինչպէս վերբ տեսանք, ասով տարին քիչ մը երկայն փախաւ, այնպէս որ Քրիստոսի 1500 թուականին գիշերահաւասարն որ Մարտի 21ին սկիտի գար, արդէն նոյն ամսոյն 11ին կու գար։ Աս անպատճութիւնը տեսնելով Գրի-

գոր ԺԳ. Քահանայապետը՝ որոշեց, որ
1582 երրորդ տարւոյն տումարին մէջէն 10
օր դուրս հանուի. ուստի եւ Հոկտ. 4 ին
ինկած հինգշաբթի օրէն անմիջապէս ե-
տեւ եկած ուրբաթ օրը՝ ամսոյն 15 ը հա-
մարուի. որով եւ բանը շտկուեցաւ: Աա-
կայն որպէս զի մէջ մ'ալ աս սխալը չը
կրկնուի, որոշուեցաւ որ չորս տարի մէջ
մը նահանջ տարի ընելէն ետքը՝ ամէն մէկ
դարուն վերջը նահանջ տարի չսեպուի,
ինչպէս որ Յուլիան տումարը կը ուեպէր,
հապա չորս դարերէն միայն մէկուն վեր-
ջը նահանջ համարուի. այսինքն՝ 1600 ե-
րրորդ տարին նահանջ ըլլայ, իսկ 1700,
1800 եւ 1900 երրորդ տարինսերը՝ հաստ-
րակ. 2000 թուականը դարձեալ նահանջ
ու այսպէս յառաջ երթայ: Ասով ան ե-
ղաւ որ 400 տարուան վրայ 100 նահանջ
օր առելնալու տեղ, միայն 97 օր կ'առ-
ելնայ: Ահա այս տումարը, Գրիգորեան
տումար կը կոչուի. ու ան աստիճանի
ճիշդ է, որ հազիւ 3900 տարուան մի-
ջոցին մէջ, մէջ մը տարւոյն վրայ օր մը
կ'առելնայ:

եւս բացայացտելու ու մեկնելու առիթ կունենանք յաջորդ հատածին մէջ: — Ամէն՝ եօթն օրուան բաժանումը, շաբաթ կը կոչուի. եւ շատ հին է. եւ կամ գոնէ, ան ազգաց ծանօթ ու գործածական որոնց առջին հին կտակարանաց արարչագործութեան պատմութիւնը (Օճննդ. Ա. եւ Բ.) իբրեւ Աստուծմէ յայտնեալ կրօնի մաս մը կը ճանչցուէք: «Ա, աեւ հեթանոսք շաբթու բաժանումն ունեին. միայն թէ ան տարբերութեամբ՝ որ իրենք նոյնը կառնուին իրենց ծանօթ եղած եօթն՝ այսինքն. Հերմէս, Աստղիկ, Արեւ, Արամազդ, Աստուծոտ, Աքեւ ու Լուսին մոլորակներէն:

❖

Լուսին. — արեգական, լուսնոյ խաւարում: — Յառաջադոյն (1) աեսանք, որ մոլորակներէն շատերն իրենց նման, բայց անհամեմատ պղտիկ արբանեակներ ունին քովերնին, որոնք՝ իրենց հետ մէկտեղ արեգական չորս դին կը դառնան: Երկիրն ալ ասանկ արբանեակ մ'ունի իր քովը. եւ ասիկայ է լուսինն, որն որ իրեն հետ շարունակ արեգական չորս դին կը պարափ: — Լուսնին՝ երկրէս ունեցած միջին հեռաւորութիւնը 51.803 երկրագր. մղոնէն աւելի չէ. ինչու որ, թէ եւ իր ամենէն սաստիկ հեռաւորութիւնը 55.644 մղ. է, սակայն մէկալ կողմանէ իր՝ երկրիս ունեցած ամենէն սաստիկ մօտաւորութիւնն ալ 48.961 մղ. է. որուն եթէ միջինն առնելու ըլլանք՝ վերոզրեալ թիւը կելլէ: Լուսնին՝ տեսանելեաց երեւցած տրամադիմը 31' 26" 30"" է. իսկ իրական տրամադիմը՝ 486 երկրագր. մղոն. ուստի եւ շրջապատը 1470 $\frac{1}{4}$ մղոն. իսկ մակերեւոյթը՝ 688.635 քառակուսի մղ.: Եւ որովհետեւ բովանդակ Ոչուսական պետութեան տարածութիւնը 400.000, Ճենաստանինը 250.000 ու Խուրքեստանինը 20.000 քռ. մղ. կը համարուի՝ ըսել է թէ աս պետութիւնները լուսինն՝ իբրեւ հիւր, մէջերնին կրնան ընդունիլ: Լուսնի զանգուածը 53,735.000 խորանարդ մղոն է. իսկ երկրիս զանգուածը 2662,500.000 խորանարդ մղոնէն աւելի ըլլալով՝ ըսել է թէ լուսինը երկրէս 50 անգամ պղտիկ է, եւ կամ հողագնդէս 50 լուսին կրնանք շնոր:

Լուսինն՝ երկրիս չորս դին շարժած ատեն, որ արեւմոքէն դէպ դէպ ի արեւելք է, ժամու մը մէջ զրեթէ 498 մղոն ճամբայ կառնու. նոյն ուղղութեամբ միանդամայն նաեւ իր առանցքին վրայ ալ կը դառնայ, միայն թէ ան տարբերութեամբ՝ որ ժամու մը մէջ հազիւ 225 մղոն ճամբայ կ'ընէ: Երկրէս դիտելով՝ եթէ այն ժամանակը հաշուելու ըլլանք, որուն մէջ որ լուսինն իր ընթացքը կը սկսի որ եւ իցէ որոշեալ հարտատուն աստղի մը առջեւէն, կը տեսնենք թէ մինչեւ որ դարձեալ նոյն հաստատուն աստեղ առջեւ դալու տեսնուելու ըլլայ՝ Ճիշդ 27 օր, 7 ժամ, 43 վայրկեան ու 11 մանրերկրորդ կանցնի: Ասիկայ կը կոչուի լուսնոյ առաջեղական

(siderique) պահանջ. իսկ աս տեսակ ամփար հասարակօրէն աստեղայան կամ շրջանաւոր ամիս: Բայց որովհետեւ մէկալ կողմանէ՝ երկիրն իր ճամբան լուսնոյ հետ մէկտեղ՝ արեգական չորս դին կը շատունակէ, ասով ան կըլլայ՝ որ լուսինն 2 օր, 5 ժամ ու 52 մանրերկրորդ աւելի ճամբայ ընելու կը կարօտի՝ որպէս զի արեգական ու երկրիս հետ ըստ ամենայնի ան զրից մէջ գայ ուսկից որ շարժելու սկսած էր. այնպէս որ՝ այս վերջին շարժումը չէ թէ 27 օր ու քանի մը ժամ, հասպա 29 օր, 12 ժամ. 44 վայրկեան ու 3 մանրերկրորդ կը տեւէ: Ասիկայ կ'անուանուի լուսնոյ սինհոդոսական (synodique) պահանջ. եւ ամփար՝ սիւնհոդոսական ամիս: Բայց ասով՝ ինչպէս ինք իրեն կը հասկրցուի, լուսնին՝ երկրիս չորս ըրած ընթացքը միշտ նոյն կը մնայ, որ է 27 օր ու քանի մը ժամ. միայն թէ անոր հետ՝ արեգական չորս դին ունեցած ընթացակցութենէն, իր (լուսնին) լուսոյ փոփոխութիւնը քիչ մը ետ կը մնայ: —

Լուսինն իր վրան շատ մը ծանօթ ու յայտնի բծեր ունի, որնք անփոփոխ են. աս բծերէն իմացուացաւ՝ որ ինք ետեւէ ետեւ 14 օր ու քանի մը ժամ ցորեկ՝ ու յաջորդ 14 օրերն ու քանի մը ժամերը զիշեր կ'ունենայ: Եւ ինչպէս որ ինք՝ մեր զիշերները կը պայծառացընէ, անանկ ալ երկիրս՝ լուսինը կը պայծառացընէ. ու եթէ վրան արարածներ ունի, անոնք զիշեր ատեն մեր երկիրը կը տեսնեն. բայց ինչպէս յայտնի է, անհամեմատ մեծ ու լուսաւոր եւ փառաւոր: — Մենք երկրաբնակը՝ լուսինն վրայ լուսոյ զանազան ձեւեր կը նշմարենք. աս այլ եւ այլ ձեւերը փոփոխութիւն կամ երեւոյթ կրնանք կոչել: Աս զանազան երեւոյթները չորս են. այս նոր լուսին (●). առջին քառորդ (❀). լուսնոյ լրումն (◎). եւ վերջին քառորդ (◆): Աս ամէն երեւոյթներն անկէ կը պատճառին, որ լուսինը՝ երկրիս ու արեւուն նկատմամբ զանազան դիրքեր կ'առնու: Ինք, լուսինն ինչպէս յայտնի է, զնդակերպ ու լոյս չունեցող մարմին մըն է. եւ ինչ լոյս որ ունի նէ՝ արեգական ցուցումէն ունի: Երբ որ ուրեմն, արեւը լուսնոյ վրայ զարնելով՝ աս ետքինն իր լուսաւորուած երեսը կամ ամբողջ եւ կամ ըստ մասին երկրիս կը դարձնէն նէ, յայտնի է որ երկիրս զինք կամ ամբողջ եւ կամ ըստ մասին լուսաւոր սկիտի տեսնէ: Բայց կըոր ըլլալուն՝ բնական բան է որ արեւը միայն իր կէսը կրնայ լուսաւորել. իսկ մէկալ կէսը մութ կը մնայ: Արդ՝ երբ որ լուսինն երկրիս ու արեգական մէջ տեղը կը կենայ, ան ատեն երկիրս միայն իր մթին երեսը կը նայ տեսնել. այսինքն բան մը չի կրնար տեսնել՝ թէ եւ լուսինը ցորեկ ժամանակ ալ երկնից կամարին վրայ կեցած ըլլայ: Ահա աս երեւոյթը կ'անուանենք նոր լուսին: — Ը ուրջ եօթն օր ետքը, որուն ժամանակ լուսինն ըստ բաւականի դէպ ի արեւելք յառաջացած ու միանգամացն արեւէն ալ բաւական հեռացած կ'ըլլայ՝ իր լուսաւորուած մասին մէկ կտորն, իրիկուան ժամանակ ու կէս զիշերէն յառաջ կը տեսնենք, բայց եղջիւրի ձեւով ու եղջիւրին ծայրերն ալ դէպ ի արեւելք ծռած. ասի ահա առաջն ժառանչը կը կոչուի. որովհետեւ նոյն ամսութիւն մէջ՝ առաջին հեղ լուսինն չորրորդ մա-

սր կամ քառորդը կը տեսնենք: — Եօթն օր ետքը՝ դարձեալ լուսինը կը տեսնենք, բայց երկրիս մէկալ դին: Այս եօթնօրեայ միջոցին մէջ երկիրն՝ արեգական ու լուսնին մէջ տեղը կը կենայ՝ որով եւ լուսինը արեւեն լուաւորուած երեսովն երկրիս դարձած կ'ըլլայ, աս եւ բեւոյթը կ'անուանենք լուսնոյ լըտոն: — Ասոր վրայ եօթը օր մըն ալ կ'անցնի, եւ լուսինն երկրիս արեւմուեան դին կը կենայ ու միայն կէս դիշերէն ետեւ դէպ ի առառուան կողմերը, թէեւ եղջիւրներով՝ բայց եղջեր ծայրերը դէպ ի արեւմուտք դարձած կ'ըլլան, ինչու որ արեւն իր արեւելեան դին կեցած է. ահաւասիկ աս երեւոյթը կ'ըլլեն +աւասով կ'անուանենք: Ասոր վրայ լուսինը կամաց կամաց արեգական կը մօտենայ, մինչեւ որ նորէն երկրիս ու արեգական մէջ տեղը դայ, որով դարձեալ նոր լուսին կունենանք. եւ այսպէս յառաջ կ'երթայ:

Երբ որ նոր լուսնոյ ժամանակ, լուսինը՝ որոշ գծի մը վրայ երկրիս ու արեգական մէջ տեղը գալու ըլլայ՝ յայտնի է որ մեր առջեւէն արեգակը կը ծածկէ, եւ կամ երկրիս երեսին վրայ շուք մը կը ձգէ: Երկրիս բոլոր բնակիչներն, որոնց վրայ յիշեալ շուքը կը ձգուի արեւը տեսնել չկարենը՝ արեգական խաւարուծ կ'ունենան: Երեգական խաւարումը կրնայ ըլլալ մէյ մը ամբողջական, մէյ մը մասնական, մէյ մ'ալ օղակերպ: Երեգական ամբողջ խաւարուծ ան ժամանակ կ'ըլլայ, երբ որ լուսինը՝ զարեւն այնպէս կը գոցէ, որ արեգական մասէն եւ ոչ փոքրիկ կտոր մը տեսանելի կ'ըլլայ: Ատոյդ է, լուսինը՝ թէ եւ արեգակէն անհամեմատ պղտիկ է, սակայն եւ այնպէս արեգակը ծածկելու ի վիճակի կրնայ ըլլալ. եւ ասոր մի միայն պատճառը՝ նոյն միջոցին լուսնին՝ երկրիս շատ մօտիկ գտնուիլն է: Պնակ մը՝ ահազին գմբէթէ մ'աւելի պղտիկ է, ի վերայ այսր ամենայնի, թէ որ սկսակն աչքերնուս առջեւ բռնելու ըլլանք՝ գմբէթը չենք տեսներ: — Լուսինը հողագնդիս չորս դին հաւելթաձեւ շրջան ընելուն պատճառաւը, երբեմն մեզի մօտիկ է՝ երբեմն մեզմէ հեռու է: Յօէ որ ուրեմն, լուսինն այնպիսի ժամանակ մը երկրիս ու արեգական մէջ տեղը մտնէ, որ ժամանակ որ երկրէս ամենէն սաստիկ հեռաւորութեան մէջն ըլլայ՝ հարկաւ ան ատեն ի վիճակի չըլլար ամբողջ արեգակը գոցելու. որով եւ արեգական չորս դին լուսաւոր օղակ մը կամ բոլորակ մըն է բաց կը մնայ. ասիկայ օղական կամ կ'ենդրուական խաւարուծ կը կոչուի: Եմբողջական ու կենդրոնական խաւարումները յաճախ ըլլալու բաներ չեն: — Բայց շատ հեղ լուսինն արեգական ըստ ամենայնի քովէն կ'անցնի ու այնպէս մը կ'երեւայ՝ իբրեւ թէ արեգակէն կտոր մը կտրուած ըլլար. ասիկայ է ահա արեգական հասնական խաւարուծը: Խաւարումն մեծութիւնը, արեգական մարմնոյն տրամադիծը 12 հաւասար մաս կամ մատնաչափ բաժնելով կ'իմանանք. ուստի, օրինակի աղագաւ, երբ որ կ'ըսուի թէ. արեգական խաւարումը 4 մատ է, ըսել է թէ՝ արեւուն բոլորակին տրամադիծն միայն չորրորդ մասը լուսնէն ծածկուած է: Երեւուն ամբողջական ու կենդրոնական խաւարումներն ի սկզբան ու վերջը մատնական են. վասն զի ինչպէս որ լուսինը կա-

մայ կամաց արեգական բոլորակին առջեւ կու գայ, անանկ ալ յետոյ կամաց կամաց անոր առջեւէն կը հեռանայ: Արեգական ամբողջ մժութիւնը հազիւ երեք բոսէ կը տեւէ. բայց նոյն միջոցին սասափիկ խաւար մըն է կը տիրէ, այնպէս որ թոջունք իսկ խարուելով իրենց դադարը կը մտնեն ու անոնց տեղ ջղջիկները դուրս կ'ելլեն, աստղները տեսանելի կ'ըլլան ու երեկոյեան ծաղիկները գոցուելու կը սկսին. բայց արեգական առաջին ճառադայթները ցոլանալուն պէս՝ ամէն բան իր կենդանութեանը կը դառնայ ու ցորեկ կ'ըլլայ:

Խոկ լուսնոյ խաւարումը կը ծնանի, երբ որ լուսնոյ լրման ժամանակ՝ երկիրն, ըստ ամենայնի ուղիղ գծով մը՝ արեգական ու լուսնի մէջ տեղը կը մտնէ: Աս միջոցին երկիրը լուսնոյ վրայ շուք մը կը ձգէ, որով եւ արեգակը զանիկայ չի կրնար լուսաւորել: Լուսնի խաւարումն ալ արեւուն խաւարման պէս՝ ամբողջական ու մասնական կրնայ ըլլալ. բայց ոչ երբեք կենդրոնական: — Լուսնոյ խաւարման ատեն՝ լուսինն իրապէս կը խաւարի ու լուսաւորելէն կը դադրի. բայց արեգական խաւարման ժամանակը չէ թէ արեւը կը խաւարի կամ իր պայծառութիւնը կը կորսնցընէ, հապա մեր երկիրը կը խաւարի. ուստի եւ անոր համար աւելի երկրի՝ քան թէ արեգական խաւարում պէտք էինք ըսել: Ըսածներնէս ինք իրեն կը հասկրցուի թէ. արեգական խաւարում՝ միայն նոր լուսնոյ ժամանակ կը նայ պատահիլ, իսկ լուսնոյ խաւարում՝ միայն լուսնոյ լրման ատեն:

Եթէ լուսինը լաւ հեռագէտով զննելու ըլլանք, իր վրայ լեռներ ու ձորեր կը նշմարենք: Ա երջիններն ընդարձակ դաշտեր են ու իրենց կից եղող եւ բարձրացող ահազին լերանց շղթաներու եւ գագաթներու պատճառաւը մութ կ'երեւան: Աս լեռները՝ մեր Հիմալայիա ու Չինակորասոյ լերանց գագաթներուն բարձրութիւնը կ'անցնին: Ասոնցմէ զատ կը նշմարուին անթիւ կը բարձեր, որոնք ըստ մեծի մասին լուսաւոր օղակներով շրջապատած են: Ասոնք՝ որ օղակներինք կ'անուանուին, հողագնդիս հրաբուխ լերանց մեծ նմանութիւն ունին. իրենց խորութիւնը 8—10.000 նաեւ մինեւ 16—18.000 ոտնաչափ կը համարուի. ու թէ եւ իրական՝ բայց ըստ մեծի մասին արդէն շատոնց դադրած՝ ուստի եւ անգործ հրաբուխ լեռներ կը մտածուին:

8.

Արեգակ — Կոպե՛նիկեան դրութիւն: — Մասնաւոր մտադրութիւն կը պահանջէ, մոլորակաց կենդրոնը կացուցանող ու մեզի լոյս ու տաքութիւն տուող աստղը՝ արեգակն (ասոր՝ երկրէս ունեցած հեռաւորութիւնն ինչպէս յառաջագոյն ալ — 1 — յիշեցինք, կը հաշուով 20 միլիոն երկրագր. մղոն է.) որուն երկակտուրը՝ 189.200 երկր. մղ., շրջապատ՝ 594.380 երկր. մղ., երեսը կամ մոլերեւոյթը՝ 116.536,867.200 քառ. մղոն, իսկ բոլոր ծաւալը՝ 3740,,833.437,120.000 խորանարդ մղոն է: Աեր միտքը չի

կրնաք դիւրաւ ըմբռնելաս մեծութիւնը: Եթէ բոլոր մոլորակներն ի մի ձուլելու ըլլայինք, սակայն եւ այնպէս արեգական եւ ոչ 600 երորդ մասին մեծութեանը կը հաւասարէին: Եթէ ենթադրելու ըլլանք, որ արեգական մարմինը մնամէջ մարմին մըն է. մեր երկիցն աս մնամէջ մարմնոյն կենդրոնը կենալով՝ ինքն ալ, լուսինն ալ ընթացքնին անոր մէջ անարգել կատարելին ետեւ՝ զեռ ահաղին միջոց պարապ կը մնար: Մեր հողագնդին պէս 1,400.000 հատ մարմին մէկտեղ ձուլելով ալ, հազիւ արեգակ մը կրնանք շնորհ: Երկրիս բոլորտիքը անդամ մը պտրտելու համար 540 օր պէտք է. իսկ արեգական բոլորտիքը պտրտելու համար 59.160 օր, որ 164 տարիէն աւելի կընէ: Դնենք թէ Ճեպընթաց շոգեկառք մը միտքը դրաւ, որ արեգական չորս դին 1872 ին սկիզբները ճամբորդութիւն մ'սկսի. արդ անընդհատ ու առանց տեղ մը կենալով՝ ու ամէն ժամու մէջ 5 երկր. մզոն յառաջ պիտ' որ երթայ՝ որպէս զի 1888 երորդ տարւոյն սկիզբներն՝ իր յառաջուան տեղը գայ: — — Մինչեւ հիմայ կարծուած ու պաշտպանուած ան ենթադրութիւնը՝ թէ արեգակ հրոյ ահաղին զանգուած մըն է, այսօրուան օրս շատ քիչերուն առջին ընդունելութիւն է գտած. ուստի եւ այնչափ հետեւող չունի: Յաէպէտ եւ մէկալ կողմանէ ստուգութեամբ ցուցուած չէ՝ թէ իր մարմինն ինչ նիւթէ կազմուած է. բայց եւ այնպէս նորագոյն աստղաբաշխներուն մեծագոյն մասը՝ մինչեւ հիմակ եղած զննութիւններուն նայելով՝ հաւանականագոյն կը սեպեն, որ արեգական մարմինն ըստ ինքեան նաեւմ ու խաւարին ըլլայ. ու կամ ելեկտրական գունդ մ'ըլլալով՝ իր մթնոլորտին քսուի ու շփուի. եւ ասով հրային փայլունութիւն մ'ստանայ. — Եւ կամ տիեզերաց մէջ տարածուած տեսակ մը լուսոյ հեղանիւթ կամ եթէր շարունակ իրեն ձգելով ու զանիկայ միօրինակ խաւացընելով՝ ի վեճակի ըլլայ մոլորակներուն լոյս ու ջերմութիւն հաղորդել: — Եթէ արեգակը շատ աղէկ հեռաղէտով մը զննելու ըլլանք՝ կը գտնենք որ իր վրայի լուսաւորութիւնը՝ շարունակեալ շարժման մէջ է: Բայց աս լուսաւորութիւնն ամէն կողմ հաւասար չէ. տեղիս տեղիս դիզուած լուսաւոր շերտեր կամ լուսեղին ամպեր կը տեսնենք, որոնք արեգական ջահակները (faculae) կ'ըսուին. ու ասոնց քովերը կամ մէջ տեղերը եւ գլխաւորաբար արեգական հասարակածին մօտերն, ատեն ատեն մեծ ու պղտիկ սեւ նշաններ կ'երեւան, որոնք արեգական բծերը կը կոչուին ու արեգական մթնոլորտին մէջ ամպեր կը կարծուին: Ասկայն նորագոյն զննութիւններուն նայելով՝ արեգական լեռներուն գլուխները կը համարուին՝ որոնք, արեւը պատող լուսեղէն ծովին պակսելովը կամ իջնալովը, եւ կամ զանազան մրրիկներէն պատռելով կամ բացուելով՝ երեւան կ'ելեն ու կ'երեւան: Աս բծերուն մէջ երբեմն անանկ մեծեր ալ կը տեսնուին՝ որ իրենց երկակառութը, մեր ամբողջ հողագնդին երկակառութէն քառապատիկ նաեւ հնդապատիկ մեծ են: Աս բծերուն միջնորդութեամբն իմացուեցաւ՝ որ արեգակն իր առանցքին վրայ ունեցած ընթացը՝ 25 օրուան, 9 ժամու եւ 56 վայրկենի մէջ կը կատարէ: — —

Չէ թէ միայն հին՝ հապա նաեւ նորագոյն ատենները կարծիքը կը տիրէր, թէ ցորեկուան ու զիշերուան՝ ինչպէս նաեւ տարւոյն եղանակներուն պատճառն է, արեգական՝ երկրիս չորս դին շրջանակիլը. թէպէտ եւ Պիւթագորաս ու իրմէն ետքը Արխատարքոս եւ ուրիշ շատերը գոնէ, հեռուանց կը մակաբերէին, թէ կարելի է՝ երկիրս արեգական չորս դին կը շրջի: Ի մէջ այլոց՝ Անկետաս Արակուսացին այսպէս կ'ըսէր. “Երկինք, արեգակը, լուսինն ու աստղներն անշարժ են. տիեզերաց ահագին միջոցին մէջ՝ երկրէս դատ, բան մը չի շարժիր. բայց ասի սուկալի շտութեամբ իր առանցքին վրայ դառնալով՝ տեսած երեւոյթներնիս յառաջ կը բերէ,,,: Իսկ Փիլոլաւոս Արտիոնացին, աս վարդապետութիւնը կարգաւորելով ու ձեւի մը խովթելով՝ հրապարակաւ ոորվեցրնելու սկսաւ. բայց շատ հակառակորդներ գտաւ, ու շատերէն ալ իրուեւ մոլորութեան վարդապետ ծաղրելի եղաւ. որով եւ հին ժամանակներն երկնային օրինաց նկատմամբ՝ ընդհանրապէս երկիրս, իրուեւ տիեզերաց կենդրոն՝ հաստատուն ու անշարժ կը դրուէր. ու իր չորս դին կը դառնային արեգակը, լուսինն եւ ուրիշ երկնային մարմինները: Երկրորդ դարուն մէջ ելաւ Աղաւդիոս Պտղոմէոս, որ ընդհանրապէս տիրած կարծիքներն ամփոփելով՝ օրէնք մըն է շնուց, որ ետքէն իր անունովը Պտղոմէան դրութիւն կոչուեցաւ: Վառ նայելով՝ լուսինն, արեգակը, երկնային ամէն մարմիններն ու մոլորակները երկրիս չորս դին կը դառնան: Վս կարկատուն վարդապետութիւնը արեւմուտք ալ մեծ ընդունելութիւն գտած էր. թէպէտ եւ մէկալ կողմանէ արաբացի ու քրիստոնեայ աստղաբաշխները նոյնին գործածութեան մէջ շատ դժուարութիւններու կը հանդիպէին, այնպէս որ մինչեւ նաեւ գրութեան ճշմարտութեանը վրայ երբեմն երբեմն տարակոյաներ ալ ելելու սկսան. ի մէջ այլոց Ալփոնսոս Ճ. Պատղիւթայի թագաւորն, որ աստղաբաշխութեան մէջ քիչ տեղեակ չէր, սաստիկ խառնակութիւնները տեսնելով՝ օր մը գոչեց. Եթէ ես ալ աշխարհքիս ստեղծման ժամանակ ներկայ գտնուելու ըլլայի՝ թերեւս քանի մը բաներու լաւագոյն կարգադրութեանը կ'օգնեի:

“Եիկողայոս Առպեռնիկոս¹ արդիւնաւոր կանոնիկոսը՝ Պտղոմէան դրութեան կաղութիւնը, Պիւթագորեանց սուր տեսութիւնները, եղիպտացի աստղաբաշխներուն Փայլածուի ու Վստղկան շարժմանցը վրայ ունեցած կարծիքնին խորունկանց ու միանգամայն երկայնժամանակեայ դիտողութեամբ զննելէն ու քննելէն ետեւ՝ իր մատցը մէջ քայլառ քայլնոր դաղափարներ ծնանելու սկսան: Ի սկզբան երկրիս՝ իր առանցքին վրայ ունեցած շարժմանը վրայ բոլորովին համոզուեցաւ. ու ետքէն նաեւ միտքն եկաւ, որ չըլլայ թէ երկիրս ալ արեգական չորս դին դառնայ. եւ իրօք ալ աս տեսութեամբ՝ մո-

1 Նիկ. Կոպեռնիկոս 1473 Փետր. 19 ին թոռն քաղաքը ծնաւ. իր ուսումներն ի սկզբան գրագաւ ու Պալոնիա սորվեցաւ. բայց եաքէն Հռովմէ երթալով՝ հոն մաթեմատիդական ու աստղաբաշխանական ուսումները լմնցրնելէն ետեւ,

ֆրառւէնպութկի մայր եկեղեցւոյն կանոնակոսն եղաւ: Հոս, իր եկեղեցւոյն քով շինուած տանը մէջ առանձնական ու միայն աստղաբաշխութեան համար կեանք մը կ'անցընէր. վախճանեցաւ 1543 Մայ. 24:

Երակաց այն խրդին ու անկարելի երեւցած երեւոյթները դիւրութեամբ կը պարզուեին ու կը լուծուեին: — Աս նոր դրութիւնն իր առջին 1507ին արդէն պատրաստ կեցած լմացած էր. սակայն դեռ երեսուն ամբողջ տարի աս իր մասմանկըները քննելէն ետեւ, նոր դրութիւնը զրի անցրնելու սկսաւ. ու 1543 երորդ տարոյն սկիզբները ձեռագիրը Գևերմանիա խաւրեց. բայց յառաջ քան տրպագրութեան հրատարակուիլն ինք նոյն տարին վախճանեցաւ: Աս նոր վարդապետութիւնը թէ. «Վրեզակը հաստատուն կը կենայ. եւ իր չորս դին Փայլածու, Վատղիկ, Արկիր, Հրատ, Վրամազդ ու Լուսնթագ մոլորակները կը դառնան. — Երկիրս՝ իր առանցքին վրայ ամէն օր, իսկ արեգական չորս դին՝ տարին մէկ անգամ կը շրջանակի. — լուսինը՝ երկրիս, եւ անոր հետ մէկտեղ արեգական չորս դին կը դառնայ», շանթի մը պէս ժամանակին գիտուններուն հարուած մ'եղաւ. ու անմիջապէս նոր վարդապետութեան դէմ ելան Ախջիոլի Յիսուսեանն ու Պաքո տէ Բէրուլոմ փիլիսոփան: Աւելի խոհեմներն, ինչպէս Թէկո Պլահէ,¹ ժամանակին երեւելի աստեղորաշխներէն մէկը՝ պտղոմեան ու կոպեոնիկեան դրութեանց՝ կարելի եղածին չափ մէջ տեղը կուզէին կենալ²: Աս դիանականին վարդապետութիւնն էր. Արկիրս՝ տիեզերաց մէջ տեղը անշարժ կը կենայ. իր չորս դին կը պարտին լուսինն ու արեգակը. իսկ արեգական չորս դին մոլորակները: — Բայց գիտնականներուն վնասուած ու գտնել չկրցած ճշմարտութիւնը՝ ժամանակը միայն կրնար երեւան հանել: ԺԷ. դարուն սկիզբները հեռագէտը գտնուեցաւ. ու Գալիլէոս³ նորանոր զիւտերու շարք մը զտաւ՝ որոնք ամէնը կոպեոնիկեան դրութիւնը կը հաստատէին: Պարձեալ՝ նոյն դրութեան պաշտպան ելան երեւելին Գէրլէր⁴ ու Վեւտոն. եւ վերջապէս կոպեոնիկեան դրութեան վրայ ելած սաստիկ լուսութիւն մը, եւ միանգամայն նորագոյն ժամանակին գիտութիւնը անոր ճշմարտութիւնն ստուգեցին: Այնպէս որ հիմնակ նոյն դրութիւնն առէն տեղ տարածուեցաւ. — վասն զի պարզ է, եւ միանգամայն երկրիս ու երկնային մարմնոց վրայ տեսնուած երեւոյթները դիւրաւ կը մեկնէ, ու կը լուծէ:

1 Թէկո Պլահէ շվետացին, 1546ին գեկու. 19ին, ան ատեն դեռ դանիացւոց իշխանութեան տակ եղող Շօնէն գաւառը ծնաւ: Գորէնհակնի ու Լայրցիկի մէջ իրաւագիտութիւն սորմելէն ետեւ, ինք զինք աստեղաբաշխութեան տուաւ, որուն շատ նպաստաւոր եղաւ ընդունած մէկ հարուստ ժառանդութիւն մը: Արդէն պատանեկութեանը ժամանակ ուսումնական ճամբորդութիւն մը բրած բլարով՝ իր կալուածոյցը մէջ ժամանակը աստղները զննելով կ'անցընէր: Ռուտողիս Բ. կայսեր հրաւելին ընդունելով՝ Պահէմիացւոց Բրակ քաղաքը գնաց ու հան 1601ին. Հոկտ. 24ին վախճանեցաւ:

2 Je pense, կ'ըսէր, qu'il faut décidément et sans aucune doute placer la terre immobile au centre du monde, sui-

vant le sentiment des enciens astronomes et le témoignage de l'écriture.

3 Գալիլէոս Գալիլէի 1564 Քիզաքագրը ծնաւ. ու 1589ին իր ծննդեան քաղաքը եաքէն ալ Բատուա մաթեմատիգայի դաստու եղաւ: 1633ին Հռովմ պատասխանուութեան կանչուելէն ետեւ Արչեղի քաշուեցաւ՝ եւ հոն 1662, Յունուար 8 մեռաւ:

4 Յովհաննէս Գէրլէր, «un des plus grands hommes qui ait paru sur la terre» (Պայտի, Պատմ. նոր աստղաբաշխութեան Բ. 4), Ահերումագէրկի Վայլքագրը ծնաւ 1571 Գեկու. 27: 1601ին Բրակայի մէջ՝ Թէկրզի յաջորդն եղաւ: Իրեն դէմ եղած կոիւներուն վախճան տարու համար, ի սկզբան Ռւլմու ետքէն Թէկէնսպուրկ քաշուեցաւ. ուր որ 1630 նոյ. 15ին վախճանեցաւ:

9.

Մոլորակներ: — Ասոնք՝ մեր երկրին սկս խաւարին կամ անըցա մարմիններ են. ու իրենց առանցքին վրայ դառնալէն զատ՝ ձուածեւ ճամբով մը արեգական չորս դին ալ կը դառնան. բայց որչափ որ արեգակէն հեռու են այնչափ ալ ընթացքնին կամաց է (տես թիւ 4): Աղոլորակներու վրայ եղած ջերմութեան ու լուսաւորութեան աստիճաննը, ոմանք՝ անոնց արեգակէն ունեցած հեռաւորութենէն կը չափեն. այնպէս որ, որչափ որ մոլորակ մը արեգակէն հեռու է, այնչափ ալ նուազ լոյս ու ջերմութիւնն կ'ունենայ. ու որչափ մօտ՝ այնչափ իր ջերմութիւնն ու լոյսը շատ է կ'ըսեն: Բայց աւելի հաւանական է, որ այս ջերմութիւնն ու լոյսը արեգակէն դատ՝ նաեւ մոլորակներուն դիրքէն, մժնոլորտէն, իրենց շուտ կամ կամաց դառնալէն, քովերնին ունեցած արբանեակներէն ու մանեակներէն եւ ասոնց նման շատ բաներէն կախում ունենայ. որոնք մէկ կողմանէ լոյսն ու ջերմութիւնը՝ շատ կամ անտանելի, եւ կամ նուազ եղած ատեն՝ չափաւորեն ու բարեխառնեն: — Հիներն, ինչպէս նաեւ նախորդ դարուն մեծ մասը հինգ մոլորակ միայն գիտէին. ասոնք էին. Փայլածու, Աստղեկ, Հրատ, Լուսնթագ ու Երեւակ: Երկու առաջինը, մեր երկրին ու արեգական մէջ ըլլալուն համար, վարի՝ խակ երկրին անդին եղողները՝ վերի մոլորակներ կը կոչուէին: Ուրանոսը՝ 1781ին Հէրշլ երեց գտաւ. խակ եօթներորդ մոլորակը՝ Եպտոնը՝ նորագոյն ժամանակներն, այսինքն 1847ին Լը Վէրիէ գաղղիացւոյն ձեռօք գտնուեցաւ: Աէկալ 113 մոլորակերպները գարուս մէջ յայտնուեցան: — Եօթը զլիսաւոր մոլորակներուն վրայ, համառօտ ստորագրութիւն մ'ընենք՝ անմիջապէս արեգական քովինէն սկսելով:

1. Փայլածու. կամ Քերմես (♀): Ասոր՝ արեւէն ունեցած միջին հեռաւորութիւնը՝ 8,006.000 երկր. մղոն է. իր՝ արեգական չորս դին ըրած շրջանը՝ 87 օրուան, 23 ժամու եւ 16 վայրկենի (ուստի եւ գրեթէ երեք ամսուան) մէջ կը կատարէ: Իր շրջանակը՝ 8108 մղ. խակերեւոյթը՝ 1,414.468 քո. մղոն է: Աղոլորակերպները դուրս առնելով՝ ութը զլիսաւոր մոլորակներուն մէջէն Փայլածուն ամենէն պղտիկն է. բայց՝ մեզի ծանօթ երկնային մարմոց մէջէն ամենէն խիտ զանգուածն ունի. այնպէս որ իր ծանրութիւնը կապարէն ալ աւելի է: Ամէն մէկ մանրերկրորդի մէջ $6\frac{1}{2}$ մղ. ճամբայ կ'ընէ. ու թէ եւ արեգակէն եօթն անդամ աւելի լոյս ու ջերմութիւն կ'ընդունի՝ քան թէ երկիրը, այսու ամենայնիւ իր մժնոլորտին նուազ խտութիւնն արեգական անտանելի ջերմութիւնը կը չափաւորէ: Իր երեսը լերանց շղթաներով ծածկուած է: Ասոնք՝ ան աստիճանի բարձր են, որ Հիմալայիա լերանց վրայ ուրիշ Հիմալայիա մ'ալ դնելով՝ հազիւ անոնց բարձրութեանը կրնանք հասնիլ. վասն զի մինչեւ 58.000 ոսնաշափ կ'ելին: Աս մոլորակը հասարակ-

օրէն պարզ աչօք տեսնելը դժուարին է, ինչու որ միշտ արեգական մօտ գտնուելով՝ իր լուսաւորութիւնը, արեգական սաստիկ պայծառութենէն կը մթանայ. անոր համար միայն առառուան դէմ արեւուն ծագելէն քիչ մը յառաջ՝ արեւելեան հորիզոնին, իսկ արեգակն իր մասը մտնելէն անմիջապէս քիչ մը ետքը արեւմտեան հորիզոնին վրայ կը նշմարուի:

2. Աստղիկ կամ Արուսեակ (♀): Ասոր՝ արեւէն ունեցած միջին հեռաւորութիւնը $14,960,000$ երկր. մղոն է. արեւուն չորս դին ունեցած շրջայր 224 օրուան, 16 ժամու և 49 վայրկենի (այսինքն զրեթէ $7\frac{1}{2}$ ամսուան) մէջ կը կատարէ: Կնք՝ իր առանցքին վրայ կը բոլորի 23 ժամու, 21 վայրկենի ու 7 մանրերկրորդի մէջ: Իր շրջապատճ է 5282 մղոն. իսկ մակերեւոյթը՝ երկրէս քիչ մը պզարիկ, այսինքն $8,712,480$ քռ. մղոն է: Մոլորակիս արագութիւնն այնպէս է որ մանրերկրորդի մը մէջ 5 մղոն ճամբայ կընէ: Աս մոլորակին, այն ամենուն ծանօթ առաւօտեան ու երեկոյեան գեղեցիկ աստղն է. ու ամէն երկնային մարմիններուն մէջէն երկրիս ամենէն մօտիկ է: Կնք արեգական ունեցած մօտաւորութեանը պատճառաւ թէպէտ անկից մեր երկրին կրկնապատիկ լոյսն ու ջերմութիւնը կընդունի. տակայն իր ֆիզիգական յատկութեամբն՝ արեգական ճառագայթիցը ջերմութիւնը տանելի կ'ընէ: Կը զանգուածին խտութիւնը թէեւ Փայլածուէն նուազ է, բայց եւ այնպէս երկրէս աւելի է: Աս մոլորակին մէջ ալ ահազին բարձրութիւն՝ եւ մինչեւ 200 մղոն տարածութիւն ունեցող լեռներ կան: Ասոնց բարձրութիւնը՝ եթէ քանի մը աստղագիտաց հաւատք ընծայելու ըլլանք, մինչեւ վեց մղոն կը հասնին. ուստի եւ եօթը Հիմագորաց հարկաւոր է՝ որպէս զի ասոնց հաւասարի:

3. Երիկիր (♂): Աս մոլորակին՝ արեգակէն ունեցած հեռաւորութեանը, շրջանին, երկակտուրին, մակերեւութին ու զանգուածին վրայ արդէն ($4.$ ու $5.$ յօդուածներուն մէջ) բաւական խօսեցանք: Կը մարմնոյն զանգուածին խտութիւնը՝ ջրէն զրեթէ հինգ անգամ աւելի է: Մեր երկիրն Արուսեկին չէ թէ միայն աւելի մեծ կ'երեւայ՝ (քան թէ ինք մեզի) հապա նաեւ աւելի փառաւոր ու պայծառ: Ասոր արբանակին—լուսնին վրայ՝ արդէն խօսք եղաւ (7):

4. Քրաստ կամ Արես (♂): Ասոր՝ արեւէն ունեցած միջին հեռաւորութիւնը $31,513,000$ մղոն է. Կը ընթացքն արեգական չորս դին կը կտսարէ 1 տարուան, 321 օրուան, 32 ժամու ու 30 վայրկենի (ուրեմն երկու տարիէն զրեթէ 43 օր կը պակսի) մէջ. իսկ իր առանցքին վրայ կը բոլորի 24 ժամու, 39 վայրկենի ու 21 մանրերկրորդի մէջ: Իր շրջապատճ է 2803 մղոն. իսկ մակերեւոյթը 2,499,384 քռ. մղոն ըլլարով՝ ըսել է թէ, երկիրս իրմէն չորս անգամ մեծ է: Ճրատը՝ վրայի վրայ հաշուելով՝ մէկ մանրերկրորդի մէջ $3\frac{1}{2}$ մղ. ճամբայ կ'ընէ: Կը բեւեռներուն կողմը՝ երկրէս շատ աւելի տափակցած է. այնպէս որ հողագնդիս բեւեռներուն տրամադրը՝ հասարակածին վրայ ունեցած տրամադրէն, միայն 6 մղ.

կարծ է. իսկ ասորը 52 մղոն։ Կո սաստիկ խտութեանը կը տրուի միանգամայն իր լուսոյն կարմիր ըլլալը։ Հեռաղետով զննելու որ ըլլանք՝ վրան զանազան բժեր ալ կը նշմարենք. աս բժերէն ոմանք ամպերու պէս կը փոխուին. իսկ ընդ հակառակն ուրիշ բժեր ալ կան, որոնք ամենեւին չեն փոխուիր. աս ետքինները՝ ծովեր ու հաստատուն երկիրներ կը կարծուին։ Հերշլ կրտսեր՝ 1830ին ըրած երկայն դիտողութիւններէն ետեւ, կը համարի թէ յիշեալ բժերը՝ հաւանականագոյնս ջրեր ու ծովեր ըլլան։ Իսկ մոլորակին բեւեռուներուն վրայ տեսնուած ճերմակ զանգուածներուն դալով՝ ինք կը համարի թէ ձիւն ու սառոցց ըլլայ։ Հրատ՝ ամէն ուրիշ երկնային մարմիններէն՝ երկրիս ամենէն աւելի նմանութիւն ունի. անոր համար ալ կատակաբանութեամբ երկրիս խնամին կը կոչուի։ Երկուքն ալ հաւասար գիշեր ու ցորեկ ունին, երկուքն ալ մշուշով պատաժ են, երկուքն ալ ծովեր, հաստատուն երկիրներ ու բեւեռային ձիւնոյ եւ սառուցի զանգուածներ ունին։ Միայն թէ Հրատին, մեր երկրին պէս ծառայ մը պակաս է։

Աս չորս մոլորակներուն յաջորդող ու միայն աս դարուն մէջ գտնուող մոլորակները շատ են. ու թէեւ ասոնք մէկալ ութը մեծ մոլորակներուն ամէն յատկութիւններն ունին, բայց շատ պղտիկ ու համեմատութեամբ իրարու այնչափ մօտիկ են, որ աւելի մոլորակաց խումբ մը կրնանք անուանել։ Կրդէն շատոնց կը տեսնուէր, որ Հրատին ու Լուսնթագին մէջ բան մը պակաս է. ու թէ՝ մոլորակաց միօրինակութիւնը, կամ իրարմէ ունեցած հեռաւորութիւննին աս երկուքին մէջ աչքի զարնող է։ Եւ իրօք՝ ուշադրութիւնն ու զննութիւնները 1800—1810՝ ետեւէ ետեւ չորս նոր մոլորակներ երեւան հանեցին։ Ու թէպէտ միշտ կը կարծուէր, որ գեռ պարապ միջոց կայ. ուստի եւ նոյն պարապ անջրպետութեան մէջ՝ մոլորակներ պիտի ըլլան, այսու ամենայինիւ 40 տարուան միջոցի մէջ բան մը չգտնուեցաւ. ու պատանին դասատան մէջ հանդարտ սրտով մը չորս նորագիւտ մոլորակներն՝ այսինքն, Վեմետրը, Պալլասը, Եռևնոն ու Վեստան կը սորվէր։ 1845ին մէկէն ի մէկ Վստրէան գտնուելով՝ աստեղագիտաց եռանդը վառեցաւ նորանոր մոլորակերակներ ալ գտնելու։ Եւ իրաւցրնէ, աս եռանդը պարապի չելաւ. ինչու որ 1846էն մինչեւ 1871ին սկիզբները՝ ծանօթ մոլորակաց վրայ 107 ալ աւելցաւ. որով մոլորակաց ամբողջ գումարը 121ի հասաւ։ Բայց մտադրութեան արժանի բան է, որ հիմայ զրեթէ ամէն տարի մէկ երկու հատ՝ եւ աւելի ալ կը գտնեն։ Մոլորակերակներուն՝ արեւէն ունեցած միջին հեռաւորութիւնը 46 մինչեւ 72 միլիոն երկրագր. մղոն է. իսկ շրջաննին կը տեւէ 3^{1/4} տարիէն սկսեալ մինչեւ 6 տարի։ — Մինչեւ հիմայ գտնուած մոլորակերակներուն վրայ ամփոփ դաղափար մը տալու համար, — հոս անուննին, արեգակէն ունեցած միջին հեռաւորութիւննին, արեգական չորս դին ըրած շրջաններնուն տեւողութիւնը, գտնողին անունը, գտնուելուն տարին ու ամիսը կը դնենք։

ԱՆՈՒՆ	ՀՐԱՄԱՆ ԱՐԴՅՈՒՆ	ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ	ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ	ԱՐԴՅՈՒՆ	ԳՈՆՈՒԵցաւ			գտան	ի
					մթ.	մթ.	ժամ		
1 Ջեմմոր	57	4 218	14	1801 Յունվ.	7	Բիացցի		Բալեբայ	
2 Պաղսաւ	57	4 224	23	1802 Մարտ.	28	Օլպէրս		Պրէմէն	
3 Եռևան	55	4 130	10	1804 Սեպտ.	1	Հարտինկի		Լիլիենթալ	
4 Վեստաւ	49	3 230	5	1807 Մարտ.	29	Օլպէրս		Պրէմէն	
5 Աստրհաւ	53	4 50	3	1845 Դեկտ.	18	Հենդէ		Տրիդէն	
6 Հերք	50	3 282	23	1847 Յուլ.	1	„		„	
7 Իրիս	49	3 250	16	— Աւգ.	13	Հայնտ		Լոնտոն	
8 Փլորս	46	3 97	3	— Հոկտ.	18	„		„	
9 Միհիս	49	3 250	12	1848 Ապր.	26	Կրահամ		Մարդվլյ	
10 Հիգիկյա	65	5 214	18	1849 Ապր.	12	Կասպարիս		Նէապոլիս	
11 Պարթէնորք	51	3 303	3	1850 Մայիս	11	„		„	
12 Վիզուորիս	48	3 207	2	— Սեպտ.	13	Հայնտ		Լոնտոն	
13 Եգերիս	53	4 50	21	— Նոյ.	2	Կասպարիս		Նէապոլիս	
14 Իրենէ	53	4 56	11	1851 Մայ.	19	Հայնտ		Լոնտոն	
15 Ենումիս	55	4 108	13	— Յուլ.	29	Կասպարիս		Նէապոլիս	
16 Փոխիսէ	61	5 1	20	1852 Մարտ.	17	„		„	
17 Թիկոսիս	51	3 333	22	— Ապրիլ	17	Լութէր		Պիլք	
18 Միշպումիսէ	47	3 174	15	— Մայ.	24	Հայնտ		Լոնտոն	
19 Փորթունան	51	3 299	16	— Աւգ.	22	„		„	
20 Մասադիս	50	3 263	8	— Սեպտ.	19	Կասպարիս		Նէապոլիս	
21 Խուտեսիս	50	3 291	4	— Նոյ.	15	Կոլտշմիտ		Բարիզ	
22 Կալիոնակ	60	4 353	10	— „	16	Հայնտ		Լոնտոն	
23 Թաղիս	55	4 110	2	— Դեկտ.	15	„		„	
24 Թիկուս	64	5 142	4	1853 Ապրիլ	5	Կասպարիս		Նէապոլիս	
25 Փոկէս	50	3 262	16	— „	6	Շաքորնաք		Մարտէլյ	
26 Պրոսպերիս	55	4 119	12	— Մայիս	5	Լութէր		Պիլք	
27 Ենտէրակ	49	3 220	8	— Նոյեմբ	8	Հայնտ		Լոնտոն	
28 Պեղոնա	57	4 227	6	1854 Մարտ	1	Լութէր		Պիլք	
29 Ամիկիդրիսէ	53	4 28	1	— Մարտ	1	Մարթ		Լոնտոն	
30 Պորանիս	49	3 233	5	— Յուլիս	22	Հայնտ		„	
31 Ենփոռուսիսէ	65	5 221	8	— Սեպտ.	2	Փերկուզն		Ուաշինգտոն	
32 Պոմոնա	53	4 54	22	— Հոկտ.	27	Կոլտշմիտ		Բարիզ	
33 Պոլիսիսմոնա	59	4 310	10	— „	28	Շաքորնաք		„	
34 Եիրիկ	55	4 130	1	1855 Ապր.	6	„		„	
35 Խեկոնթէս	62	5 46	10	— „	19	Լութէր		Պիլք	
36 Աստանդէ	57	4 210	12	— Հոկտ.	5	Կոլտշմիտ		Բարիզ	
37 Ֆիտէս	55	4 118	9	— „	—	Լութէր		Պիլք	
38 Խեղա	57	4 210	—	1856 Յունվ.	12	Շաքորնաք		Բարիզ	
39 Խետիցիս	57	4 214	14	— Փետր.	9	„		„	
40 Հարմոնիս	47	3 151	11	— Մարտ.	31	Կոլտշմիտ		„	
41 Ճափնէ	57	4 217	16	— Մայիս	22	„		„	
42 Իսիս	50	3 285	14	— „	23	Բոքսըն		Օզոֆըն	
43 Արիադնէ	46	3 99	2	1857 Ապրիլ	15	„		„	
44 Սինսա	51	3 282	16	— Մայիս	27	Կոլտշմիտ		Բարիզ	

1 Ասոնք՝ գտնուելու առեննին մեծ
մոլորակաց պէս ամէն մէկուն զատ զատ
նշան կը տրուէր. սակայն տեսնելով որ
ծայրը ճոթը չի դար իրենց դտնուելուն

կարդաւը՝ շրջանի մէջ առնուած թուե-
րով սկսան նշանել. այսպէս օրինակի ա-
ղաղաւ ①՝ կը նշանակէ Դեմետր. ②3՝
Թաղիա, ⑤5՝ Աղեքսանդրա եւ այն:

ԱՆՈՒԹԻՒՆ	ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ՎՐԱՎԱՐՈՒՄ	ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ՎՐԱՎԱՐՈՒՄ	ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ՎՐԱՎԱՐՈՒՄ	ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ՎՐԱՎԱՐՈՒՄ	ԳՈՅՆՈՒԵցաւ				ԳՈՅՆ	Հ
					ԴՐ.	ԸՆ.	ՀԱՅ.	ՀԱՅ.		
45 Եղիսակա	56	4	173	11	1857 Յուն.	27	Կոլտշմիտ	Բարիդ		
46 Եսահա	52	3	363	7	— Աւգ.	17	Բոքորն	Օգոստոս		
47 Ազայտ	60	4	326	19	— Սեպտ.	15	Լութեր	Պիւր		
48 Դորիս	64	5	171	6	— "	19	Կոլտշմիտ	Բարիդ		
49 Պաղէս	64	5	154	14	— "	—	"	"		
50 Վիրդինիս	55	4	113	13	— Հոկտ.	4	Գերկուզն	Ուաշինգտն		
51 Նեմառոցա	49	3	234	21	1858 Յունվ.	24	Լաւրենտ	Նիմ		
52 Երոպէ	64	5	167	17	— Փետր.	4	Կոլտշմիտ	Բարիդ		
53 Լալիրույ	54	4	79	1	— Ապր.	4	Լութեր	Պիւր		
54 Միղեղէ	53	4	55	11	— "	9	Կոլտշմիտ	Բարիդ		
55 Աղերսանորս	56	4	166	2	— Սեպտ.	10	"	"		
56 Պանդորս	57	4	213	8	— "	—	Սգարլէ	Ալգանի		
57 Մահմոզին	65	5	220	10	1859 "	22	Լութեր	Պիւր		
58 Գոնգորտիս	56	4	154	—	1860 Մարտ.	24	"	"		
59 Ջանակ	62	5	48	22	— "	9	Կոլտշմիտ	Բարիդ		
60 Մղմէջիս	56	4	173	4	— Սեպտ.	12	Շաբորնաք	Բարիդ		
61 Էլոն	47	3	270	11	— "	14	Գերկուզն	Ուաշինգտն		
62 Երատոն	65	5	211	17	— "	14	Գեօրգէր և Լէսուկը	Պէրլին		
63 Աստելիս	50	3	259	18	1861 Փետր.	11	Կասրարիս	Նէապոլիս		
64 Անգեղինա	56	4	139	23	— Մարտ.	4	Դամբլ	Մարսելլ		
65 Կիպէղէ	72	6	130	8	— "	8	"	"		
66 Մայտ	55	4	118	3	— Ապր.	10	Դըդլէ	Գէմուրիա (Ըմբ.)		
67 Ասիս	50	3	275	—	— "	17	Բոկսըն	Մատրաս		
68 Լէդոն	57	4	179	22	— "	29	Լութեր	Պիւր		
69 Ենչերիս	64	5	131	4	— "	—	Շիաբարէդդի	Միլան		
70 Բանորէս	56	4	132	16	— Մայ.	18	Կոլտշմիտ	Բարիդ		
71 Նիորէ	58	4	210	8	— Աւգ.	13	Լութեր	Պիւր		
72 Փերոնիս	46	3	150	6	1862 Փետր.	12	Սէֆֆըրդ և Բէդէրս	Գէմարին և Զամիլդոն		
73 Կիղիիկ	55	4	129	21	— Ապր.	7	Դըդլէ	Գէմպրիա		
74 Գաղատէս	57	4	230	20	— Աւգ.	30	Դամբլ	Մարսելլ		
75 Ենրիտիրէ	55	4	134	1/2	— Սեպտ.	22	Բէդէրս	Համիլդոն		
76 Ֆրայտ	70	6	58	16	— Հոկտ.	21	Տ'Արէսդ	Գորէնհակն		
77 Ֆրիկա	54	4	136	16	— Նոյ.	12	Բէդէրս	Համիլդոն		
78 Ճիանա	54	4	94	8	1863 Մարտ.	17	Լութեր	Պիւր		
79 Խորինոնի	50	3	300	2	— Սեպտ.	14	Ուէդոն	Ան-Արագոր		
80 Մափով	48	3	174	22	1864 Մայ.	3	Բոկսըն	Մատրաս		
81 Դէրքսիխորէ	59	4	300	10	— Սեպտ.	30	Դամբլ	Մարսելլ		
82 Ալկունէ	57	4	217	14	— Նոյեմբ.	27	Լութեր	Պիւր		
83 Պէտադիրս	50	3	288	11	1865 Ապր.	26	Տէ Կասպօ	Նէապոլիս		
84 Կլիոն	49	3	229	21	— Աւգ.	25	Լութեր	Պիւր		
85 Եօ	55	4	117	21	— Սեպտ.	19	Բէդէրս	Համիլդոն		
86 Միմկէ	64	5	178	6	1866 Յունվ.	4	Դիեզյէն	Պէրլին		
87 Միլիս	72	6	193	13	— Մայ.	16	Բոկսըն	Մատրաս		
88 Թիուպէ	57	4	219	22	— Յուն.	15	Բէդէրս	Գլինդն		
89 Թուղիս	53	3	25	22	— Աւգոս.	6	Սէկֆան	Մարսելլ		
90 Անդիուպէ	65	5	203	—	— Հոկտ.	1	Լութեր	Պիւր		
91 Եղիսա	52	3	340	21	— Նոյ.	4	Ստեֆան	Մարսելլ		

ԱՆՈՒՆ	ԱՐԵԳԱԿԱՆ ՀԻՆգական	ԱՐԵԳԱԿԱՆ ՀԻՆգական	Պահանջաւոր				Վարչութեան	Վարչութեան	Վարչութեան	Վարչութեան
			Միաւ. միջ.	Դ.	Ը.Ը.	Ժամանակակից				
92 Ջւանիճէկ	66	5	255	21	1867 Յուլ.	7	Բէդէրս	Գլխաղն		
93 Միներոնա	57	4	208	5	— Աւգ.	24	Վադսըն	Ան-Արպոր		
94 Արոռուս	65	5	214	23	— Սեպտ.	6	Վադսըն	Ան-Արպոր		
95 Արեթուսա	63	5	140	22	— Նոյ.	23	Լութէր	Պիլք		
96 Եզէկ	63	5	123	11	1868 Սեպտ.	17	Գոճճիա	Մարտէյլ		
97 Ջղաթոն	55	4	131	8	— Փետր.	17	Դամբլ.	Մարտէյլ		
98 Բանիժէկ	56	4	145	14	— Ապր.	18	Բէդէրս	Գլխաղն		
99 Ջիգէկ	*	*	*	*	— Մայ.	28	Պորելլի	Մարտէյլ		
100 Հեղաղէկ	64	5	165	13	1868 Յուլ.	11	Վադսըն	Ան-Արպոր		
101 Հեղիճէկ	53	4	46	15	— Աւգ.	15	Վադսըն	"		
102 Միրիամ	55	4	125	4	— Աւգ.	22	Բէդէրս	Գլխաղն		
103 Հերա	56	4	162	3	— Սեպտ.	7	Վադսըն	Ան-Արպոր		
104 Կոհիմէկ	66	5	244	20	— Սեպտ.	13	Վադսըն	"		
105 Արտեմիս	49	3	245	7	— Սեպտ.	16	Վադսըն	"		
106 Դիոնէկ	66	5	265	14	— Հոկտ.	10	Վադսըն	"		
107 Գամիլդա	*	*	*	*	— Նոյ.	17	Բոկորն	Մատրաս		
108 Հեգոռուսէկ	66	5	258	6	1869 Ապր.	2	Լութէր	Պիլք		
109 Փեղիկիդաս	56	4	154	4	— Հոկտ.	9	Բէդէրս	Գլխաղն		
110 Լիսոդիա	56	4	150	—	1870 Ապր.	19	Պորելլի	Մարտէյլ		
111 Աղէկ	52	4	20	—	— Աւգ.	14	Բէդէրս	Գլխաղն		
112 Իփիգենիա	49	3	250	—	— Սեպտ.	19	Բէդէրս	"		
113 Ամաղթէկա	49	3	234	—	1871 Մարտ.	12	Լութէր	Պիլք		

Աս ամէն մոլորակերպները միայն լաւ հեռադէտի մը օդնականութեամբ կրնան տեսնուիլ . սակայն Ա եստան՝ օդը շատ պայծառ եղած ատեն, պարզ աչքով ալ կրնանք տեսնել : — Օլպէրախն այն կարծիքը թէ կարելի է որ պատահարով մը մեծ մոլորակ մը կտոր կտոր եղած՝ ու այս պղտիկ բաները յառաջ բերած ըլլայ, որչափ որ քանի մը տարի յառաջ հաւանական կը կարծուեր, սյօրուան օրս իբրեւ բոլորովին անհիմն բան մը մէկուի ձգուած է :

5. Առանձագ. կամ Արամազդ (վ.): Առ մոլորակին՝ արեւէն ու նեցած միջին հեռաւորութիւնն է 107,606.000 երկը. մղոն. իր Ճամբան կը կատարէ 11 տարուան, 314 օրուան ու 20 ժամու մէջ (ըսել է թէ 12 տարիէն եւ ոչ երկու ամիս կը պակսի): Իր առանցքին վրայ, ահագին շտութեամբ կը դառնայ. այնպէս որ 9 ժամու, 55 վայրկենի ու 49 մանրերկրորդի մէջ՝ մէկ անգամ ինք իր վրայ դառնալը կը լմնցընէ: Իր արամազդին է 19.363 մղոն, շրջապատը 59.831 մղ. իսկ մակերեւոյթը 1158,507.653 քառ. մղոն. որով երկրէս 1404 անգամ մեծ կ'ըլլայ. եւ կամ Արամազդէն 1404 երկիր կը շինուի: Ամէն օր, 10 մղ. ընտղ ճանապարհորդ մը՝ մէկ անգամ իր չորս դին պտրաելու համար 17 տարուան կը կարօտի: Լուսնթաղը նաև պարզ աչօք ալ տեսանելի է: Իր՝ արեգական չորս դին ըրած ընթացքը կամաց է, այնպէս որ մէկ մանրերկրորդի մէջ

1^{3/4} մղոնէն աւելի ճամբայ չըներ. բայց ընդ հակառակն իր առանցքին վրայ ունեցած շարժումն այնպէս սաստիկ է, որ երկրիս հետ համեմատելով՝ եթէ որ աս վերջինը լուսնթագի պէս արագ շարժելու ըլլար՝ հիմակ 24 ժամու մէջ ըրած ճամբան, 1 ժամու եւ 57 րոպէի մէջ կը լմնցընէր. ուսկից որ կը հետեւի թէ՝ լուսնթագը երկրէս նոյն խկ ամէն մէկ ժամու մէջ 2268 մղոն աւելի ճամբայ կը ընէ. Աս սարսափելի արագութիւնն է ահա պատճառն որ այս մոլորակին բեւեռներն ան աստիճանի տափակցած են, որ նոյն խկ հեռաղետով կը տեսնուի. վասն զի բեւեռի եւ հասարակածի տրամադին մէջ 1494 մղոն տարբերութիւն կայ: Արամազդայ խիտ մթնոլորտին մէջ մէկ շարունակեալ յեղափոխութիւն մըն է, կը տիրէ. այնպէս որ մեր զարհուրելի փոթորիկներն, իրեն համար քաղցրասիւք ու անոյշ հովեր են: Անտարակոյս այս մոլորակը մեծ հոսանքներ ու ընդարձակ ծովեր պիտ' որ ունենայ, որ այնպէս խիտ ամպեր ու թանձր մթնոլորտ մ'ունի: — Երկրիս պէս ինքն ալ արքանեակ ունի. ու մէկ հատ չէ, հապա չորս հատ: Առաջինն ու իրեն ամենէն մօտ եղող արբանեակը 1712 երկր. մղոն շրջապատ ու 933.040 քռ. մղոն մակերեւոյթ ունի. ու իր տիրոջմէն, Արամազդէն 56.476 մղոն միջին հեռաւորութեան մէջ է: Ինք՝ Արամազդայ չորս դին ունեցած շրջանը 42 ժամու եւ 18 րոպէի մէջ կը լմնցընէ, որ մեծ շոութիւն է: — Երկրորդ արբանեակը 1414 մղոն շրջապատ ու 636.300 քռ. մղ. մակերեւոյթ ունի. իր՝ Արամազդէն ունեցած միջին հեռաւորութիւնը 91.304 մղ. է. ու ճամբան կը կատարէ 3 օրուան, 13 ժամու եւ 14 վայրկենի մէջ — Երրորդ արբանեակը 2307 մղ. շրջապատ ու 1.693.338 քռ. մղ. մակերեւոյթ ունի: Ասոր՝ մոլորակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 145.652 մղ. է. ու շրջանը կը կատարէ 7 օրուան, 3 ժամու եւ 43 վայրկենի մէջ: — Խակ չորրորդ արբանեակը 1973 մղ. շրջապատ եւ 1,239.044 քռ. մղ. մակերեւոյթ ունի: Իր՝ մոլորակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 256.522 մղ. է. ու ճամբան 16 օրուան, 16 ժամու եւ 32 վայրկենի մէջ կը կատարէ: — Ասկից կը տեսնենք թէ, Արամազդայ արբանեակները (մէկ հատը դուրս առեալ) մեր երկրին արբանեակէն թէ աւելի մեծ, թէ ճամբանին աւելի երկայն եւ թէ ընթացքնին համեմատութեամբ աւելի արագ է: — Արամազդը գտնողն եղաւ Ռէօմէր դանիացի աստղաբաշխը 1675ին:

6. Երեւանի կամ կոմսոս (†): Ասոր՝ արեգակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 197,286.000 երկր. մղ. է. (թնդանօթի գրնդակ մը այսպիսի անջրազետութիւն մը հագիւ 240 տարուան մէջ կրնայ ընել.) իր՝ արեգական չորս դին ունեցած շրջանը 29 տարուան, 166 օրուան, 13 ժամու եւ 15 վայրկենի մէջ կը կատարէ. Խակ իր առանցքին վրայ 10 ժամու եւ 29 վայրկենի մէջ կը դառնայ: Աս մոլորակին շրջապատն է 51.950 մղոն. ու երեսը կամ մակերեւոյթը 859,045.200 քռ. մղոն: Ուստի եւ ըստ այսմ Երեւակն երկրէս 895 անդամ մեծ է, եւ կամ Երեւակէն 895 հողա-

գունդ կը շինուի: Ամէն մէկ մանրերկրորդին մէջ $1\frac{1}{3}$ մղ. ճամբայ կ'ընէ. ու թէ եւ իր առանցքին վրայ Արամազգին նուազ շտութեամբ կը դառնայ, սակայն եւ այնպէս իր բեւեռներն՝ անկից աւելի տափակցած են. այնպէս որ, իր բեւեռին ու հասարակածին երկակտուրին մէջի տարբերութիւնը 1600 մղ. է: Վերեւայ թէ՝ մոլորակին աս սաստիկ տափակութիւնն իր անօպութենէն (որ մեր խցանափայտին կը հաւասարի), յառաջ կու դայ: Իր՝ արեգական չորս դին ըրած ճանապարհորդութեանը մէջ իրեն ընկերներ կամ մանաւանդ արբանեակներ ալ պակաս չեն: Բայց աս բաւական չէ. ասոնցմէ զատ նաեւ այնպիսի յատկութիւն մ'ալ ունի, որ մոլորակներուն միայն մէկուն վրայ կ'երեւայ ու ասիկայ է զինք պատող մանեակը՝ մանաւանդ թէ կրկին մանեակն, որուն թանձրութիւնն ըստ ինքեան ոչինչ է, վասն զի հաղիւ 22 մղոն է. ի վերայ այսր ամենայնի մեր հողագնդին նոյն իսկ ամենէն բարձր լեռներն ալ ասոր հետ համեմատելով բան մը չեն. որովհետեւ 25 Չիմազրասոյ հարկաւոր է վրայի վրայ դնել, որպէս զի Երեւակը շրջապատող մանեկին թանձրութեանը հասնի: «Երսի մանեկին հեռաւորութիւնը Երեւակէն 4237 մղ. հեռու կ'ինայ: — Իսկ մոլորակին արբանեկացը զարով՝ որոնց թիւը մինչեւ հիմայ եօթն էր, նոր ժամանակները ու թերորդ մին ալ աւելցաւ: Առաջինն, այսինքն մոլորակին ամենէն մերձաւորն՝ ամենէն պղտիկն է, իսկ եօթներորդն ամենէն մեծն է. աս վերջինին մեծութիւնը չըստ զրեթէ հաւասար է: Առաջին արբանեակին՝ մոլորակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 26.087 մղ. է. ասիկայ իր ճամբան 22 ժամու եւ 38 վայրկենի մէջ կ'ընէ: Երկրորդին՝ մոլորակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 32.609 մղ. է. իր ճամբան կ'ընէ 1 օրուան, 8 ժամու եւ 53 վայրկենի մէջ: Երրորդին միջին հեռաւորութիւնն է 41.304 մղ. իր ճամբան կ'ընէ 1 օրուան, 21 ժամու եւ 18 վայրկենի մէջ: Չորրորդին միջին հեռաւորութիւնն է 52.826 մղոն. ասիկայ իր ճամբան 2 օրուան, 17 ժամու եւ 45 վայրկենի մէջ կը կատարէ: Հինգերորդին մէջին հեռաւորութիւնն է 71.400 մղ. իր ընթացքը կ'ընէ 4 օրուան, 12 ժամու եւ 25 րոպէի մէջ: Վեցերորդին միջին հեռաւորութիւնն է 169.000 մղ. իր ճամբուն ընթացքը կ'ընէ 15 օրուան, 22 ժամու եւ 41 վայրկենի մէջ: Եօթներորդին միջին հեռաւորութիւնն է 499.348 մղ. իր ճամբան կ'ընէ 79 օրուան, 7 ժամու եւ 55 վայրկենի մէջ: Իսկ ու թերորդին վրայ դեռ Ճիշդ հաշիւներ կը պակախն:

7. Աւրանոս (Յ): Աս մոլորակին արեգակէն ունեցած միջին հեռաւորութիւնն է զրեթէ 400 միլ. բայց Ճիշդ 396,741.000 մղոն. իր ճամբան կը կատարէ 84 տարուան, 5 օրուան, 19 ժամու եւ 45 վայրկենի մէջ. իսկ առանցքին վրայ դառնալու ժամանակը՝ երկրէս ունեցած սաստիկ հեռաւորութեանը համար դեռ չկրցաւ Ճշդիւ որոշուիլ: Իր շրջապատը 23.864 մղոն է. իսկ մակերեւոյթը 181,381.176 քո. մղ. ուստի եւ Աւրանոսը՝ երկրէս 88 անգամ

աւելի մեծ է. եւ կամ Ուրանոսէն 88 երկիր կը շնուի: Աս մոլորակին խտութիւնն երկրէս հինգ անգամ նուազ է. որ է ըսել՝ մեր ջրոյն խտութիւնն ունի: Որչափ որ ալ արեգակն Ուրանոսի պղտիկ երեւայ, սակայն եւ այնպէս իր՝ ասոր հասցուցած լոյսը մեր լրացեալ լուսնէն 300 անգամէն աւելի է: Ուրանոսը մինչեւ 1851 միայն վեց արբանեակ ունէր. բայց 1 ասէզ անգղիացի աստղաբաշխը երկու նոր ալ գտաւ. այնպէս որ հիմակ առ ալ ութը արբանեակ ունի: Ա եց առաջինները մասնաւոր մտալրութեան արժանի ու առանձին բան մ'ունին. այսինքն թէ իրենց մոլորակին չորս դին կը շրջին արեւելքէն դէպ ի արեւմուտք. որ է ըսել՝ մեր երկրին, լուսնին, արբանեակներուն ու անձնապահներուն հակառակ ուղղութեամբը: Ամենէն մերձաւորն իր ճամբան կ'ընէ իւր մոլորակին չորս դին արեւելքէն դէպ ի արեւմուտք 5 օրուան, 21 ժամու եւ 25 վայրկենի մէջ. իսկ ամենէն հեռաւորը (այսինքն վեցերորդը) 107 օրուան, 16 ժամու եւ 14 վայրկենի մէջ: Ուրանոսը գտնողն եղաւ Հերշլերէց 1781ին Մարտի 13ին:

8. Անպատճեն (4): Ասոր՝ արեգակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 621,234.000 մղոն է¹: Իր ճամբան կը կատարէ 164 տարուան, 225 օրուան եւ 17 ժամու մէջ. իսկ առանցքին վրայ դառնալու ժամանակը դեռ հաշուուած չէ: Մոլորակիս շրջապատը 25.481 մղ. է, իսկ մակերեւոյթը 206,676.391 քո. մղ. ուստի եւ հողագնդէս 102 անգամ մեծ է: Աս ալ Երեւակին պէս մասնեակ մ'ունի ու ասկից զատ նաեւ երկու արբանեակ. թէպէտ եւ շատ հաւանական է որ աւելի ալ ունենայ: — Ըարիզցի աստղաբաշխը Ա և Վ էրիէ, Ուրանոսի ճամբուն ընթացքին շիտթութենէն մակարէրէց որ աս մոլորակին մէկալ դին՝ պէտք է որ ուրիշ մոլորակ մ'ալ ըլլայ: ու ասոր տեղն այն աստիճանի ճշդիւ նշանակեց, որ Կալուսուցիչը Պերլինի դիտանոցին վրայէն իրօք ալ նոյնը 1846ին Անպատճեր 23ին գտաւ:

10.

Գիսաւորներ: — Երկրէն, եօթը մոլորակներէն՝ անոնց արբանեակներէն եւ 113 մոլորակերպներէն՝ զատ՝ մեր արեգակնային յօրիկաց կը վերաբերին նաեւ գիսաւորները, որոնք թէպէտ եւ մոլորանց հետ քիչ մը նմանութիւն ունին, սակայն շատ բաներու մէջ անոնցմէ կը տարբերին: «Ասի որ ընդհանրապէս առեալ՝ այնչափ յաճախ չեն երեւար. երկրորդ՝ անկանոն եղանակաւ ու անորոշ ժա-

1 Ասրաափելի միջոց մըն է ասիկայ: — Զուարձասէր չափաբերին մէկը հաշուեց, որ եթէ մեր նախածնողքն՝ Աղամ ու Եւա՝ Նեպտոնին այցելութիւն մ'ընելու մտօք, ճեպընթաց շոգեկառքի մը մ.ջ մտնէին, մինչեւ հիմակ եւ ոչ կէս ճամբան հասած կ'ըլլային: Ա ասն զի եթէ դնելու ըլլանք, որ ճեպընթաց շո-

գեկառք մը, ժամու մը մէջ 5 մղ. ճամբայ կ'ընէ (եւ իրօք ալ ասկից աւելի չ'ընէր), օրուան մէջ 120 մղոն. տարուան մէջ՝ 43.800. իսկ 5872 տարուան մէջ 257,193.600 մղոն ճամբայ միայն կարող պիտի ըլլար ընել. ինչու որ
 $1 \times 5 = 5, \times 24 = 120, \times 365 = 43.800$
 $43.800 \times 5872 = 257,193.600$.

մանակ կ'երեւան. Երրորդ՝ կոր ու վերջի աստիճանի արտակենդրոն շարժում մ'ունին. այնպէս որ հազիւ իրենց մէկ փոքրիկ մասովն արեգական չորս դին կը շրջանակին, ուր ընդ հակառակն՝ իրենց արտաքոյ կարգի, բայց միանգամայն գլխաւոր մասը անչափելի ու անձանօթ հեռաւորութեամբ մը, տիեզերաց միջոցին մէջ կ'երկննայ: Դարձեալ՝ կենդանակամարին կողմերէն չեն անցնիր, հապա դատարկաշրջիկներու պէս երկնից կամարին վրայ զանազան ուղղութիւններ կը բանեն, ու մէյ մը աս կողմն ու մէյ մ'ալ ան կողմը կը տեսնուին. անոր համար ալ մոլար աստեղք կը կոչուին: Ասկից զատ թէպէտ եւ իրենց բունը կամ դրուխը՝ ուրիշ երկնային մարմնոց պէս գնդակերպ է, բայց իրենց թափանցելութեամբն ալ անոնցմէ, կը տարբերին: Աս թափանցիկութիւնն երբեմն ան աստիճանի սաստիկ է, որ նոյն խակ հաստատուն աստեղք անոնց քողին տակէն կ'երեւան: Երբեմն ալ ետեւներնէն աւելի կամ նուազ երկայնութեամբ լուսոյ շերտ մը կը սկսրացընեն, որ պոչ կ'ըսուի: Աս պոչին երկայնութիւնը միօրինակ չէ. այնպէս որ երբեմն հազիւ քանի մ'աստիճան երկայնութիւն ունի՝ խակ ընդ հակառակն՝ երբեմն ալ երկնից կամարին քառորդին երկայնութամբը կ'ընդարձակի: Այսպէս օրինակի աղաղաւ, 1811ին երեւցող գիսաւորին պոչը 22 միլ. մղոնէն աւելի էր. որ ըսել է թէ երկրիս՝ մինչեւ արեւ ունեցած հեռաւորութենէն ալ աւելի: Իր գլխուն տրամադիծը միայն 140.000 մղոն էր, ուստի եւ երկրէս 80 անգամ աւելի մեծ:

Գիսաւորաց էութեան կամ ինչ բլարուն վրայ այլեւայլ կարծիքներ կան. որոնք երրեք չեն կրնար ի մի ամփոփուիլ. վասն զի ասոնց վրայ՝ այն կարեւոր սկզբունքները կը պակախն, որոնք անհրաժեշտ հարկաւոր են. եւ զորոնք իրօք ունինք, օրինակի աղաղաւ երկրիս ու մոլորակաց վրայ: Ատոյդ է, տեսնուած գիսաւորներէն շատերը՝ կամ գոնէ անոնք, որոնց դարձը հաշիւներով յառաջուրնէ ցուցուած էր՝ նորէն երեւցան. բայց թէ արդեօք մինչեւ հիմայ երեւցած ամէն գիսաւորները դարձած են, կամ պիտի գառնան. — աս չի գիտցուիր: Տողորովին անհիմն ու պարապ խօսքեր ու մտածութիւններ են ան խօսքերն որոնք կ'ըսեն ու կը կարծեն, թէ գիսաւորի մը երեւնալը չարագուշակ բան է. եւ թէ ասոնք երկրիս վրայ առանց ազդեցութեան չեն. եւ կամ գոնէ մեր մթնոլորտն աղականերով՝ հիւանդութիւններ ու մարդամահ կը պատճառեն: Աթէ աս այսպէս էր, անշուշտ 1832ին երեւցած գիսաւորն, որ հողագնդէս հազիւ ամսոյ մը հեռաւորութեան մէջն էր, իր սաստիկ մօտաւորութեամբը կամ երկիրը պիտի կը էր, եւ կամ գոնէ իր ժանախտաբեր մթնոլորտովն՝ երկրիս տոսկալի կոտորած մը պիտի տար. ուր որ գիտենք՝ թէ հողագունդն, ինչպէս նաեւ լուսինն ամենեւին բան մը չեղածի պէս, շարժումնին ու շրջաննին կարգաւորեալ կերպով ըրին, յառաջ տարին: Ասոնք՝ Արարտին կարգագրութեամբը ժամանակ ժամանակ, ըստ ամենայնի այն եղանակու կը տեսնուին, որ եղանակաւ որ կը տեսուի, օրինակի աղաղաւ մեր լրացեալ լուսինն ամէն ամիս. միայն ինչպէս ըսինք, ասոնց երեւուն

այնչափ յաճախ ու կարգաւորեալ չէ։ Եթէ գիսաւորի մը երեւ-
նալը դժբախտ բանի գուշակ է, քիչ անզամ ալ պատահած չէ, որ
երջանկութեան աւետիք բերած է։ այսպէս, օրինակի աղազաւ,
Քրիստոսի ծննդենէն քիչ մը յառաջ զեղեցիկ գիսաւոր մը Անա-
րարին ծնունդն աւետեց։ Եւ ով չի գիտեր, որ եթէ գիսաւորի մը
երեւնալն երկրի մը կամ տէրութեան մը վրայ դժբախտութիւն կը
բերէ, ուրիշ երկրի վրայ բարեբախտութիւն կրնայ բերել։ —

Հատածնիս չպոցած՝ պատմութենէն քանի մը նշանաւոր գիսա-
ւորներ յառաջ բերենք։ Ճենաց տարեգիրները գիսաւորի մը վրայ կը
խօսին, որ գիշեր ատեն՝ իր պայծառութեամբը բոլոր աստեղաց լոյ-
սը կ'ոչնչացընէր ու գիշերը ցորեկուան սկէս կը լուսաւորէր։ Դեմեա-
րիոսի մահուանէն ետեւ, կըսէ Անենէկա, լուսնոյ մէծութեամբ գի-
սաւոր մ'երեւցաւ՝ որ սաստիկ կարմիր ու պայծառ լոյս մ'ունէր։
Արիսդոտէլ, Քրիստոսի ծննդենէն 371 տարի յառաջ տեսնուած
գիսաւոր աստեղ մը վրայ խօսելով՝ կըսէ թէ տեսանելի երկնից ե-
րեք մասը բռնած էր։ Անապու մահուանէն ետեւ գիսաւոր մը ե-
րեւցաւ, որուն լոյսն այնչափ սաստիկ էր, որ նոյն խակ կէսօրուան
ժամանակ աղէկ կը աեսնուէր։ Հոռվիմայեցիք կը կարծէին, թէ ա-
նոր համար եկաւ, որ դիկտատորին հոգին ընդունի ու աստուածոց
կարգը դասէ։ «Երոնի ժամանակ, Անենէկային նայելով՝ գիսաւոր
մըն է երեւցաւ, որ նոյն խակ արեգական ճառագայթները կը խա-
ւարեցընէր։ 1402ին, ան ժամանակ որ Լէնկիթիմուր իր զարհուրե-
լի մղուլական բանակներովը բոլոր Ասիան կրակով ու սրով անապատ
կը դարձընէր՝ երկու մեծ ու պայծառ գիսաւորներ երկնակամարին
վրայ մէկտեղ տեսնուեցան։ Կոստանդինուպոլսոյ առնուելէն քիչ մը
ետքը գիսաւոր մ'երեւցաւ, որուն պոչը 60 աստիճան երկայնու-
թիւն ունէր։ 1618ին, որուն մէջ երեսնամեայ պատեկամն սկսաւ,
մի եւ նոյն ժամանակ երկու գիսաւորներ երեւցան, որոնց մէկ հա-
տը սարսափելի ընդարձակութիւն ունէր։ իր պոչին երկայնութիւնն
էր 100 աստիճան, այնպէս որ ծայրը հորիզոնին վրայ չէր տեսնու-
եր, թէ եւ դլուխն երկնից կամարին մէջ տեղը կը դտնուէր։ 1664
ին տեսնուած գիսաւորը՝ յիշատակի դրամմը կոխել առւաւ, ո-
րուն մէկ դին այսպէս կեցած էր։ „Ան Տէր։ քու բարկութեամբդ
զմեզ մի պատժէր։ խակ մէկալ դին այսպէս դրուած էր։ “Աս զար-
հուրելի աստղը 1664ին գրեկա։ 16ին երեւցաւ,։ 1858ին տեսնու-
ած գիսաւորին նման առաջիկայ դարուն մէջ տեսնուած չէր։ Զա-
սիկայ առաջին հեղ Տոնադի Գիորենցացին նշմարեց չունիսի 2ին։
Քիսաւորն ի սկզբան արեգական ու երկրիս մէջ տեղն էր։ բայց եր-
թարով՝ աւելի երկրիս մօտեցաւ։ թէ եւ երեւնալու սկսած ժա-
մանակ՝ շատ դանդաղ կը շարժէր, այնպէս որ օրը հաղիւ վայրկեան
մը ճամբայ կ'ընէր՝ բայց ետքերն օրը 20 աստիճան յառաջ կը քա-
էր՝ որով եւ քիչ ատենուան մէջ աներեւոյթ եղաւ։ Գիսաւորին
զլուխը շատ մեծ չէր։ բայց ընդ հակառակն պոչն ահազին երկայ-
նութիւն ունէր։ այնպէս որ Անպտ։ վերջերն որ իր ամենէն սաս-
տիկ պայծառութեան ատենն էր, պոչը 100 մլ։ մղոնէն աւելի էր։

Աս է, ահաւասիկ բոլոր աշխարհքիս շենքը կամ տիեզերաց բռանդակութիւնը, որուն ինչպէս տեսանք, մէկ վոքր մասը կը կացուցանէ արեգակն իր մոլորակներովն ու անոնց արբանեակներովը: — Հատ հաւանական է, աստղաբաշխներուն շատերուն այն կարծիքը թէ՝ բովանդակ տիեզերաց մէջ գեռ ուրիշ բազմաթիւ ու մասնաւոր արեգակներ ալ՝ կամ թէ հաստատուն աստղներուն ամէն մէկը մէյ մէկ արեգակներ բռան. որոնք ըստ ամենայնի մեր արեգական պէս՝ իրենց բոլորտիքը մոլորակներ ունենան ու շատ արեգակնային դրութիւններ կազմեն. եւ ասոնց ամենուն մէջ տեղն բռայ՝ Անդրոնական արեգակ մը, որուն չորս դին երկնային մարմինները դառնան ու շրջին: —

Երկրազրութիւն սորվող մը պէտք չէ որ ուրիշ երեւելի ինդրոյ մըն ալ անտեղեակ բռայ: — Վեր արեգական չորս դին շարուած՝ ինչպէս նաև երկնից անբաւ միջոցին մէջ ուրիշ տեղեր ալ ենթադրուած մոլորակներն ու անոնց արբանեակները՝ մեր հողադնդին պէս մարմիններ են. ասոր վրայ դիտունները եւ ոչ տարակոյո ունին: Աւսկից կը հետեւցըննեն թէ. հարկաւ անժոց վրայ քիչ շատ ջուր, օդ, ջեռներ ու հոն տեղուան օդերուն համաձայն բոյսեր. այս ինքն ստորին աստիճանի գործարանաւոր մարմիններ ալ բռան: Բայց ինչպէս որ Արարիչը, մեր հողադնդին վրայ՝ ստեղծման աստիճանաւորութիւնը յառաջացընելով՝ մինչեւ կենդանիներու եւ ասկից ալ բանաւոր ու մտաւոր արարածներուն կարգը հաստատած է, որուն՝ նախընթաց ստորին կարգերը ծառայելու որոշուած են, աանկ ալ շատ աստղաբաշխները, նաև քրիոառնեայ ու աստուածաբան աստղաբաշխները, հաւանական կը սեպեն, թէ մէկալ մոլորակներու վրայ ալ այսպէս բռայ. չէ թէ որ հոն տեղաց բանաւոր արարածներն ալ մերինին նման կամուածքով բռան՝ չէ. հապա իւրաքանչիւր տեղւոյն համաձայն, մերինէն քիչ կամ շատ, կամ նոյն իսկ բոլորովին տարբեր մարմնաւոր յատկութիւններ ունենալով: Ասով՝ Արարծին զարմանալիքը դիտողներուն եւ անոր մեծութիւնը փառաբանողներուն թիւը կտենայ. եւ ասով միանգամայն այնչափ միլիոնաւոր երկնային մարմինները նշանակութիւն մը կ'ունենան: Եւ ստուգիւ ալ հաւանական բան չէ, որ մեր երկիրն՝ որն որ բոլոր տիեզերաց անթիւ ու բիւրապատիկ մեծագոյն մարմիններուն համեմատութեամբ հազիւ թէ, աւազի հատ մը կրնայ սեպուիլ՝ կենդանի ու բանաւոր բնակիչ ունենայ. իսկ մէկալ միլիոնաւոր մարմինները նոյն շնորհքէն զրկուած բռան: Եւ ուր որ մեր երկիրն վրայ դրեթէ ամէն մէկ տերեւ կենդանութեան նշան կը ցուցընէ՝ մէկալ երկնային մարմիններուն վրայ ամենայն ինչ մեռեալ ու անկենդան բռայ: — Բայց ասիկայ որչափ որ ալ հաւանական կ'երեւայ, ի վերայ այսր ամենայնի պէտք ենք ուրիշ դիտուոց հետ ծանուցանել՝ թէ ասոր հակառակն ալ կրնայ բռալ:

Բ. ԲՆԱԿԱՆ ԵՐԿՐԱԳՐՈՒԹԻՒՆ

11.

Հողագնդին վրայ ընդհանուր տեսութիւն մը: — Երկիրս՝ իր արեգական, լուսնոյ եւ մոլորակաց յարաբերութեանցը նկատմամբ երկնային մարմիններէն մէկը մտածելէն ետեւ՝ պէտք ենք մրտադրութիւննիս իր ֆիզիգական կամ բնական յատկութեանցը. կամ որ նոյն է, բնական երկրագրութեան հետ զբաղող մասին վրայ դարձնել: — Երկիրիս հիմակուան կազմութիւնն ու կերպարանքը տալու մէջ զլիաւոր գործողներն եղած են՝ ջուրն ու կրակը: Ըսածինը՝ հողերն ու քարի կտորուանքները շարունակ մէկ տեղին մէկալ տեղ տանելով ու կարգ կարգ վրայի վրայ դիզելով՝ նորանոր լեռներ շինած է ու դեռ միօրինակ կը շինէ. իսկ երկրորդը՝ իր ահազին զօրութեամբը գետնէն անբաւ նիւթեր դուրս պորտկալով՝ մէկ կողմանէ բարձրաբերձ լեռներ կանգնած ու մէկալ կողմանէ (գետնաշարժով) բարձր տեղուանքը փլցուցած ու հարթյատակ ըրած է: — Երկրիս պինդ ներսի կողմերը դեռ մեզի գրեթէ ամենեւին ծանօթ չեն. ինչու որ մինչեւ հիմայ փորուած ամենէն խորունկ տեղերն ալ միշտ հողագնդիս կեղեւանքը կը սեպուին: Ոմանք՝ երկրիս կենդրոնը հալած տաք հեղուկ մը կը դնեն, ոմանք ալ ապառած. բայց ոչ աս ոչ ան յայտնի են. միայն ստուգութեամբ ան կը նանք ըսել, որ երկրիս ներսի կողմերը տաքութիւնը սաստիկ է. որովհետեւ դէպ ի վար երթալով՝ գրեթէ ամէն 100 ոտնաչափին՝ տաքութիւնը մէկ Ուկոմիւրի աստիճան կ'աւելնայ. ուսկից երկրադիրները իրաւամբ կը հետեւցընեն. թէ երեւելի խորութեան մը մէջ նոյն իսկ երկաթը հալած վիճակի մէջ պէտք է որ գտնենք. եւ թէ՝ երկրիս կենդրոնին կողմերը հոսանուած հրածով մը պիտ'որ ըլայ:

Երկրիս երեսը կամ մակերեւոյթը՝ ինչպէս գիտենք (տես 5), 9,288.000 քառակ. մղ. է. սակայն ասկից միայն 2,420.000 քռ. մղոնը հաստատուն կամ ցամաք երկիր է, իսկ 6,860.000 քառ. մղոնը ջուր. որ ըսելէ թէ՝ հողագնդին մակերեւութին չորսին մէկը միայն ցամաք է, ան ալ ամէն կողմանէ ծովապատ: — Երկրիս երեսը պատող ջուրը չաճապարած կամ աշխարհածով, եւ կամ յունաց բառովն ովկանոս կը կոչուի, եւ երեք բաժին ունի. առաջինն է Ասիայի ու Ամերիկայի մէջ, որն որ կը առաջի Արեւ ովկանոս եւ կամ նաեւ Խաղաղական ովկանոս. ասիկայ է ամենէն ընդարձակ ծովն ու 3,250.000 քառ. մղոնէն աւելի տարածութիւն ունի: Երկրորդն է Հնդկաց ովկանոսը, որն որ Աֆրիկէի, Ասիայի եւ

Սւարալինյի մէջ տեղը կ'իյնայ. ասոր տարածութիւնը գրեթէ 1,380.000 քռ. մզ. է: Երրորդն է Եւլուպայի, Սփրիկէի եւ Շմերիկայի մէջ գտնուող ծովն ու կանուանուի Եղլանդէան ովկանա. ասոր տարածութիւնը 1,600.000 քառ. մզոն է: Աս երեք գլխաւոր ծովարաժիններուն հետ կապակցութիւն ունին ուրիշ երկու մեծ ծովեր ալ, որոնց մէկը հողագնդին հիւսիսային բեւեռին վրայ է, ու Հետախային սառնապատ ծով կը կոչուի. իսկ մէկաը հարաւային բեւեռին վրայ է ու Հարաւային սառնապատ ծով կ'անուանուի: — Սակից յայտնի կը տեսնուի ուրեմն թէ՝ երկրիս վրայի ամենամեծ ցամաքներն ալ կղզի (Չուապատ երկիր) են. բայց իրենց սաստիկ ընդարձարկութեանը համար կղզի չենք ըսեր: — Երկրիս ըայնասարած ու ջրով իրարմէ, բաժնուած մասերն երեք հատ են: Սոաջինն ու ամենամեծն է, արեւելեան կիսագնդին վրայ՝ երեք գլխաւոր մասերով. ասոր հիւսիսային կողմն եղող մասը Ես-շողակ'րտուի. արեւելեան կողմինն Սահա ու դէպ ի հարաւ կեցողն Եփ-շին. — Վերջինին ներսի կողմերը մինչեւ հիմայ դեռ բոլորովին ծահօթ չեն: — Երկրորդ մեծանիստ կղզին է. արեւմանեան կիսագրեսդին վրայ՝ ու Վաճէիս կը կոչուի: — Երրորդն՝ արեւելեան կիսագնդին արեւլն. հարաւային դին կ'իյնայ ու Սապրալէս կը կոչուի. ասկայն մինչեւ հիմայ դեռ կատարեալ քննուած ուստի եւ ծահօթացած չէ: Եւ այսպէս՝ ցամաքը հինգ գլխաւոր մաս կամ հինգ երկրարաժին կ'ունենայ. Եւրոպա, Սփիա, Սփրիկէ, Շմերիկա եւ Սւարալիա: Սոաջինն երեքը հին աշխարհը կը կոչուին. իրը թէ՝ ի սկզբանէ հետէ ծանուցեալ եղած ըլան. իսկ վերջինն երկուքը՝ նոր աշխարհը. ինչու որ առաջինը՝ դեռ քանի մը դարէ ի վեր՝ այս ինքն 1592ին Կոլոմբոսի ձեռքովը գտնուեցաւ. իսկ երկրորդը Պակելսէնս 1519ին ծանոյց. բայց անգղիացի Գռոգ նաւապեաը 1770—1777 աւելի ճիշդ ստորագրեց: — — —

12.

ԶՈՒՐ: — Հողագնդին մակերեւութիւն մեծադոյն մասը ջուր ըլալով՝ հարկ է որ ըսելիքնիս ասկէ, սկսինք: — Երդ՝ ջուրն ուրիշ բան չէ, բայց եթէ ջրածին ու թթուածին կազերուն խտացած կամ ծորելի եղած մասը. եւ ինչպէս որ իր սկիզբն օդ է, անանիկ ալ կրնայ ջերմութեամբ նորէն բարակնալ շողի ըլալ. եւ իբրեւ անձրեւ, ձիւն ու ցող վար թափիլ: — Պուրն՝ ի սկզբանէ մինչեւ հիմայ երկրիս կաղմիշ նիւթերուն գլխաւորներէն մէկն է, եւ մարդիկ ներու ալ մեծամեծ, օդտակար ու անտնօրիննելի ծառայութիւններ մատուցած է ու միշտ կը մատուցանէ, զովարար ու առողջարար աղբիւրները մնուցաներով՝ զանազան կենդանիներ բխերով՝ հողը պաղաքեր ըներով՝ վաճառականութիւնը դիւրինցըներով եւ այն: Աս ու ասոնց նման պատճառներու համար է, որ գրեթէ ամէն երեւելի քաղաքները ջրի քով շինուած են: Սփրիկէի եւ ուրիշ տեղերուն

նապատճերն անանկ անբեր ու ահրելի վիճակի մէջ չեին մնար՝ ե-
թէ որ աս բարերար հիւթը կուշտ վայելին։ — Թէպէտ եւ երկ-
իս վրայի ջրերն ընդհանրապէս իրարու հետ հաղորդութիւն ու-
ժին, այսու ամենայնիւ, իրենց զանազան հանդամանքը մտածելով՝
լրանք երկու գլխաւոր մաս բաժնել, որոնց մէկն է. Յամաքն ար-
ուաբուատ պատող համատարած դառն ու աղի ջուրը, այսինքն է
չովը. եւ մէկալը Յամաքի մէջ բխած ու դանուած եւ ըստ մէծի
հասին անոյշ ջուրը։

Ա. Ֆովու. Չրեր։ — «Օռվ ըսելով՝ հասարակօրէն կիսմացուի
այն ահագին ջրոյ ժողովը, որուն մասերն իրարու հետ կապակցու-
թիւն ունին. ու որն որ յամաքի վազուն ջրերուն շատն իր ծոցը
կը լուսաւի եւ երկրիս բոլոր յամաքային երեսը կը պատէ։ — «Օռ-
վուն մէջ երկու գիտնալու բան կայ. մէյ մը իր յամաքային մասերը,
մէյ մ'ալ ջրային յատկութիւնները։

Ա. Ժովուն յամաքային մասերը։ 1. «Օռվուն յատկակը թէպէտ
եւ երկրիս պինդ խորունկ տեղերը կը պարունակէ, բայց եւ այնպէս
յամաք երկրին երեսին ալ մեծ նմանութիւն ունի։ Հոս ալ ամէն
կողմ դաշտ, հովիտ, բլուր, լեռ եւ ապառաժ է. որոնց վրայ կը
ծածկեն աւազ, սիկ, ծովային տնկեր, խեցեմորթ կենդանիներ եւ
այն։ Առիթներ պատահած են որոնց մէջ ծովուն յատակը աչքով
ալ տեսնուեցաւ։ «Օռվուն որչափ խորունկ ըլքալը դեռ Ճիշդ չէ կրո-
ցած շափուիլ. մինչեւ հիմայ ծանուցեալ խորութիւններու մէջ ա-
մենէն սաստիկներն են ֆէնհայտ նաւապետին չափածը՝ որն որ իր
կապարեայ խորաչափովը, հար. աղքանտեան ովկիանոսին մէջ մին-
չեւ 46.236 ոտնաչափ խորութեան հասաւ. նոյն տեղերը չափեց
գարձեալ բարգէր. ու թէպէտ եւ մինչուկ 50.000 ոտնաչափ խո-
րունկ իջաւ, այսու ամենայնիւ յատակին չկրցաւ հասնիլ. թէ եւ
ծանրոցը 9 ժամու 20 րոպէ (°) միօրինակ կը սուզանէր։ Բայց
ծովին խորութիւնը, որչափ որ յամաքին կը մօտենայ՝ կը նուազի։
— Երբ որ ծովուն յատակը խեցիներով լեցուն է, ծանծաղուա
(bas-fond) կը բուի. եթէ աւազապապ է, աւազուտ (banc de
sable). եթէ ծանծաղուաներն ապառաժի ձեւ կ'առնուն խութք
(ecueils) կը կոչուին. ասոնց շարունակութիւնն ալ քարայր (réc-
cif). իսկ եթէ որ վերջինները ջրին երեսին շատ մօտիկ կամ գրեթէ
հաւասար կ'ըլքան՝ վիմուտք (brisants) կ'անուանուին։ «Օռվուն
ծանծաղ աեղերն եթէ խեցիներով լեցուն են՝ խեցուտք (bances
de coquillage) կը կոչուին, որոնք մեծ մտադրութեան արժանի են.
ինչու որ ասոնցմէ ոմանք մարգարտարեր ժժմակներու դադար կ'ըլ-

1. Քամչաղ քայի քով Աւաչա հրաբուխ
ընոր բոնկած ատեն՝ ծովը յանկարծա-
կի եղերքէն մղոններով հեռու քաշուե-
ցաւ. «Ծովեղերեայ մարդիկ՝ որ բարձր
տեղուանք քաշուած էին, սոսկալով մը
վերէն անունջ անդունդները կը դիտէ-
ին. ուր՝ լեռ, ձոր, դաշտ տեսան, որոնք
իրենց ջրեղէն ծածկութէն դուրս ելած՝

յայտնի կ'երեւային։ — Թէպէտ եւ շատ
շանցաւ, ծովս ահագին ուժով իր աէ-
րութեան երկիրը յարձակեցաւ, նորէն
առաւ՝ ծածկեց. բայց այնպիսի սաստիկ
զօրութեամբ մը նաեւ յամաքը կոխեց։
որ ջուրը 180 ոտնաչափ վեր բարձրացաւ
եւ շատ տներ ու ծառեր քանդեց, տա-
րաւ։

լան, ուսկից մարդիկ մեծազին մարդարտին զաղտակուրը կը հանեն: Խեցուտներէն ոմանք ալ բուստի անտառներ են, ուր բուսոր կամ կորաղինը՝ վրան անհամար պղտի ճճիներով ու ճիւղերով թփի պէս կը բարձրանայ:

2. Աղջ: Երբ որ ծովուն վերոյիշեալ այլ եւ այլ ծանծաղուտները՝ բայց մանաւանդ ծովուն տակի լեռներն այն աստիճանի կը բարձրանան, որ գլուխնին ջրէն դուրս կ'ելէ՝ կղզի կ'ըսուին: Քանի մը կղզիներու ժողովը՝ կանուանուի կղզեխումբ: շատ խմբեր քովեքով գալու որ ըլլան՝ արքիակեղագոսր կը կազմեն. որ թէպէտ ըստ ինքեան Յունաց արքիակեղագոսին անունն է, բայց հիմակ առ հասարակ կղզեշատ տեղերուն այսպէս կ'ըսուի: Կղզիներն երբ որ կատարեալու չորս կողմանէ ջրապատ չեն, հասկա մէկ կողմանէ երկրին հետ կապուած են՝ թերակղզի, ցամաք կղզի կ'ըսուին. իսկ ան ցամաքային մասն, որ թերակղզին երկրի հետ կը կապէ՝ պարանոց կամ ցամաքի նեղուց (isthme) կը կոչուի:

3. Օռովէպէր: Ուր որ ծովը ցամաքի հետ կը միանայ՝ ծովեզը կամ ծովափի կ'ըսուի. որն որ զանազան ձեւ ունենալուն, զանազան անուններ կառնու: Երբ որ, օրինակի աղաղաւ, ծովեպերաց մէկ մասը ծովուն մէջ կը յառաջանայ ու բարձր է՝ հրուանդան, սարաւանդ, գլուխ կ'ըսուի. իսկ եթէ ցած է, լեզու: Երբ որ ցամաքը կլորկեկ կերպով դէպի ի ներա ինկած՝ եւ կամ որ նոյն է, ծովը կլոր ձեւով ցամաք երկրին մէջ մտտծ է, կը կոչուի դոդ, խորշ, ծովախորշ. ասոնց երեւելիներն են, Սրաբացւոց խորշը, Պարսից ծովածոցը, Վենետիկի ծովախորշն եւ այն: Օռովածոցները շատ անգամ ուրիշ կողմանէ ալ անցք մը կ'ունենան. ասանիները եթէ լայն են նէ՝ կ'ըսուին ծովաբազուկ կամ ծովանցքը. ինչպէս են օրինակի աղաղաւ Ընդղիայի ու Գաղղիայի մէջ եղած Մանշի ծովանցքը. իսկ եթէ նեղ են՝ նեղուց կամ կիրճ կանուանուին. շատ հրշակաւոր են Կոստանդինուպոլսոյ առջեւ Պոսֆորոսի ծովանեղուցը, Ախրալդարի նեղուցը, Գալէի նեղուցը եւ այն: Պղտի ծովածոցներն, որ նաւերու ապաւէն կ'ըլլան՝ կ'ըսուին նաւահանդիստ, նաւակայք:

Դովուն ջրային յատկութիւնները: — 1. Օռովուն հաճը աղի ու դառն է, այնպէս որ ոչ խմելու եւ ոչ ալ եփելու կու գայ. միայն քանի մը դէպէերու մէջ իրեւ դեղ կը դործածուի: Սսիկայ կը պատճառեն ծովուն մէջի հանքային նիւթերը, ինչպէս դառնիճ հողը, մանաւանդ աղը եւ այն: Բայց ան ալ գիտնալու է, որ աս բանս ամէն տեղ նոյն չէ. զոր օրինակ Հիւսիսային ծովը Պալդիկ ծովէն կրկնապատիկ աղ ունի. եւ ընդհանրապէս ցրտային ու այրեցեալ զօտիներուն մէջ ջուրն աւելի աղի է, քան թէ բարեխառն դօտիներուն մէջ: — Շատ փորձեր եղան, որ ծովի ջուրը խմելի ընեն, բայց մինչեւ հիմայ գոհ ըլլալու պտուղ մը չտեսնուեցաւ: Օռովուն աս աղիութիւնը՝ նաւավարներուն մեծ դժուարութիւններ ու նեղութիւններ կու տայ: Բայց մէկալ կողմանէ շատ օգուտներ ալ ունի. վասն զի ասով ծովի ջուրը զանազան հիւանդութեանց ատեն՝

օդտիւ լուացուելու մէկ հատիկէ . ծովի ձկերն աւելի համկր ստան . նմանապէս՝ աղին պատճառաւաւը ծովի ջուրն անոյշ ջրէն աւելի թանձր ու ըստ հետեւորդի աւելի ծանր կը ըստ բեռ կը վերցրնէ՝ որ նաւազնացութեան քիչ դիւրութիւն չէ : Դարձեալ աղիութեան կը տրուի ընդհանրապէս ծովին չառիլը . թէպէտ եւ ցուրտը սաստիկ եղած ատեն՝ ու չորս կողմանէ ցրտային երկիրներով շրջապատած ծովն առանց աղիութեան նայելու կը սառի . ինչպէս է Պալդիկ ծովուն հիւսիսային մասն, որ նոյն խև Ուեօմիւրի 2⁰ ցրտութեան տակ կը սառի . նոյնպէս բեւեռներուն մօտ տիրող սաստիկ ցրտութեան համար՝ ծովուն վրայ տեղ տեղ մշտնջենաւոր սառնեղէն դաշտեր՝ ու մինչեւ 100 ոանաչափ թանձր սառնակառներ կան, որոնք երբեմն ջրին երեսը լողալով՝ մինչեւ բարեխառն գոտիներուն 45 աստիճանը կու գան : Ոմանք ալ կ'ենթադրեն, որ եթէ ծովի ջուրը կայուն ըլլալուն՝ աղի չըլլար, կը հոտէր . բայց ասիկայ հիմմը չունի, որովհետեւ գաւաթի մը մէջ դրուած աղի ջուրը հանդարտ կենալու որ ըլլայ՝ կը հոտի . եւ իր աղիութիւնն ասոր դէմդարման մը չի կրնար ընել : Աւելի հաւանական է ըսեն, որ ծովը հոտելէն պահողն իր շարժումն է :

2. ՞Օռվուն Գոյնը : ՞Օռվի ջուրն ըստ ինքեան անդոյն ու պայծառ է, ինչպէս գաւաթի մը մէջ առնուած ատեն յայտնապէս կը տեսնուի . բայց ծովին մէջ, երկինքի գոյնը վրան զարնելով՝ երկնագոյն կապոյտ կ'երեւայ : Ասկայն յատակին որպիսութենէն, ջրին յատակութենէն կամ պղտորութենէն եւուրիշ զանազան պատճառներէն այլ եւ այլ գոյներ կը ստանայ՝ կամ թէ ըսենք գոյնը կերպ կերպ կը փոխէ : ՞Օռվու մը սեւ, կարմիր, ճերմակ ու գեղին ըլլալը կամ մանաւանդ երեւնալը՝ յատակին նոյն գոյնն ունենալէն է : Տեղ տեղ ալ ծովուն ջուրն ան աստիճանի յատակ է, որ մինչեւ 60 նաեւ 80 ոանաչափ խորունկ յատակը՝ հայելոյ մը պէս կ'երեւայ : Ըստ աղուոր է Մեքսիկոյի առջին, ուր որ ծովուն յատակը չէ թէ միայն դալարագեղ դաշտի մը պէս կ'երեւայ՝ հապա նաեւ բիւրազգի ճճիներ, ճառագայթարձակ խեցեմորթներ ու գոյնզգոյն ձկունք մարդուն աչքին գեղեցիկ տեսիլ մը կը ներկայացրնեն :

3. ՞Օռվուն Գայնը գեղեցիկ երեւոյթ մըն է : Աս երեւոյթը մէյ մը կ'երեւայ նաւուն գացած ատենը, որ փայլուն գիծ մըն է կը ձրգէ . բայց աւելի յաճախ նոյն խև ջրին հանդարտ կեցած ժամանակ կը տեսնենք որ բազմաթիւ պղտիկ փալփլուն բոցեր ու աստղանման կետեր ծովուն երեսը կը ծածկեն : Այսպիսի ժամանակ բոլոր ծովը կրակի մէջ կ'երեւայ . ու կարծես թէ նաւերը բոցեղէն համատարածի մը մէջ կը ճեմեն : — Աս երեւոյթներուն առաջինին պատճառն է, որ ծովուն մէջի փոտած մարմիններուն փոսիորային մասերը շփուելով՝ կը բռնկին, որով եւ յիշեալ փայլունութիւնը կ'երեւայ : Խև երկրորդին պատճառն ան է, որ ծովուն մէջ դտնուած հրատարը (pyrosome) ըստած պղտիկ ճճիները, իրենց մարմնոյն մէջէն շողշողուն լցու մըն է կը տարածեն : Այսպիսի երեւոյթները չնդկային եւ Աղլանտեան ովկիանոսներուն մէջ՝ բայց մանաւանդ

Հասարակածին մօտ տեղերն ամենէն սիլուն ու յաճախ պատահած երեւոյթներն են:

4. Ա. Ելեկոժունին: «Օռվը զրեթէ անընդհատ շարժման մէջ է: Իր զլիսաւոր շարժումներէն մէկն է՝ ալիքներուն երերումը, որն որ ինչողէ յայտնի է, հովէն կը պատճառի. այսինքն, հովը ծովուն վրայ կոխելով, իր ճնշած տեղը՝ ջուրը ներս կ'երթայ կամ կը խորունկնայ եւ քովի մասը կը բարձրանայ. աս կերպով ծովուն ելած ու իջած մասերն ալիք, կուասկ, կոհակ կ'ըսուին: Ելեքներն անընդմիջապէս իրենց քովն եղող ջրերուն ալնոյն շարժումը յաջորդաբար հաղորդերով՝ ծովուն երեսը ալէկոծութիւն մըն է կը ծագի, որն որ հովին սաստկութեան համեմատ կը բարձրանայ: Ելեկոծութիւնը ծովուն երեսէն շատ խորունկ չ'երթար. անոր համար սուզակները նոյն խև 90 ոտնաչափ խորութեան մէջ՝ կը յանդգնին մրրիկ եղած ատենալ ծով իջնալու եւ իրենց մարդարիար վինտուելու: Ելեկոծութեան մէջ խիստ վտանգաւոր բաներէն մէկն է, երբ որ ալիքները բոլոր զօրութեամբ կ'երթան ու ծովեզերաց վրայ գտնուած սեպ ու ցից ապառաժներու զարնուելով՝ նորէն ետ կը մղուին եւ իրենց դիմացն եկող ալիքներուն հանդիպելով՝ երկու հակառակ ալիքներն իրարու կոնակ կու տան ու պատի ալէս կը բարձրանան, որ նաւավարներուն վրայ սարսափ կը բերէ:

5. Յորջանն ուրիշ բան չէ, բայց եթէ ծովի ջրերուն մէկ տեղէն մէկաղ տեղ վազելը: Բոլոր ծովերն իրարու հետ կապակցութեան մէջ եղող հոսանք մը չունին. այլ միայն զատ զատ ծովերուն մէջ՝ եւ զլիսաւորաբար արեւադարձներուն եւ հասարակածին մօտերը կանոնաւոր յորձանքներ կը տեսնուին. որոնք միշտ արեւելքէն դէպ ի արեւմուտք կը հոսեն: Յորձանքներուն ամենէն երեւելին է. Հասարակածի յորձանք բոււածք՝ որ աղլանաեան ովկիանոսէն դէպ ի Մեքսիկոյի ծովախորշը կ'երթայ. ու հոս Խորշ յորձանք կ'ըսուի: Եսկից կը դառնայ ու բոլոր հիւսիսային Վմերիկայի ծովեղերքին առջեւէն անցնելով՝ մինչեւ՝ Նոր Գունդանտիա. առկից ալ դէպ ի արեւելք զարնելով՝ մինչեւ Կանարեան կղզիները կը հասնի: Իր ջրերուն մէկ մասը Կիսկրալդարի նեղուցէն Մեջերկրական ծով խաւրելին ետեւ՝ կը դառնայ իր տեղը: — «Օռվու յորձանքներուն հաւանական պատճառ կը համարուի. նախ՝ երկրիս, իր առանցքին վրայ՝ արեւմուտքէն դէպ ի արեւելք դառնալը. երկրորդ՝ հասարակածին մօտ եղող կանոնաւոր հովերը, որոնք շարունակ արեւելքէն դէպ ի արեւմուտք կը փչեն: Կան ուրիշ յորձանքներ ալ. օրինակի աղազաւ Շեւեռային յորձանքները միշտ դէպ ի հասարակած կը հոսեն՝ ինչպէս որ բեւեռներէն դէպ ի հասարակած եկող սառոցցներու կտորուանքները ասոր վկայ են: »Օռվուն այս կերպ կերպ մեծ յորձանքներուն մինչեւ հիմայ յագեցուցիչ պատճառ մը չէ տրուած: Խակ պղպիկ յորձանքներն անհամար են, մանաւանդ նեղուցներուն մէջ. որոնց պատճառն ան է, որ ծովուն մէկ մասին ջուրն աւենալով՝ իր հաւասարակշութիւնը պահերու համար մէկաղ ծովին մէջ կը հոսէ: Հատ անգամ կը պատահի որ

ծովուն միեւնոյն տեղն երկու իրարու հակառակ եղող յորձանքներ կը վաղեն: Նոր որ ասոնք իրարու չեն հանդիպիր՝ այսինքն, երբ որ մէկը ծովուն երեսին վրայէն՝ իսկ մէկալը վարէն կը հոսեն, ան ժամանակ երկուքն ալ ընթացքնին անարդել յառաջ կը տանին: Բայց թէ որ ուղղակի զիմացէ զիմաց դալու ըլլան՝ հանդիպած տեղերնին կը սկսին ձագարաձեւ շրջան մը ընելու ծակ մը բանալով՝ ծովու յառակը վաղելու կը ճգնին, որ պառյտ կը բառուի ու նաւարկութեան համար մեծապէս վտանգաւոր բան է: «Եղն իսկ հասարակ յորձանքները վտանգաւոր կը համարուին. ինչու որ շատ հեղ անդգուշութեամբ իրենց մէջ մտած նուր կը խոստրցընեն ու կառնուն կը տանին. թէ եւ մէկալ կողմանէ, ասոնց աղգեցութիւնը՝ շազենաւաց զօրութեանը զիմաց բան մը չի համարուիր:

6. Մականնացունիւն ու աեղադունիւն: «Օռվու ջրին՝ 24 ժամու եւ 48 վայրկենի մէջ կանոնաւոր կերպով երկու անդամ ելելին ու իջնալը, կամ աճեն ու նուազելը մակրնթացութիւն կը սուի: «Օռվուն ամենէն նշանաւոր շարժումն աս է. բայց մեծ ուրաց ծովերուն վրայ աղէկ չի տեսնուիր: Նոր որ ծովին ջուրը բարձրանարու կը սկսի՝ ծովը կ'աճի կը բառուի. ու ասիկայ 6 ժամի կամ քիչ մ'աւելի շաղունակ յառաջ կ'երթայ ու մակրնթացութիւնը մինչեւ իր վերջի աստիճանին կը հասնի: Աս վիճակին մէջ քառորդ մը կենալին ետեւ՝ ջուրը կը սկսի իջնալ, որն որ նոյնապէս 6 ժամէն քիչ մ'աւելի կը տեւէ ու քառորդի մը չափ այնալէս կենալին ետեւ նորէն բարձրանարու կը սկսի, եւ այսպէս 24 ժամու եւ 48 րոպէի մէջ նոյն գործողութիւնը երկու անդամի կը կրկնուի: «Օռվեղերաց քով ու ծովածոցներու մէջ ջուրը՝ 5, 10, 20, երրեմն նաեւ 50 ոտնաշափի կը բարձրանայ: — Մակրնթացութեան ու աեղադութեան պաճառը՝ լուսնին ձգողական զօրութեանը կը տրուի. իսկ 24 ժամու մէջ երկու անդամ կրկնուին անկէ է, որ լուսինը նոյն չափ ատենաւան մէջ մէջ մը վերի ու մէջ մ'ալ վարի կիսաղնդին վրայ գանուելով՝ ծովին ջուրը կրկնին անդամ իրեն կը ձգէ:

Բ. Յամարի ջրեր: — Յամարի ջրերն ալ երկու երեւելի բաժանում ունին. այսինքն վազուն ու կայուն ջուր:

ա. Վազուն ջուր եւ իր տեսակները: — Նորկիս վրայ՝ ուր որ զետնէն ջուր կը բխէ, կը բառուի աղբիւր, աղբերակն կամ պարզապէս ակն: Ասոնց ջուրն ընդհանրապէս անոյշ, ուստի եւ խմելու եւ կերակուր եփելու յարմար է. — Ջուր մը, որպէս զի ամենամաքուր կարող ըլլայ ըստուիլ, ինչ եւ իցէ խառնուրդէ ազատ պիտօնոր ըլլայ. այսինքն համ, հոտ ու գոյն պիտի շունենայ: Աղբիւրներուն մէջ կայ ցուրտ, գաղջ ու տաք: Նոր որ բխած ջրերուն հետ շատ հանքային մասեր խառնուած են, հանքային աղբիւր կամ բովածուր կը բառուին: Աղբիւրներէն դուրս վազած ու քիչեւէ ջրերը կը բառուին առու կամ վտակ. ասոնցմէ մէկ քանին կամ շատը մէկտեղ դալով կը դոյացընեն գետակները. որոնց միաւորութիւնը միջակ ու մեծ գետեր կը ձեւացընեն: — Բայց ամէն զետերն աղբիւրներէ չեն ըլլայ:

խեր, հապա շատ հեղ ձիւնալերանց ու սառնալերանց հալած ջուրն ալ անոնց պատճառ կ'ըլլայ: — Ը ատ անգամ կը պատահի, որ այն գետերն, որոնք լերանց վրայ կը բնին, սաստիութեամբ ու խոխու ջելով վերէն վար կը թափին. աս գործողութիւնն ու տեղը, կ'ը սուին. սահանք, ջրվէժ. խոկ եթէ ժայռերու վրայէն է, քարա վազ: Երկրիս վրայ շատ ջրվէժներ կան. բայց խիստ երեւելի է, հիւս. Ամերիկայի Նիակարա գետոյն ջրվէժն, ինչպէս նաեւ Երա սխ գետին քարավազը:

Գետերուն մէջ գլխաւոր կ'ըսուի ան գետը, որն որ իր մէջը զանազան վտակներ կամ կողմնագետեր ընդունելով՝ մինչեւ ծով կը հոսէ: Գետերուն՝ իրարու հետ խառնուած տեղը գետախառնունք կը կոչուի: Գետի մը՝ իր ակունքներովը, վտակներովն ու գետակներովը բռնած միջոցն՝ իր ջոսահմանը կամ ջրազրական զաւառը կանուանուի: Գետի մը, ջրին ու ցամաքին միացած տեղը կ'ըսուի եզը, գետեղը կամ գետափ: Ան գետեղը աջ կ'ըսուի, որն որ գետն ի վար իջողին աջ կողմը կ'իջնայ. խոկ ձախ դին ինկածն է ձախ գետ եղը: Եթէ գետեղելքը ամուր շինուած է, թումբ կ'ըսուի. Եթէ բարձր՝ ամբարտակ: Խոկ ժամանակ ժամանակ անձրեւներու սաստ կութենէն պատճառած հեղեղին կամ ուխին ձորը՝ հեղեղատ կա նուանուի:

Գետերուն ընթացքին մէջ միտ դնելու արժանի քանի մը բաներ կան: — Գետի մը երեսի ջուրն աւելի շուտով կը վազէ, քան թէ յատակի ջուրը. որովհետեւ վարինին ընթացքը՝ մէյ մը գետնին խորդուրութենէն, մէյ մ'ալ վրայի ջրի կարգերուն՝ վարի ջրի կարգերուն վրայ ճնշելէն՝ ջրին ընթացքը կ'արգելուի, ու ըստ հետեւորդի կը տկարանայ: — Գետը շարունակ իր ճամբան կը վոխէ, եղերաց մէկուն հողը կրծերով՝ քարն ու տունկը փյորնելով եւ ուրիշ եղերաց վրայ դիղելով, մինչեւ որ ապառաժի մը հանդիպի, որն որ գետին մշտակեր ալեացը դէմզնէ: Խոկ երբ որ յատակին խորդուրութելալէն՝ գետին ջուրը դառնալու եւ շրջաններ ընելու ըլլայ, պտոյտ կամ գրղանք կ'ըսուի: Գետին՝ ծով թափուած տեղը՝ գետարերան կանուանուի: Ը ատ անգամ կը պատահի, որ գետ մը ծով թափուելու մօտ եւ կամ ալ աւելի յառաջ այլ եւ այլ ճիւ ղերու կը բաժնուի, որոնք կ'ըսուին առաջք, ջրադարձ: Գետարերանին քով բաժնուած առաջքներուն մէջ տեղը՝ աւագին քշուելով՝ հասարակօրէն երեքանկիւնի կղզիներ կը շինուին, որոնք իրենց ձեւին համար յունական բառով տէլդա. եւ կամ հայերէն գետամէջ կ'անուանուին: Գրեթէ բոլոր ստորին Եղիպտոս՝ Աեղոս գետին աս կերպով ճղճղկելէն յառաջ եկած է: Գետ մը նաւելի կամ նաւա զնաց կ'ըլլայ՝ կամ ջրին շատութենէն եւ կամ յատակին յարմարութենէն: Գետի ալղելքները կը վերցուին, գետին յատակը փորե լով ու խորելով. գետեղելքը շտկելով եւ այն: Բայց ուր որ ասոնք կարելի չեն, գետին նոր ճամբայ մը կը բանան՝ ջուրը հոն կը դարձնեն. ու ասիկայ կ'ըսուի ջրանցք, որն որ հասարակօրէն վերնա գուռ կամ սահանք ըստած, զրան պէս մուտք մ'ալ կ'ունենայ՝

Չուրը ներս առնելու կամ արգելելու, շատցընելու կամ քիչցընելու համար:

Վազուն ջրերուն մէջ երեւելի են դարձեալ ջերմուկները. որոնք երբեմն պղպջալով գետնէն կը բխին. ու զանազան հիւանդութեանց դէմ՝ թէ՝ մէջերնին բաղնիք ընելով՝ ու թէ զանոնք խմելով, օգտիւ կը դործածուին: Ասոնց մէջ տեսակ տեսակ հանքային նիւթեր խառնուած են. ինչպէս երկաթ, ծծումք, բորակ, աղեւայն: Իրենց տաքութիւնը, տարակոյս չկայ, որ գետնի տակի հրային զօրութենէն է: Ասոնցմէ ոմանք ան աստիճանի տաք են, որ միշտ կ'եռան ու կը փրփրան: Մեզի ծանօթ ջերմուկներուն մէջ ամենէն սաստիկները Խալանդ կղղւոյն վրայիններն են: Երոպայի երեւելի ջերմուկները $55-80^{\circ}$ Ռէօմիւրի տաքութիւն ունին ու մէկ քանիին վրայ զարմանալի յատկութիւն մ'ալ կը տեսնուի, այսիքն թէ ձմեռն՝ ամարութնէ, աւելի տաք կ'ըլլան. ոմանք ալ լուծուած կրային մաս ունենալով՝ իրենց մէջ խոթուած նիւթերուն վրայ քարեղին կեղեւ մը կը դոյացընեն¹: — Մասնաւոր մուադրութեան արժանի են, իւղային յատկութիւն ունեցող աղբիւրներն ալ, որոնք մէջերնին հնդապատիկ աւելի ածխածին քան թէ ջրածին կը բովանդակնեն եւ գլխաւորաբար հանքային ածուխ եւ աղպարունակող լերանց քովերը կը դտնուին: Ասոնք՝ ծորելիութեան աստիճանին եւ դոյներնուն նայելով՝ այլեւայլ տեսակ են. ու նաեւ անուննին ալ այլեւայլ է: Պաքունշանաւոր է իր նաւթովը: Քարիղը Պիրմայի մէջ շատ առատ է: Քարաձեթ (petroleum) կը դտնուի ի մասնաւորի Ռէնսիլուանիայի մէջ, ուր որ վերջին ատենաերը Ուիլ-Գրիգի աղբիւրներէն ամէն օր 2000 տակառաշափէն աւելի քարաձեթ կը հանուի. դարձեալ շատ առատ է աս նիւթը Վիրդինիայի, Գալիֆորնիայի, Գանաստայի ու Կալիֆորնիայի մէջ:

Բ. Կայուն ջուր եւ իր տեսակները: — Երբ որ գետնեն բխող ջրերն իրենց ընթացքին մէջ խորունկ տեղւոյ մը կը հանդիպին եւ անկից դուրս ելելու ծակ մը չեն գտներ նէ՝ հոն ժողովուած կը

1 Եթէ որ աս տեսակ աղբիւրներուն բխած տեղերուն միտ դնելու ըլլանք՝ կը դտնենք որ ասոնց շատերը, կամ դոնէ ամենէն նշանաւորները լերանց ստորոտներն են: — Երոպայի ջերմուկներուն ամենէն երեւելիններուն ու շատ հեղ դործածութեան մէջ եղողներուն վրայ հոս վերին տեսութիւն մ'ընենք: Թէ թուի յատկութիւն ունեցող աղբիւրներ, կամ այնպիսի ջերմ աղբիւրներ, որոնց գլխաւոր կազմիչ նիւթը ածխածթուէ, սակայն ունին մէջերնին նաեւ քիչ աղ, երկաթ ու հող են. Նիստէրէլդէր եւ կայինառ, Նասաւի մէջ. Ալացպրուն, Հյեղիայի մէջ. — Մէջերնին երկաթ կը պարունակնեն. Քիրմննդ, Վալտէնի մէջ. Քրանցէնսպատ, Էկէրի քով. Ռուհէ, Շդայէրմարգի մէջ. Շվալպախ՝ Նասաւի մէջ. Արաս՝ Բեղդիայի մէջ. Ռայն-էրց Հյեղիայի մէջ: — Ծծմբային աղբիւրներ են. Ալէն ($37^{\circ}-46^{\circ}$ Ռէօմիւր), Պատէն՝ Հելուետիայի մէջ. Ալարմադրուն

Հյեղիայի մէջ. Պատէն, Ատորին Աւտրիայի մէջ. Վայլպախ՝ Նասաւի մէջ. ասոնցմէ զատ՝ բազմաթիւ են ծծմբական աղբիւրները Ալպեանց հիւա. սոսրոտներուն վրայ: — Աղային յատկութիւն ունին. Ռայխէնհալ՝ Պաւիերայի մէջ. Իշլ, Աւտրիայի մէջ. Գիղինկէն, Պաւիերայի մէջ. Գանշդատ՝ Շդուդկարդի քով. Օինհաւդէն, Վիւրգէմպէրկի մէջ. Վիզպատէն, Պատէն Պատէն, Պուրդշայդ ($53^{\circ}-62^{\circ}$ Ռ.) եւ այն: — Գառն աղբիւրներ են. Սայտլից, Սայտշեց եւ Բիւլնա՝ Պոհէմիայի մէջ: — Ալկալէան են. Էմն եւ Գափիննկէն, Նասաւի մէջ. Գէրլից եւ Պիլին, Պոհէմիայի մէջ. Վիշի՝ Գաղղիայի մէջ. — Հողախառն կը ային է. Լայք Հելուետիայի մէջ: — Ալաւ պէրկեան աղբիւրներուն ունին. Գարլապատ (մինչեւ 59° Ռ.) եւ Մարիէնպատ, Պոհէմիայի մէջ:

ման ու կրտուին լիճ: Եթէ ըերբ մեծ են՝ ծովակ. իսկ եթէ պղտիկ են, ընակ կանուանուին: — Եճերը զանազան կարգերու կրբաժնուին: 1. Ամանք Գաղղաբաբայու են. այսինքն թէ ընդունած ու թէ խաւրած ջրերնին արտաքուստ չի տեսնուիր: Աս կարդին տակ դացողները խիստ քիչ ու պղտիկ են. զոր օրինակ չոռմի քով՝ Ալպանոյ լիճը. Մակուկապուրկի քով՝ Արենտ լիճը. եւ այն: 2. Գետաբաբայու. ասոնց՝ ընդունած ջուրը չերեւար, բայց իրենք՝ իրքեւթէ իրենցմէ, մեծ ու պղտիկ գետեր կը բխեն: Աս տեսակ ըերբ հասարակօրէն խիստ բարձր դիրք մը կունենան ու շատ գետեր ալ սկիզբնին այսպիսի ըներէն կառնուն. ինչպէս օրինակի աղաղաւ. Միսիսիրի, Ամերիկայի մէջ գտնուող մեծ գետը: 3. Զարուհի կամ ջըշտու. ասոնք յայտնապէս մեծ գետեր ալ պղտի գետեր ալ մէջերնին կը ընդունին, բայց նոյն ջրերը կարծես թէ կը պահեն ու տեսանելի կերպով մը դարձեալ դուրս չեն խաւրեր. ասոնց կարդին մէջն է, օրինակի աղաղաւ Կասպից ծովը, որուն մէջ թէպէտ շատ մեծ գետեր կը մտնեն, բայց իրմէն եւ ոչ գետակ մը դուրս կը վաղէ. նոյնն ըսելու ենք նաեւ Արալ լիճն, Պանայ ու Որմիայ ծովերուն համար ալ եւ այն: Աս տեսակ ըներուն ջուրը՝ կամ գաղտնի ճամբաներով ուրիշ տեղ կ'երթայ. եւ կամ շողի գտնալով կը ցնդի կը նուազի: 4. Գետանցին. այս ինքն այնպիսի ըներ, որոնց մէջ տեսանելի կերպով թէ գետ կը մտնէ ու թէ իրենցմէ գետ դուրս կ'երէ. այսպէս են օրինակի աղաղաւ Պայգալ, Լատոկայ, Օնէկա ըներն եւ այն: Եճերն ըստ մեծի մասին անոյշ ջուր ունին. բայց կան աղի (Կասպից) ու նաեւ գառն (Որմիայ) ըներ ալ:

13.

Յամաք: — Յամաք երկրին այլ եւ այլ մասանցը վրայ խօսելին յառաջ՝ երկրիս կազմուելու կերպին վրայ ընդհանուր տեսութիւն մ'ընենք: — Երկրաբանական ապահով զննութիւնները կը ցուցընեն թէ ասկից հաղարաւոր դարեր յառաջ երկրիս երեսին վրայ կազմուած է նախ. Հատաքար, որն որ սաստիկ պնդանալով քարացած՝ եւ իրքեւ թէ ձուլուած է: Աս կազմութիւնը, հողագրնդին Առաջին շրջանը կը կացուցանէ. եւ անոր համար ալ հատաքարի լեռներն Անդրանիկ լերինը կը կոչուին. ու ըստ մեծի մասին ամենէն բարձր, սրածայր ու միանդամայն լերի կ'ըլան: Ասոնց մէջ գործարանաւոր մարմիններու (այսինքն անկոց ու կենդանեաց) քարացեալ մնացորդներ ամենեւին չեն տեսնուիր. որմէ յայտնի կ'երեւայ թէ նոյն ատեն աս տեսակ ստեծուածները դեռ չկային երկրիս վրայ.

Երկրիս կազմուելուն Երկրորդ շրջանն աւելի զարմանալի է. ու զանազան լերանց գոյութեան ալ պատճառ: Ասիկայ՝ չորս այլեւայլ ժամանակ կամ բաժին ունի. որոնք ամենն ալ ջրի միջնորդութեամբ եւ ըստ մեծի մասին համուկար կերպով կազմուած կ'երեւան: Ա-

սոնց առաջինը, կամ պինդ հինը, որ հասաքարի վրայ եւ կամ անոր անմիջապէս քովը շարք շարք դիղուած կեցած է. «Ասխաւոր խշտալերինը կը բառուին. առոնց ամենէն վարի կարգը կան տեսակ տեսակ կաւային նիւթեր, պղնձի թերթեր, քիչ կենդանի, պղտիկ խեցեմորթ, խխունջ ու այլեւայլ բոյսեր. իսկ վերի կարգերուն մէջ նոյն տեսակ կենդանիները կը բազմանան. ձկանց՝ տեսակ տեսակ պատկերներ, սաստիկ մեծ անտառներու քարացեալ մնացորդներ եւ այն, կը տեսնուին. ուստի եւ հանքային կամ քարածուխը՝ առ նախաւոր խշտալեռներէն կը սկսի ու առաւելապէս ասոնց մէջ կը դանուի: Ասոր կը յաջորդէ երկրորդ բաժինը, որն որ իր կազմութեանը համար Երեակ կազմութիւն կը կոչուի: Ասոր մէջ կառեղէն նիւթերէն զատ՝ կան գունաւոր կոպիճ, շարք շարք գաճ եւ աշղուճակ. նոյնպէս շատ ծովային կենդանիներու քարացեալներ եւ դլխաւորաբար ամսնիտ (խխունջի նման, բայց տափակեկեկ՝ մեծ ու կլոր կենդանի մը): — Ասոնցմէ վեր՝ կը գտնենք երկրիս Երրորդ բաժինը. որ է Արային կազմութիւն: Աս տեսակ լեռները դլխաւորաբար կիր կը պարունակեն եւ շատ կերպ ծովային կենդանիներու քարացածներ ունին. զոր օրինակ խեցեմորթ, ժժմունք, ձինամողէս (ichtiosaurus, վերջի աստիճանի մեծ մողէս) եւ այն. որոնցմէ կ'երեւայ թէ նոյն ատենուան ծովուն մէջ խխատ շատ կենդանիներ կան եղեր: — Վերջապէս Չորրորդ բաժինը՝ որ երկրիս կազմուելուն երկրորդ շրջանը կը գոցէ Կաւճային կազմութիւն կը կոչուի, որովհետեւ դլխաւորաբար կաւիճ կը պարունակէ. բայց ասկից զատ՝ ունի նաև ծովային ու գետային կենդանիներու քարացած մնացորդներ ու ցամաքային տնկոց պատկերներ. որմէ կ'երեւայ թէ նոյն ատենները ցամաքը ջրին մէջէն ելելու սկսեր է: —

Ասոր կը յաջորդէ երկրիս կերպարանաւորութեան Երրորդ շրջանը, որն որ նաեւ Երրորդական կազմութիւն կը բառուի: Աս շրջանին մէջ երկրիս երեսը առջի ժամանակներէն շատ տարբեր կերպարանք մը առած կը տեսնենք: Զանազան պատճառներէ, ջուրը շատ տեղերէն քաշուած ըրաւով՝ ցամաքը կ'ընդարձակի. եւ խխատ շատ ու մեծ ցամաքային կենդանիներ երկրիս ամէն կողման վրայ կ'ելեն. ինչպէս նաեւ սաստիկ վիթխարի վիլ, ոնդեղջեւը, արջ, բորեան, եղ, եղջերու եւ այն. որոնք ընդհանրապէս հիմակուան կենդանիներէն տարբերութիւն մը չունին, միայն թէ տեսակնին հիմակուաններէն շատ ատրբեր է: Մարդուն ստեղծագործութիւնն ալ աս ժամանակները կ'երեւայ: Աս շրջանը կը գոցէ ու կը լմնցրնէ ահազին ջրհեղեղը. որմէ ետեւ երկրին վրայի օդը նոր բարեխառնութիւն մը կը ստանայ. երկրիս երեսը կը ծածկէ հող մը՝ որն որ կը գոյանայ տնկերուն վտանելէն ու քարերուն վշրելէն: — Ասանկով կը տեսնենք որ երկրիս կերպարանաւորութեան պատմութիւնը նոյն իսկ իրեն մէջը պահուած մնացած է. ինչու որ թէ պէտ եւ վերոյիշեալ կազմութեանց ամէն մէկուն ատեն՝ կերպարանաւորութ զատ զատ լեռները, դլխաւորաբար մի միայն նիւթ՝ զոր օրինակ կոպիճ կամ կիր կամ կաւիճ կը պարունակեն, այսու ա-

մենայնիւ շատ լեռներ ալ կը գտնենք, որոնք երկրիս միայն մէկ տեսակ կազմութեան ատենը գոյացած չեն, հապա անոր վրայ ի սկրզբանէ մինչեւ հիմակ եղած փոփոխութիւններուն մնացորդները, վարէն վեր՝ կարդ կարդ պահած են: Ըրիտանիայի մէջ՝ աս տեսակ լեռներուն մէկ կողմանէ վերէն վար շիտակ կտրելով՝ երկրիս շինուելուն պատմութեան զարմանալի դիրքը մէկ հայեցուածով մարդուս առջեւը կը բացուի: — — Զամաք երկիրն ալ կրնանք երկու մաս բաժնել. մէյ մը անոր խորտուբորտ մասերը մտածելով, որ յատուկ անուամբ լեռ կ'ըսուի. մէյ մ'ալ անոր շիտակ կամ տափարակ մասերը նկատելով՝ որ են հարթյատակ դաշտերը:

ա. Հեռ. — իր ստորաբաժանումները: — Են ամէն երկիրներն, որոնք ծովու երեսէն 500 ոտնաչափէն աւելի բարձրութիւն չունին՝ առհասարակ դաշտագաւառ կ'ըսուին. ասկից աւելի բարձր երկիրները լեռնագաւառ կամ բարձրագաւառ կ'անուանուին: Ասոնք՝ իրբեւ լեռ չեն մտածուիր, հապա պարզապէս շատ բարձր դիրք ունեցող երկիր կը սեպուին. եւ իրենց վրայ կ'ունենան անբաւ ընդարձակութեամբ դաշտ, լեռ, գետ, լիճ եւ այն: Եփրիկէի, Եմերիկայի եւ մանաւանդ միջին Եսիայի մէջ ասանկ բարձր երկիրներ շատ կան: Հայաստանի հիւսիսային մասն ալ հռչակաւոր բարձրագաւառներուն կարգն է: — Տափարակ տեղւոյ մը վրայ գտնուած ու գոնէ մինչեւ 500 ոտնաչափ բարձրութիւն ունեցող ինչ եւ իցէ բարձրավանդակ մը՝ բլուր, լեռնակ կը կոչուի. իսկ ասկից աւելի եղածը կ'ըսուի լեռ: Երան ամէն մէկ կողմը զատ զատ անուններ ունի: Են տեղին ուսկից որ լեռը բարձրանալու կը սկսի՝ կը կոչուի, լերան ոտք, լեռնոտն, ստորոտ, վեղի. իսկ քովերը՝ կամ դարվար ու դարվեր տեղերը կը կոչուին, զառիվայր, զառիվեր կամ կող, որուն մէջտեղերն է պորտը. ասկից ալ վեր է գլուխը՝ որն որ կ'ըսուի կատար, գագաթն եւ այն: Երան գլուխը սուր ըլլայ նէ՝ սար կ'անուանուի. իսկ ասանկ սուր կատար ունեցող լեռ մը կ'ըսուի սրամէտ լեռ, ու երբեմն նաեւ պարզապէս սար: — Երոնագաշտ կամ սարահարթ տեղիք բաելով կ'իմացուին բարձր աեղերու կամ լերանց վրայ եղած դաշտերն ու շիտակ երկիրները: Եթէ լերան կողը խորտուբորտ է, կ'ըսուի դժուարուտ, առապար. իսկ եթէ բոլորովին ցից ու անելաննելի է, վարէն նայելով կ'ըսուի սեպ, սեպացեալ. իսկ վերէն նայելով՝ դահաւանդ, վախք, դար: Երան մը կամ լերանց մէջ բացուած տեղերն ընդհանրապէս լեռնամէջք կամ լերանցամէջք կ'ըսուին. եթէ խորունկութիւննին ահազին է, վիչ, անդունդ կը կոչուին. իսկ եթէ չափաւոր խորութիւն մ'ունին՝ ձոր են: Ասոնք՝ եթէ ճամբու պէս կը գործածուին, անցք՝ իսկ եթէ շատ նեղ են, կիրճ, կապան, դուռն կը կոչուին: — Քիչ անգամ կ'ըլլայ, որ լեռ մը առանձին կենայ. հասարակօրէն շատերը մէկ տեղ կ'ըլլան: Մէկ շարդի մէջ եղած լեռները՝ դօտի կամ լերանց շղթայ կը կոչուին. շատ դօտիներու միաւորութիւնը կ'ըսուի լեռնախումք: Երբ որ լերանց խումբերը քովէ քով դալով՝ ուրիշ լեռներէ քիչ կամ շատ անկախ կարգ մը շինեն, կ'ըսուի բովանդակութիւն լերանց: —

Աստիաւոր մտադրութեան արժանի է, — ըսածներնէս զատ՝ ինք իրեն երեւելի լերանց կարգ մը կազմող հրաբխային լերինքն, ուրոնց սկիզբը՝ թէպէտ երկրիս կրակէն է, սակայն անոր ուժովին եւ բռնի զօրութեամբը վեր պորտկալով զոյաւորած կ'երեւան։ Ճրաբուխ լեռները հասարակօրէն կոնաձեւ են։ ու վերին ծայրերնին ալ բաժակաձեւ կ'ըլլայ՝ որ խառնարան կ'ըսուի։ Բայց շատ հեղ հրաբխի մը խառնարանէն զատ՝ կողմերուն վրայ այլ եւ այլ տեղեր նոյն պիսի բերաններ կը բացուին։ Ճրաբուխները՝ թէեւ ըուն հողագրներիս կենդրնական վառարանին շնչահանները կամ ծխանները կը նանք համարիլ՝ սակայն աս ալ ամենասոյզ է, որ իրենց աղղեցութիւնը սաստկացրներու կ'օգնէ նաեւ ջուրը. գէթ մինչեւ հիմակ եղած զննութիւններէն կը տեսնենք թէ հրաբուխները միշտ ծովումօտ են. իսկ ցամաք երկրին ներքին կողմերը, միայն մարած հրաբուխներուն նշմարանքները մնացած են։ Ճրաբուխին բոնկին, ու դուրս նիւթ տալը հրաշնչութիւն, ժայթքում կ'ըսուի։ Շատ անդամասոնք երկայն ատեն իրենց հրաբխային զօրութեան ուրիշ նրշան չեն ցուցըներ, բայց եթէ կողմնական խառնարաններէն՝ շողի, ծուխ ու բոց դուրս փշելով ու նաեւ երկրիս տակ որոտական բուժրիւններ հաննելով։ Ասկայն երբ որ ներքին բոմբիւնն ու երկրաշարժը վերջի աստիճանի կը սաստկանայ՝ եռացեալ նիւթերը հասարակօրէն դուրս պորտկալու կը սկսին։ Աս ատեն հրաբուխ լեռը, անդադար կը սասանի. թանձր գոլորշեք, ծուխ հրեղէն սիւններ կ'երեւան. մէյ մը սաստիկ մոխրի անձեւ կու գայ, մէյ մ'ալ խոշոր քարեր մղններով հեռու կը նետուին. երբեմն ալ հրաբխին բերնէն ջրի հեղեղներ կը պարպուին։ Ասկից ետքը կը սկսի լեռնէն վար գետօրէն վազել՝ զանազան նիւթերէ բաղադրուած հրային հեղուկ զանգուած մը, լաւան։ Ասիկայ թէպէտ կամաց, բայց անդիմադրելի ուժով մը կը յառաջանայ իր ընթացքին մէջ. կամ մինչեւ ծով կ'երթայ կը թափի, եւ կամ ճամբան կը սառի կը մնայ։ Լաւան, շատ հեղ մէկ քանի մղոն հեռու կը ծաւալի. առջեւը հանդիպածը կը լափէ կը տոչորէ. եւ մանաւանդ գիշերը բոցագոյն կ'երեւայ։ Երբեմն ամիսներ անցնելէն եաքը՝ հաղիւ քիչ մը կը պաղի. որ եթէ սառելու եւ կատարեալ սկնդանալու բլայ՝ սեւ քարի կերարանք մը կ'առնու։ Փշրած կամ հող դարձած լաւան երկիրը բերրի ընելու կը ծառայէ։ — Ճրաշնչութեան անանջատ ընկերն է երկրաշարժը կամ սասանութիւնը։ Ճրաբուխներն ու երկրաշարժները՝ իրենց յառաջ բերած զանազան աւերներէն զատ, նոյն իսկ լերանց նկատմամբ առանց աղղեցութեան չեն. երկրիս մէջ հալած ու վառած անբաւ նիւթը բուռն զօրութեամբ դէպ ի վեր մղելով՝ շատ հեղ գետնին շիտակ երեսը կ'ուռեցընեն, կանոնաւոր կերպով շինուած լերանց մէջ կը մտնեն, ու վարէն վեր մղելով անոնց յարդ շարքերը կ'աւրեն կ'ապականեն. ու անոնց մէջ ճամբաներ բանալսվ՝ դէպ ի վեր կ'ելլեն. — աստիք են լերանց երակները։ Գործող հրաբուխ լերանց թիւը 186 կը համարուի. իսկ մարած հրաբուխներն անհամար են։

Երկրի մը համար լեռները մտադրութեան արժանի բաներ են. ինչու որ նախ՝ երկրին բնական գեղեցկութիւն ու զուարձալի տեսիլ մը կը շնորհեն. երկրորդ՝ կը մատակարարեն մարդուս հարկաւոր եղած աղնիւ ու հասարակ մետաղներն ու հանքերը. երրորդ՝ մեր օդը կը մաքրեն ու կը բարեխառնեն. չորրորդ՝ եթէ անտառախիտ ըլլան, զմեղ փայտով լաւ մը հոգախն ետեւ՝ առատ ջուր ու գետ կը բխեն. որովհետեւ թէ գեանեն ելած՝ թէ երկինքն տեղացած խոնաւութիւնները կ'առնուն կը ժողովեն կը պահեն, ու հետ զհետէ, մեզի ջուր կը բաշխեն: Անոր համար անտառաղեաները՝ լեռանց վրայի անտառները կտրելու մէջ զգուշութիւն կ'ընեն. վասն զի եթէ որ մեկն ի մէկ խիստ շատ, կամ բոլորովին կտրելու ըլլան՝ հնա մէյ մ'ալ ծառ բուսցնելը կամ շատ զժուարին եւ կամ բոլորովին անկարելի կ'ըլլայ:

Հ. Հարթյատակ կամ տափարակ երկիր: — Ան ամէն տեղուանիքը՝ որ շիտակ ու դիւր են, եւ վրանին լեռ չունին ընդհանուր անուամբ՝ դաշտ, հարթավայր, կամ տափարակ տեղ կ'ըսուին: Ասոնք՝ իրենց բարձրութեանը, զրից ընդարձակութեան եւ հողին որպիսութեանը համեմատ զանազան անուններ կ'առնուն: — Ամէն տափարակ տեղերն, օրինակի աղաղաւ, որ ծովուն երեսին հաւասր կամ անկարգապէս դաշտ, տափարակ եւ այլն: 1. Երանց մէջ, կամ անոնց անընդմիջապէս քովն եղած դաշտերը կ'ըսուին, ձոր կամ հովիտ: Տափարակ տեղերուն ընդարձակութեանն ու հողին որպիսութեանը նայելով՝ զլիսաւորաբար չորս տեսակ դաշտավայր երկիր կրնանք զանազանել: 1. Այսպիսի տափարակ աւազուտ ու ամայի երկիրներ, որոնք անչափ ընդարձակութիւն ունին. բայց բոլորովին անջուր ու անպառղ են. հոս ոչ մարդ եւ ոչ անասուն կրնայ ապրիլ, ասոնք են բուն անապատ բառածները: Հոս արեգական տուորիչ ճառագյթներն ամենայն ինչ կը չորցընեն. ու մարդ պարապ տեղ աչուրները չորս դին կը դարձնէ, կենդանութեան նշան մը տեսնելու համար. եղած ոչինչ ջուրն ալ աւազներուն մէջ կը կորսուի: Ատեն ատեն ելած փոթորիկներն ալ աւազը կ'առնուն ու սիւնի, ամպի եւ կամ լեռան պէս վեր կը հանեն կը բարձրաձեռնեն ու դարձեալ կը ձգեն կը թողուն: Գհկպքեր եղած են, որ ամբողջ կարաւաններ ասոնց տակ ծածկուած մնացած են: Բայց ասանկ ահազին անշէն անապատներուն մէջ այլեւայլ կողմեր ու պտղաբեր երկիրներ ալ կը գտնուին, որոնք՝ իրր թէ աւազեղին ծովի մը մէջ բռնելու լաստափայաններ ու պղափի կղզիներ ըլլային. հոս տեղս, ճամբորդները ջուր ու հանդիսատ կրնան գտնել: Ասանկ տեղերը հանգրուան (oasis) կ'ըսուին: 2. Անանկ ընդարձակ անապատներ, որոնց վրայ զրեթէ միայն հաւամրդի (erica) կը բռնի: այսպիսի տեղեր Եւրոպայի այլեւայլ կողմերը անպակաս են, ու ցախաստան (Երսուցեր) կը կոչուին: 3. Անանիներ, որոնց մէջ շատ խոնաւութիւն ժողուելով՝ բոյսերը շարունակ կը փատին ու անոնց վրայ նորէն կը բռւսնին, աս տեսակ ընդարձակ ու տափարակ դաշտերը մօրաստան կը կոչուին.

ասանել տեղուանքը ճահիճներով, մօրերով ու ջրաշեղջներով լեցուն են. ու չէ թէ միայն մշակութեան բոլորովին անյարմար են, այլ նաեւ առողջութեան ալ սաստիկ վնասակար: Բայց շատ տէղերը չորցըներով՝ թէ այլեւայլ հիւանդութեանց աղքիւրը կը գոցին եւ թէ ընդարձակ երկիրներ կը վասորկին: 4. Անանկ ընդարձակ ու անապատի նման դաշտեր, որոնք քիչ մը անջրդի, աւազուտ եւ անմշակ ըլլալուն՝ ընդհանրապէս ուրիշ բան չեն բուսցըներ՝ բայց միայն շատ կամ քիչ խոտ: Հովուական կեանք անցընող աղքերն աս տեսակ դաշտերուն մէջ կ'ապրին, զորոնք ընդհանուր անուամբ կը կոչենք արօտաստան, մարդաստան: Հարաւային Եփրիկեի արօտաստաններուն մէջ խոտը 10 մինչեւ 13 ոտնաչափ կը բարձրանայ եւ խոտոյ ահապին անտառներ կը ձեւացընէ: Եմերիկայի Ապրամէնդօ բամբա ըսուած արօտաստաններն ամենէն ընդարձակներն են եւ ամենեւին քար չունին. այնափէս որ հոն տեղուան թափառական վայրենիները հարիւրաւոր մղոններով կը քալեն ու քարի մը չեն հանդիպիր: Հունգարիայի Ծուսդա ըսուած լայնատարած արօտաստաններն ալ վերիններուն նման են. որոնց մէջ մարդ՝ միայն հովիւ, ոչխար ու փարախ կը տեանէ: Միջագետաց՝ հնուցմէ ի վեր հուչակաւոր մեծանիստ դաշտավայրն ալ աս դասր կրնանք զնել: — Բայց մարդկային դարմաններն ու ջանքերը արօտաստաններն ալ, ցախաստաններն ալ հետզհետէ ու մաս մաս կը մշակեն ու պտղաբեր երկիրներու կարգը կ'անցընեն:

14.

Օդ. բարեխառնութիւն, օդաբաժին: — Երկրիս մակերեւութին վրայ, ջրէն ու ցամաքէն զատ՝ բան մին ալ կայ. որն որ թէ, պէտ անտեսաննելի է, բայց վերոգրեալներէն նուազնշանաւոր ու երեւելի չէ. — աս է օդը կամ մթնոլորտը. որն որ մեզի կենդանական յատկութիւն տուող ամենէն էական մասերէն մշին է: Օդը թէեւ հաստուառն մարմին չէ ու մեր զգայաբանաց վրայ անընդմիջապէս չ'աղգեր. բայց այնչափ երեւոյթներ ունի, որ իր գոյութիւնը ցուցընելու հարկաւորութիւն չունինք: Երկիր չկայ, աեղ չկայ, որ օդին ծնուցած մրրիկներուն ու փոթորիկներու փորձն առած չըլլայ: Հիմալախայի ամենաբարձր դագաթը ծովուն երեսէն հազիւ մղսն մը կը բարձրանայ՝ իսկ մթնոլորտն 8 մինչեւ 10 մղսն: Բայց մտադրութեան արժանի բան է, թէ որչափ որ օդն երկրիս երեսէն կը բարձրանայ՝ այնչափ ալ աւելի կ'անօրանայ, ու ցրտութիւն եւ շնչարգելութիւն կը պատճառէ:

(Օդը՝ կէս մը արեգական ջեռուցիչ ճառագայթներէն, կէս մը երկրիս մէջ՝ կէս մ'ալ օդին մէջ տարածուած ջերմութեան նիւթերէն կը տաքնայ: Աակայն ուրիշ զանազան բաներ ալ մէկտեղ դարով՝ աս ջերմութիւնը կ'աւելցընէն ու կը պակսեցընէն, կը շատցընէն ու կը քիչցընէն (որոնց վրայ քիչ մը ետքը): Օդին՝ այլեւայլ պատճառ-

ներէ յառաջեկած աս որպիսութիւնը բարեխառնութիւն կը կոչուի. — ամէն՝ զատ զատ բարեխառնութիւն ունեցող օդին մասը օդաբաժին. — իսկ օդաբաժնի կերպ կերպ վոփոխութիւնը՝ եղանակ կ'անուանուի: — Օդաբաժնի մը որպիսութիւնը կախումունի. Եւ ընդհանրապէս Հարաւակածին առնեցած հերառութիւննենքն: Որչափ որ երկիր մը հասալակածէն հեռու է, այնչափ ալ պաղէ. բայց հարաւային կիսադունդը՝ դրեթէ բոլորովին անցամաք ու ջրապատ ըլլարով՝ ընդհանրապէս առեւալ, միեւնոյն աստիճանի տակ գտնուող հիւսիսային կիսադնդէն աւելի ցուրտ է: Բայց Շահնշահ մէջ նաև մասնաւութիւննենքն. որովհետեւ ծովն ամառը զով գոլորշի մը բուրելով՝ եւ իր մէջը պահած տաքութիւնը ձմեռը դուրս տալով՝ քովի երկիրներուն օդը կը բարեխառնէ: Ես պատճառաւ, այլեցեալ գույն մէջ ծովեղերեայ տեղուանք ու կղզիները շատ տաք չ'ըլլար. նմանապէս ալ բարեխառն գոտիներուն ծովամերձ տեղերը, ամառուան մէջ շատ տաքութիւն չ'զդացուիր: Բայց ասոր հակառակ շատ անձրեւ կու դայ, ու մթնոլորտը շարունակեալ մշուշով մը լեցուած կ'ըլլայ. ասանկ տեղերը յատակ ու պայծառ օդ տեսնեն այնչափ դիւրին չէ: Ընդդիայի ու Գանիայի մէջ՝ որոնք ծովապատ երկիրներ են, քիչ անդամ դետերը կը սառին. բայց դրեթէ ամէն օր անձրեւ կու դայ, եւ իրենց մթնոլորտը լի է ծովէն ելած գոլորշեովը: Գայ. Երևէն Երևէն արդիսութիւննենքն: Եթէ երկիր մը լեռնադաւառէ, կամ բարձր դիրք ունի՝ համեմատութեամբ միշտ զով ու ցուրտ օդ կ'ունենայ. որուն պատճառը յայտնի է: Հարաւային Ըմերիկայի Վրիդոյ լեռնադաշտը՝ անմիջապէս հասարակածին տակն է. այսու ամենայնիւ միշտ քաղցրախառն տաքութիւն մ'ունի. ինչու որ ծովու երեսէն 8772 ուն. բարձր է: Եթէ երկիր մը լեռնային է, զով օդ կ'ունենայ. բայց լերանց դիրքն ալ մտադրութեան արժանի բան է. վասն զի՞ եթէ լեռներն երկրին հիւսիսային կողմն են, եկած ցուրտ հովերուն զօրութիւնը կը կոտրեն. իսկ ընդ հակառակն թէ որ հարաւային դին են, բարեխառնութիւնը ցրտկեկ կ'ընեն, որովհետեւ երկրին մէջ հիւսիսային հովը միշտ կը մնայ ու շրջաններ կ'ընէ. ուր որ հարաւէն եկած ջերմ հովը՝ բարձրաբերձ լերանց պատճառաւը, չի կրնար երկրին ներսերը մտնել ու զանիկայ ջերմացնել: Գերմանիա ու վերին Խոտալիա՝ հիւսիսէն մէկզմէկու հետ սահմանակից են ու իրարմէ Ալպեան լեռներով կը բաժնուին. սակայն յիշեալ լեռները Խոտալիայի հիւսիսային դին ըլլարով՝ Լոմնարտական երկիրները տաք կը պահեն. ուր ընդ հակառակն Գերմանիայի հարաւային կողմն կյնալով՝ հիւսիսէն եկած ցուրտ օդը ներս կը թողուն, իսկ հարաւէն գալու ջերմութիւնը կ'արգելուն: «Եոյնն ըսելու ենք նաեւ ջերմ չունդարիայի ու ցուրտ Ալպեցիայի համար, որոնք իրարմէ Կարպաթեան լեռներով կը բաժնուին: Ա երջապէս գայ. Տշակութիւնը՝ երկրի մը օդին բարեխառնութիւնը վերջի աստիճանի կը փոխէ: Եթէ երկիր մը չափէն աւելի անտառներ ու ճահճիճներ ունի՝ իր օդը կամ ցուրտ կ'ըլլայ ու կամ վատառողջ: Չուրտ կ'ըլլայ. որովհետեւ անտառներուն մէջ արեւուն ճառագայթները

թափանցել չկարենալով՝ հոն տեղի օդը պաղ կը մնայ, ու անկէ շարունակ դուրս կը հոսէ: Վատառողջ կը լսայ՝ ճահիճներուն անդադար խոնաւ ու վնասակար շողի բխելովը: Ըայց երբ որ երկիրը կը մշակուի, ճահիճները կը չորցուին, անտառները կը չափաւորուին՝ ան ատեն օդաբաժինը կը լսւանայ ու կրնայ նաեւ բոլորովին ալ փոխուիլ ու քաղցրանալ: — Գրեթէ միեւնոյն երկրաբաժնի տակ կիյնան Ախլիրիա ու Հիւսիսային Գերմանիա: Եւ սակայն ինչ տարբերութիւն: Եւ ով չի գիտեր թէ Գերմանիան աս բարեխառն վեճակի բերողը՝ միայն մշակութիւնն եղաւ. ինչու որ տասը դար յառաջ՝ վայրենի ու անմշակ Գերմանիան, այսօրուան Ախլերիայի պէս, եթէ ալ աւելի ցուրտ երկիր չեր: — Սակայն աս ալ պէտք ենք խոստովանիլ, թէ զանազան անյայտ պատճառներ ալ երկիրի մը բարեխառնութիւնը կը փոխեն: Եռջեւնիս օրինակ, Խալանդիա ու Արէօնլանդիա կողմիները. ասոնք միջին դարուն մէջ շատ ծաղկած ու զրեթէ բազմամարդ ըսուելու արժանի երկիրներ եին. իսկ հիմակ երթալով իրենց կանաչութիւնը կը կորսնցընեն ու սառոցներու մէջ կը թաղուին:

Ես ամէն ըստածնիս յայտնի կը ցուցընեն թէ, միեւնոյն գօտուոյն տակ ինկող երկիրները, միեւնոյն ալ բարեխառնութիւն չունին. որ ըսել է թէ, տեղւոյ մը երկրաբաժինն ու օդաբաժինը՝ իրարմէ շատ տարրեր բաներ են: Միեւնոյն տաքութիւն ունեցող երկիրները կը սուին հաւասարածերմ երկիրներ. նմանապէս միեւնոյն ատեն ամառկամ ձմեռ ունեցողները՝ հաւասարամառն, հաւասարամեռն կը կոչուին:

Երկրի մը տեղալուն (այսինքն անձրեւելուն, ձիւնելուն եւ այն) զլխաւոր պատճառը բարեխառնութիւնն է: Երկիրս՝ երեք զատ զատ տեղացմունք ունեցող գօտի ունի: Եռաջինը՝ անձրեւի գօտի կը սուի. ինչու որ հոս միայն անձրեւ կու դայ: Ես տեղս՝ արեւադարձի կամ հասարակածի երկիրներուն մէջ կիյնայ, ուր որ արեւուն սաստիկ ճառագայթներն՝ օդը մէկ կողմանէ շարունակ անօսրացրնելով ու մէկալ կողմանէ ալ շարժման մէջ դնելով՝ թող չի տար որ խոնաւութիւնները քովէ քով գան ու անձրեւի պէս տեղան: Սակայն մէյ մ'որ տաքութիւնը նուազելով՝ օդոյ մէջ գոլորշին խիստ շատնայ, ան ատեն կը սկսի ամիսներով անձրեւ տեղալ: Եսիկայ՝ կանոնաւոր կերպով տարին երկու անգամ կը պատահի: Եցրկորդ գօտին կերպ կերպ տեղացմունք ունի, ինչպէս անձրեւ, ձիւն, կարկուտ եւ այն. անոր համար ալ ասիկայ՝ այլայլատեղ գօտի կրնանք կոչել. ու երկու բարեխառն գօտիներուն կը պատշաճի: Իսկ Եցրորդն է. մշտաճիւն գօտին՝ այսինքն բեւեռական երկիրներն, ուր միշտ միայն ձիւն կու դայ: — Սակայն աս մշտաճիւն գօտուոյն հետ շփոթելու չենք ձեան գաւառը կամ սահմանը, որն որ չէ թէ առաջնին պէս երկրագրական լայնութեան հետ կապակցութիւն ունի, հաւասար երկրիս մակերեւութէն վեր ելելով՝ որոշ բարձրութեան մը մէջ կը սկսի ու հոն միշտ ձիւնապատ ու ձիւնաթաղ կը մնայ: Ես՝ մշտաճնաւոր ձեան գաւառը, երկրիս ամէն՝ ամենաբարձր լեռնե-

բուն վրայ կայ, միայն թէ այլեւայլ բարձրութեան մէջ . զոր օրեւնակ, հասարակածին տակ՝ ծովու երեսէն 15.000 ոտնաշափ բարձրութենէն կը սկսի մշտնջենաւոր ձիւնը: Բայց որչափ որ հասարակածէն կը հեռանանք, այնչափ ալ ձեան դիմք կամ սահմանը կիջնայ . այնպէս որ հասարակածէն 20 աստիճան հեռաւորութեան մէջ՝ 13—14.000 ստնաշափ բարձրութեան մէջ կը սկսի յաւէժական ձիւնը . 30 աստիճանին տակ՝ 12.000 ոտք բարձրութեան մէջ . 35⁰ ին տակ՝ 10.800 ոտն . բարձրութեան մէջ . եւ ասանկով հասարակածէն դէպ ի բեւեռ եղած հեռաւորութեան 80 աստիճանին հասնելու որ բանք, ձեան դիմք հողին երեսը կիջնայ ու միշտ երկիրը կը ծածկէ:

Տեղւոյ մը օդին բարեխառնութիւնը, չէ թէ միայն տնկերուն ու կենդանիներուն, հապա նաեւ մարդուս վրայ ալ ազդեցութիւն ունի . որովհետեւ մարդ ուրիշ տեսակ բնաւորութիւն կունենայ տիսուր ու պղտոր օդոյ մէջ եւ ուրիշ՝ յատակ ու վճիռ երկինքի ներքեւ, որն որ զմարդն ալ արթուն, վառվուն, զուարթ, երեւակայութիւնը ջերմ՝ թէպէտ եւ մարմինն ալ քիչ մը թոյլ կընէ: — **Օդին յառաջ բերած երեւոյթները,** չեն միայն բարեխառնութիւնն ու օդաբաժինը . ինքն է պատճառը նաեւ հովի, ջրեղին, լուսեղին ու հրեղին օդերեւոյթներու . ասոնց վրայ աւ ելի մանրամասն տեղեկութիւն առնելու համար, միտ դնենք յաջորդ ըսուածներուն.

1. **Հով ու իր տեսակները:** — **Օդին շարժումը՝ հով, հողմ, քամի կըսուի.** ասիկայ օդին՝ իր հաւասարակշուռութիւնը կորանցրնելէն եւ կամ թէ ըսենք, օդին՝ տեղ մը անօսրանալէն ու խտանալէն, երկրիս՝ իր առանցքին վրայ գառնալէն եւ ուրիշ դեռ բաւական չմեկնուած պատճառներէն յառաջ կու գայ . նմանապէս հովին գաղրելուն պատճառներն ալ ըստ բաւականի ծանօթ չեն: — **Հովերուն անունն, իրենց փչած տեղին կառնուի.** զոր օրինակ, արեւելեան հողմ, արեւելքին եկած հովը կը նշանակէ . նոյնը պէտք է հակինալնաեւ հարաւահողմ, հիւսիսահողմ ըսուած ատեն եւ այլն: Եթէ հով մը, մանրերկրորդի մը մէջ 10 ոտք ճամբայ ընէ, կըսուի սիւք, քաղցրաշունչ օդ, զեփիւռ . եթէ 20 ոտնաշափ՝ հասարակ հովէ . իսկ եթէ 40—60 ոտնաշափ առնէ՝ կըսուի մրրիկ, փոթորիկ եւ այլն . որոնց մէջ անանկ սաստիկներ ալ կան, որ մանրերկրորդի մը մէջ 120—150 ոտնաշափ կը քալեն: **Վասնկ մրրիկ մը 150 ոտք բարձրութիւն եւ 30 ոտք լայնութիւն ունեցող աշտարակի մը վրայ 70՝ 100 մինչեւ նաեւ 700 կենդինար զօրութեամբ կը կոխէ:** Պինդ ուժգին ու սոսկալի հովերէն մէկն է, ուռուցիկ հողմ (cyclon) ըսուածը, որն որ յառաջակողմեան ու յետնակողմեան շնդկաստանի մէջ յաճախ կը պատահի: **Ասիկայ՝ բաց օդոյ ժամանակ, պղտիկ սեւ ամսպով մը կը սկսի ու ժամու մը մէջ կը ասրածուի՝ բոլոր հորիզոնը կը դոցէ ու ամենայն ինչ տակն ու վրայ կ'ընէ:** **Վամենէն ապահով նաւահանգիստներուն մէջ կը մանէ, նաւերը կը խորտակէ, ամենէն զօրաւոր ծառերը արմատաքի կը խլէ ու տները**

Հարթյատակ կ'ընէ¹: — Երբ որ երկու փոթորիկ իրարու կը հանդիսին՝ կամ զերար բոլորովին կը ջնջեն եւ կամ պտուտկեալ հողմ մըն է կը յարուցանեն, որ թաթառ կամ վեշապ կ'ըսուի: Ասիկայ խիստ վտանգաւոր է, ինչու որ առջեւն ելածը կ'առնու կը փաթթէ վեր կը հանէ. ցամաքի վրայ եղած ատեն՝ խոշոր ծառերը, տան յարկերն եւ այն. իսկ անապատի մէջ գտնուած ժամանակ՝ ահազին աւազեղէն լեռները սաստիկ շտութեամբ մը կը յափշտակէ, կը բարձրացընէ կը տանի ու մէկ կողմ կը նետէ: Բայց անհամեմատ ահրելի է ծովու վրայ եղած ատեն: Ասանկ թաթար մը իջնալու ատեն՝ ծովին երեսը 100 քայլ ընդարձակութեամբ բոլորշի մը ձեւանալու կը սկսի. ու պտուտակաձեւ վեր կ'ելլէ: «Եոյն միջոցին վերէն՝ բերանը վար դարձած տոպրակի ձեւով ամալ մըն է կիջնայ ու ջրին բարձրացած մասն անոր հետ կը միանայ՝ վեր կ'ելլէ ու ամսին հետ մէկտեղ ասդին անդին կը շրջի: Աս ջրեղէն սեան վերի ու վարի մասերը հաստ են, մէջքը բարակ: Օռվն անհանդիստ կ'ըլլայ. ամսը կը մթնայ, կը շանթէ, կը փայլատակէ: Աս երեւոյթը գրեթէ կէս ժամմը տեւելէն ետքը՝ վեշապը կը պայթի, ու այնչափ ջուրը մէկէն ի մէկ ծովու մէջ կ'իյնայ: Երբ որ նաւավարները կը տեսնեն որ նաւուն մօտ ասանկ վեշապ մը կը դոյանայ անոր ահազին վտանգներէն պրծելու համար թնդանօթ կ'արձակեն, որպէս զի վեշապը դեռ պղտիկ եղած ատեն պայթի ու ցրուի:

Հովերն երկու գլխաւոր բաժանում ունին. կանոնաւոր ու անկանոն: Առաջինին կը վերաբերին, մշտաշունչ կամ տարեւոր հովերը (անգ. trades-winds, գլ. vents-alizés). որոնք միշտ արեւելքէն դէպ ի արեւմուտք կը փչեն. ասոնց գլխաւոր պատճառն, երկրիս իր առանցքին վրայ՝ արեւմուքէն դէպ ի արեւելք դառնալն է: Աս կանոնաւոր հովերուն կարգը կ'երթայ կիսամեայ հողմը (անգ. monsoons, գաղղ. mousons. — մալյերէն Տուսիծ բառէն առնուած՝ որ տարւոյ փոփոխութիւն. ժամանակ, եղանակ կը նշանակէ). աս տեսակ հովը տարւոյն մէկ կէսը՝ այսինքն Ապրիլէն մինչեւ Հոկտեմբեր, հարաւային արեւմուքէն կը փչէ. ու մէկալ կէսը՝ հիւսային արեւելքէն: «Մանապէս կանոնաւոր է, ծովեղերեայ հողմը. որն որ շատ տեղուանք կը գտնուի ու առտուանց՝ ծովէն դէպ ի ցամաք. իսկ իրիկուան դէմ՝ ցամաքէն դէպ ի ծով կը փչէ: — Իսկ անկանոն հովերը խիստ շատ են, մանաւանդ բարեխառն ու ցրտային գոտիներուն մէջ: Հովերը՝ ծովու վրայէն որ անցնին, խոնաւ կ'ըլլան. Եթէ ձեան ու սուռուցի վրայէն կու գան՝ ցուրտ են. Եթէ տաք երկիրներու կողմէն են՝ տաք ու տապախառն կ'ըլլան. իսկ որոնք ճախճախուտ երկիրներէն կը փչեն՝ վատառողջ, վնասակար ու երբեմն նաեւ մահացուցիչ: Աս վերջիններուն մէջ երեւելի են ա. Յառանաւոր խորշակ ըսուածը. որն որ Ասիայի ու մանաւանդ Արարիայի մէջ ու Եփրիկէի՝ Աահարա անապտին կողմերը կը գտնուի: Ասիկայ արեւելքան կողմէն փչող՝ տապաղին, ծծմբահոտ

1 Ասանկ հով մ'բն Եր, որ 1864 Հոկտ. 4ին կալկաթայի մէջ 40.000 տուն, ըստ

մասին բոլորովին քանդեց կործանեց ու ըստ մասին տակն ու վրայ ըրաւ:

ու մահաբեր հով մ'ըն է. մարդ՝ ասկից ուրիշ կերպով չե կրնար պրծիլ, բայց եթէ երեսի վրայ գետինն իյնալով : Ճ. Կամաճ. որն որ Եղիսակտոսի մէջ, Եփրիկէի անապատներուն կողմէն կը փէ՛, եւ չղիմանալու տաքութիւն ունի. որով ամէն տեսակ կենդանութեան հիւթը կը չորցընէ: «Աեւ իր բերած ահազին աւազներով՝ կրնայթէ մարդիկներն ու թէ անասունները խղղել: Չստ ամենայնի ասոր նման է, Հարմագդան ըսուած տապախառն հովը՝ որ Եփրիկէի ծովեղերացը մօտ՝ Առենեայի մէջ. արեւելքէն կը փէ՛: Ճ. Եշե-նէլտն խորշակն (solano, Ապանիայի մէջ) եւ Հարաւային խորշակն (scirocco, Խտալիայի մէջ), Եփրիկէի թունաւոր խորշակին շարունակութիւնը կրնան ըսուիլ. բայց մինչեւ որ Եւրոպա գան, ծովի վրայէն անցնելով՝ իրենց սոսկալի սաստկութիւնը կը կոտրի ու կը նուազի: Ասոնք՝ 14—20 օր կը տեւեն. բոլոր տնկերը կ'այրեն կը տուքրեն, մարդիկներն ու անասունները բոլորովին կը թոյլունեն: Ասոնց զէմուրիշ ճար չկայ՝ բայց եթէ դոներն ու պատուհանները աղէկ մը գոյել, որ ներս թափանցել չկարենան:

2. Քրեղէն օդերեռոյթներ: **Մթնոլորտին մէջ ջրեղէն օդերեռոյթներն ամենէն յաճախ տեսնուած բաներն են.** մէգը, ամպը, անձրեւը, ձիւնը, կարկուտը, ցողը, եղեամն եւ այն ջրեղէն օդերեռոյթներ են: — Երբ որ երկրիս վրայի գոլորշեքը այն աստիճանի կը խտանայ, որ տեսանելի կ'ըլայ՝ կ'ըսուի մշուշ, մէգ, մառախուղ եւ այն: Յժէ որ մշուշը վեր կ'ելւ, եւ օդոյ մէջ կը լողայ՝ կ'ըլայ ամպ. որոնց բարձրութիւնը երբեմն հազիւ 600—700 ոտնաչափ կը հասնի. այնպէս որ բարձր լերանց վրայէն նայելով՝ մարդ ամպերն իրմէ վար կը տեսնէ, իսկ իր վրայ վճիտ երկինք մը: — Ամպերը՝ եթէ հովերուն տարութերելովը կամուրիշ կերպով շուտ մը խտանան նէ, իրենց մէջի գոլորշեքը կաթիլ կաթիլ կ'ըլայ ու վար կը թափի. ասոր կ'ըսենք անձրեւ, որն որ երկիրը պտղաբեր կ'ընէ, գաշտերը գոյնզգոյն կը զարդարէ, վտակները՝ ծովերն ու գետերը կը լեցընէ: Անձրեւի կաթիլները մանր որ ըլան, կ'ըսուի ցողադին անձրեւ. եթէ մեծ ջաղը. իսկ եթէ խիտ ու երադատեղաց՝ ան ժամանակ տարափ, տեղատարափ եւ այն: Երբեմն երբեմն զարմանալի անձրեւներ ալ կու գան. ինչպէս՝ քարի անձրեւ, գորտի անձրեւ, ձկի անձրեւ, կարմիր անձրեւ, ծծմբոյ անձրեւ եւ այն. ասոնք ուրիշ բան չեն, բայց եթէ մըրկին զօրութեամբ՝ մէկ տեղէն հանուած եւ ուրիշ տեղ տարուելով անձրեւի պէս՝ կամ մանաւանդ անձրեւի հետ վար նետուած նիւթեր: — Զիւնը կը գոյանայ, երբ որ ամպին ջռաշողին կը սառի ու վար կ'իյնայ: — Երբ որ օդոյ վերին կարգերը տաք՝ իսկ վարինները ցուրտ են, վերէն եկած անձրեւի կաթիլները, պաղ կարգին մէջ մանելուն պէս՝ կը սառին ու զնդակի ձեւով վար կ'իջնան, որ կ'ըսուի կարկուտ: Կարկուտը զլխաւորաբար ամարուան ատեն՝ ու աւելի ցած երկիրներու եւ բարեխառն զօտիներու մէջ կու դայ: — Ցօղը՝ կէս մը վերի օդէն, կէս մ'ալ երկրիս մէջէն ելած շողւոյն խտանալէն յառաջ կու դայ. ցօղն որ սառի, կ'ըսուի եղեամ:

Յ. Հոկտեղիս օդերեւոյթերը շատ գեղեցիկ երեւոյթներ են: Սանց կարգը կը համարուին՝ ծիրանի գօտին, արշալոյր, վերջալոյր, լուսնի ու արեգական բակը, օդապատկերներն եւ այլն: — Ծանչանի գոտին կը ծաղի, երբ որ արեւն՝ օդին մէջի ջրային կաթիլներուն կը զարնէ ու արեգական ճառագայթները բեկանելով՝ իրենց սկզբնական ճերմակ դոյնը եօթնդունեան ճառագայթներու կը վերլուծուին: «Օվլունի գօտին, ինչպէս յայտնի է, կիսակլոր է ու մարդայն ատեն միայն կը տեսնէ, երբ որ կոնակն արեւին դարձրնելով՝ արեգակին լուսաւորուած անձրեւարեր ամսին կը նայի: Աս պատճառաւ ծիածանը՝ կէս օրէն յառաջ միայն արեւմտեան կողմ, իսկ կէս օրէն ետեւ՝ միայն արեւելեան դին կրնանք տեսնել: — Երբ որ արեգակը հորիզոնին շատ կը մօտենայ, իրմէն վեր եղած օդը կը լուսաւորէ. բայց օդին մէջ քիչ կամ շատ ջրաշողի ըլլալով՝ ճառագայթներն այնպէս մը կը բեկանին, որ եօթնդունեան ճառագայթներէն միայն կարմիրը կ'երեւայ, ասիկայ է արշալոյր կամ այդ բառածը՝ որն որ այնչափ աւելի կարմիր կ'ըլլայ, որչափ որ օդին մէջ շատ ջրաշողի կայ: «Նոյն կարմիր երեւոյթն արեւուն մտնելէն ետքն ալ կը տեսնենք. եւ ասիկայ է վերջալոյր կոչուածը: — Երեժական ու լուսայ բաի բառածը՝ լուսաւոր, ճերմակ կամ նաեւ գունաւոր օղմըն է, որ արեգական ու լուսնին չորս դին կը պատէ: Ասոր պատճառն ան է, որ օդին մէջ գտնուած խոնաւութիւնը կամ ջրաշողին՝ որուն մէջէն արեգակն ու լուսինն իրենց ճառագայթները բեկաննելով կանցընեն, — արեւուն ու լուսնին բոլորտիքը օղակի պէս կ'երեւայ: Ասոր ընտանի օրինակ մ'ունինք, սեղանի վրայ վառուած ծրագը. որուն, եթէ՝ չորս դին կերակուրներէն սլատճառած ջրաշողին պատելու ըլլայ՝ իր լուսոյ նշոյները, ջրաշողւոյն մէջէն անցնելու ատեն բեկաննելով՝ ծրագին բոցին բոլորտիքը լուսաւոր պսակ մըն է կը ձեւանայ: — Օդապատկէշ կ'ըսուին, ան գեղեցիկ երեւոյթները, որ ժամանակ ժամանակ ծովերու քով ու նաեւ երբեմն տափարակ դաշտերու վրայ ալ կը տեսնուին եւ մարդուս աչուրները կը խարեն: Ասոնց էութիւնը յայնմէ՝ որ հեռաւոր առարկաներն, ինչպէս նաւ, գաշտ, գիւղօրէ, տուն եւ այլն. լուսոյն՝ տեսակ մը ճառագայթելով՝ օդոյ մէջ մօտ կ'երեւան, երբեմն ընական երբեմն ալ հակառակ դրիւք: Ազիալտոսի մէջ, Պեծին «Վարոլէոնի տաժանեալ զինուորները շատ հեղ կը խարուեին ասանկ օդապատկերներով՝ մօտ տեղ կանաչագեղ արտօրաներ, գեղեր, ոչխարներ ու ըներ տեսնելով. բայց քիչ մը ետքը նոյն տեսին աներեւոյթ կ'ըլլար: Ահսսինայի նեղուցին քով՝ տաք ու օդը հանդարտ եղած ատեն, մարդ դիմաց նայելու ըլլայ՝ նաւեր, աշտարակներ, պալատներ եւ ուրիշ ասոնց նման առարկաներ կը տեսնէ: Ասոնց պատճառն է, օդոյ կարգերուն զանազան բարեխառնութեամբ՝ զանազան խտութիւն ունենալը. ինչու որ, ասով հեռաւոր ու անտեսանելի մարմնոյն ճառագայթներն օդոյ կարգերուն մէջ զատ զատ բեկումներ ունենալով՝ կոր կամ ծուռ ճամբաններ կ'ընեն ու առանկով աչքին կը հանդիպին. եւ կամ առարկային պատկերն առ կամ ան եղանակառ կը

ցոլացրնեն: Երբեմն ալ կը պատահի, որ անկարգ կամ փոփոխական եղանակաւ բեկանելով ու ցոլացրնելով՝ պատկերները կոտրած, երկնցած, ծռած, տափակցած, ձեղքուած ու դողդոջուն կը ցուցընեն:

4. Հրէդէն ու եղեկտրական օդերեսոյթներն ըստ մեծի մասին՝ օդոյ մէջ ելեկտրական ներգործութեան մը կատարուելէն կը ծնանին. այսպէս են, օրինակի աղագաւ, փայլակն, որոտումը, թափառական լոյսը, սլացեալ աստղը, կայմահուրը, հիւսիսայզը եւ այն: — Փայլակն ելեկտրական նիւթով լեցուած ամպերուն ահազին կայծնէ: Եթէ փայլակը մեզմէ շատ հեռու է, եւ կամ ամպերուն ելեկտրական նիւթը հանդարտ կերպով կը պարպուի՝ ան ատեն մենք երկինքի վրայ փայլատակելէն զատ բան մը չենք տեսներ կամ որոտման ձայն չենք լսեր. բայց ամպերը մօտ գտնուած ատեն՝ լոյսը տեսնելն քիչ կամ շատ ետքը ահազին բոմբիւն մըն է, կը լսուի՝ որ որոտում ու գոռում կ'ըսուի. եւ ձայնին՝ օդը պատռելէն յառաջ կուգայ: Որչափ որ ելեկտրական կայծը մօտ է, կամ մեծ է, որոտումն ալ այնչափ ուժգին կ'ըլայ: Երանց մէջ գոռուալուն ձայնը շատ աւելի ահեղ է, իրեն տուած արձագանգին պատճառաւար: Փայլակին՝ այս կերպով դէպի ի երկրիս մէկ կողմ պարպուիլը կայծակ կամ շանթկանուանուի. որ երբեմն կ'այրէ, կը հալեցընէ, կը ծակէ. նաեւ մարդու հանդիպելու ըլայ՝ կը մեռցընէ եւ երբեմն կը խանձէ ու կը տոշորէ ալ: Հասարակ ժողովուրդը՝ կայծակ զարկաւ, շանթինկաւ ըսելով՝ կը կարծէ թէ նոյն ատեն երկինքէն շանթաքար կ'իյնայ, ահազին վնասներ կ'ընէ ու գետինը խորունկ կը թաղուի: Այո, երկինքէն, այսինքն ամպերէն բան մը կու գայ ու զօրութեամբ մը կը զարնէ՝ թէ եւ շատ հեղ ամպերուն մէջ ալ կը պարպուի. բայց ինկածը քար չէ, իր չէ, հապա պարզապէս բոցեղէն ահազին հարուած մը: Աս սարսափելի վնասներուն առջեւ առնելու համար՝ Պրանդլին շանթաձիգը հնարեց: — Օխաֆառական լոյս կ'ըսուին այն պզտիկ բոցերն, որոնք խոնաւ ու ճախնային տեղերու եւ փոտած մարմիններու, դերեզմաններու եւ պատերազմի դաշտերու վրայ՝ դիշեր ատեն կ'երեւան ու ասդին անդին կը թոշտին, կը շարժին: Ասոնց նիւթն ուրիշ բան չէ, բայց եթէ լուսակրական ջրածին օդ, որուն մէջ տնկոցմէ ելած թթուածին ալ խառնուելով կը բռնկին ու կը վառին. բայց հաստատուն մամնոյ դպածնուն պէս կը մարին ու եղոտ բիծ մը կը ձգեն: — Ալացեալ տարդը՝ ինչպէս ամէն մարդդիտէ, օդոյ մէջ պզտի լուսաւոր մարմին մըն է, որն որ դիշեր ատեն կը բռնկի ու քիչ մը ետքը կը մարի: Ալացեալ աստղները թէեւ ցորեկ ատեն ալ կան, բայց իրենց լուսոյն տկարութեանը համար չեն տեսնուիր: Ասոնք՝ ամէն ժամանակ ու երկրիս ամէն կողմը կ'երեւան. բայց Աւգոստոս ու Առյեմբեր ամիսներուն մէջ ամենէն յաճախ կը պատահին: Ասոնց՝ ուստի ըլալուն կամ գոյանալուն դեռորոշ ու յագեցուցիչ մեկնութիւն մը չէ արուած: — Կայճակուր կամ Հեղինեայ հոռը ըսուածն ալ ելեկտրական լոյս մըն է, որ դիշեր ատեն կայմերու, աշտարակներու եւ շանթաձիգներու ծայրը կ'ե-

լեւայ: — Հիւսիսայդը՝ հրեղէն օդերեւոյթներու մէջ ամենէն աշղուորներէն մէկն է. եւ հիւսիսային բեւեռին ու անոր մօտ տեղերն երեւնալով՝ հինսիսարնակներուն մթին գիշերները կը լուսաւորէ: Հիւսիսայդը ծաղելու որ ըլլայ՝ հասրակօրէն այսպէս կը սկսի: Այսեւը մտնելէն երկու երեք ժամետքը, երկինքի վրայ աղօտ լուսաւորութիւն մը կ'երեւայ՝ որմէ գոյնզգոյն ճառագայթներ կ'ելլն, օդոյ մէջ կը սփոխն ու դրօշի պէս կը ծփան: Ասկից ետքը՝ երկու հրեղէն սիւններ կը բարձրանան միօրինակ գոյներնին փոխելով՝ մէկը դէպի արեւելք ու մէկալը դէպի ի արեւմուտք: Պերջէն, ասերկու հրեղէն սիւններու ծայրերը կը խոնարհին եւ իրարու հետ միանալով՝ կտմար մըն է կը ձեւացրնեն, որուն դրսի կողմանէ անդադար պայծառ ու գոյնզգոյն հրակէտներու պէս բոցեր ու ճառագայթներ կ'արձակեն: Աս գեղեցիկ տեսիլը գրեթէ ժամմը կը տեւէ, որ ատեն բոլոր երկինքը կաս կարմիր ու հրագոյն կ'երեւայ: Ինագէտներն աս երեւութիւն յագեցուցիչ մեկնութիւն մը դեռ չեն կրցած դոնել: Հարաւային բեւեռին կողմերն ալ, բայց շատքիչ՝ ատանկ երեւոյթներ կ'երեւան ու հարաւայդ կը կոչուին: — Օդաւարը կամ Եղիսաւարը՝ զանազան մեծութեամբ կ'ըլլայ ու երկին ամէն կողմը կ'իյնայ: Ասիկայ իյնալու ատեն հրաշէկ է ու ըստ մեծի մասին դօրաւոր ծծմբային հոտ մ'ունի: Իր գլխաւոր կաղմիչ մասունքներն են՝ ծծումբ, երկաթ, կողմահող եւ ուրիշ մէկ քանի նիւթեր: Ասոր դոյանալուն վրայ ալ այլեւայլ կարծիքներ կան. բայց ընագէտներուն մեծ մասը յայնմկը միաբանին, որ օդաքարը մեր երկրին սահմանէն դուրս տեղէ մը մեզի կու դայ. այսինքն, կամ ուրիշ մոլորակներու եւ գլխաւորաբար լուսնի հրաբուխ լեռներէն կը նետուին ու տիեզերաց անբաւ միջոցին մէջ պտրտելէն ետեւ՝ մեր մթնոլորտին սահմանին մէջ կը մտնեն. եւ կամ քանի մը բնադիտաց, շատ անհաւանական կարծեացը համեմատ՝ պայթած մեծ մոլորակի մը մասունքներն են:

15.

Բերք: — Կաչ որ երկիրը՝ ջրի եւ օդոյ, արեգական լուսոյն եւ տաքութեան գործակցութեամբը, բնական կերպով յառաջ կը բերէ ու կածեցընէ՝ ընդհանուր անուամբ բերք կ'ըսուի: Բերքը՝ տեղւոյն հանդամանքին նայելով՝ կերպ կերպ կ'ըլլայ: Վարդիկ թէ կրթուած եղեր են, թէ անկիրթ եղեր են, ասոնցմէ կը գտնեն իրենց մննդեան, զգեստի, բնակութեան, զարդի եւ ուրիշ պիտոյից նիւթերը: Բնական բերքերն երկու գլխաւոր մաս կը բաժնուին. ասոնցմէ մէկը գործարանաւոր, իսկ մէկան անգործարանաւոր բընութիւնը կը կաղմեն: Գործարանաւոր բնութեան տակ գացող բերքերն, այնպիսի գործարաններ ունին, որոնց միջնորդութեամբն իրենց ածումն ու սերունդը կ'առնուն. իսկ անգործարանաւոր բընութեան տակ գացողներն, ասանկ դործարաններ չունին: Առջի

կարգին մէջ են կենդանիներն ու տնկերը. խակ երկրորդ կարգին մէջ՝ հանքերը: Ասանկով երկրիս բերքերն երեք զլաւոր բաժանում կունենան, որոնք երեք թագաւորութիւնք կ'ըսուին, ու ասոնց վըրայ կը ճառէ բնական պատմութիւնը՝ երեք մասի մէջ: Խակ երկրագրութեան մէջ միայն ընդհանրապէս ու ասոնց երեւելի մասանցը վըրայ կը խօսուի: — Վիտ դնելու բան է, որ բերքերուն կողմանէ այրեցած գոտին պինդ հարուստ է. ամենէն մեծագին քարերն ու մետաղները, ամենէն առողջարար արմատները, տնկերը, խոտերն ու անուշահոտ համեմները հոս յառաջ կու գան: Քարեխառն գոտիները՝ որչափ որ այրեցածին մօտ են, այնչափ աւելի կ'ունենան աս բերքերուն աղնիւ տեսակները. բայց հասարակներն առատ ունին: Խակ ցրտային գոտիները՝ մէկ քանի բացառութիւն ընելով, շատ աղքատ են. եւ միայն ունին թուփ, արմատ ու մամուռ, մանր հատապտուղ, մուշտակաւոր անասուններ ու տեղտեղ ալ եղջերու եւ շուն, որն որ խխատ բեւեռային երկիրներու մէջ ալ կը դիմանայ: — Հոս՝ բնութեան եռապատիկ թագաւորութեանցը ամենէն նշանաւորներուն վըրայ, որչափ որ տեղը կը ներէ, քանի մը ամենահարկաւոր ծանօթութիւններ տանք:

Ա. Տնկոյ թափանորութիւն: Տունկը՝ տեղւոյ մը բարեխառնութեան հետ շատ կապակցութիւն ունի. ինչու որ աճելու համար անհրաժեշտ հարկաւոր է իրեն ջուր ու ջերմութիւն: Ուր որ աս երկու էական թէութիւնները չկան, հոն ըստ ինքեան բերրի երկիրն ալ բան մը չի բուսցըներ. խակ ուր որ երկուքն ալ առատ կան, բոյսերը կ'ածին ու պէս պէս զարդերով երկրիս երեսը կը ծածկեն ու կը զարդարեն: Վտաղրութեան արժանի բան է, թէ ուր որ ջուր ու տաքութիւնը տարւոյն մէջ միշտ ու անընդհատ կը շարունակուին, տնկերն ալ մշտադալար կը մնան. ինչպէս որ յայտնապէս տաք երկիրներու մէջ կը տեսնենք: Քանի որ լեռնէ մը վեր ելելով՝ ծովին երեսէն կը բարձրանանք, կամ հասարակածէն հեռանալով՝ դէպ ի բեւեռ կը մօտենանք, տնկոյ յառաջացմանը հարկաւոր թէութիւններէն մէկն եւ զլիսաւորաբար տաքութիւնը պակսելով՝ բոյսերն երթալով ճռզած, ազազուն ու քարձ կը մնան: Բայց շատ անդամ այլեւայլ պատճառներու համար միեւնոյն երկրագրական գոտւոյն տակ եղող երկիրները զանազան բարեխառնութեան աստիճան ունենալով՝ բոյսերնին ալ իրարու նման չեն ըլլար. ուր ընդ հակառակն այլեւայլ երկրագրական աստիճանի տակ եղող կողմերը նոյն բարեխառնութիւնն ունենալով՝ նոյն տեսակ բոյսեր յառաջ կը բերեն: Դաճեալ՝ հողին որպիսութիւնը, շատ աղդեցութիւն կ'ընէ բուսոց վըրայ:

Երկրիս վըրայ, զանազան տնկերը՝ զանազան ալ սահմաններ ունին. այնպէս որ անկից քիչ մը հեռու տարուելու որ ըլլան՝ միայն կը կանանչնան, բայց պտուղ չեն տար. խակ եթէ բոլորովին հեռու տարուին, ամենեւին յառաջ չեն դար. թէպէտ եւ կան տնկեր ալ որոնք տեղափոխութեան կը դիմանան ու կրնան տեղափարժիլ: —

Տնկարանները մասնաւոր սահման կամ օդաբաժին ունեցող տնկերը՝ զանազան բուսական գաւառներու կը բաժնեն։ Ընդհանուր բաժանման մը ետեւէն երթալով՝ կրնանք զրուցելոր այրեցեալ գոտին, արմաւի եւ ազնիւ բովիճոյից գաւառն է։ բարեխառն գոտինները՝ որթատնկի ու ցորենեղէնի գաւառ, իսկ ցրտային գոտինները՝ մամուռներու գաւառ է։ — Տնկերէն մինչեւ հիմայ 65—70.000 տեսակ ճանչցուած է։ Խնչպէս վերն ըսինք, ասոնց ամենէն զարմանալիններն ու գեղեցիկները այրեցեալ գոտւոյն մէջն են։ Աղէկ ու պայծառ գոյն, պտուղներու աղուոր համ, հսկայ տնկերու երկնարերձ հասակ ու սաստիկ հաստութիւն, եւ տերեւներու արտաքոյ կարգի մեծութիւն՝ բոցաշունչ աշխարհքին բոյսերուն միայն սեպհական է։ Աս սքանչելի տնկոց զուխը կրնանք զնել բարձրավարս Արմաւենին, որն որ ի սկզբանէ հետէ, տնկոց ամենէն ազնիւը, գեղեցկատեսիլն ու վայելքահասակը ճանչցուած է։ ասկից մինչեւ հիմակ 175 տեսակ գիտենք, որոնցմէ 119 հատը հարաւային Ամերիկայի, 42 հատը Հնդկաստանի ու միայն 14 տեսակը Աֆրիկէի մէջ կ'աճի։ Արմաւենին մինչեւ 100 ոտնաչափ բարձրութիւն կ'ունենայ. երբեմն ջրերու քով, երբեմն ալ լերանց վրայ մինչեւ ձիւնազաւառին մօտերը կ'աճի. երբեմն առանձին ու երբեմն ալ անտառներով։ Խրեն՝ ողկուզօքէն բուսած անոյշ պտղէն զատ՝ տերեւները կը լան ծածկոյթ, բնակարան եւ հովանոց։ Խր այլեւայլ տեսակներէն կ'երէ մոմ, կարագ, ձէթ եւ ուրիշ առոնց նման օդտակար հիւթեր։ — Հացապտղին (*artocarpus insica*), որն որ Հնդկաստանի կղզիններուն եւ հարաւ. Ամերիկայի մէջ կը բուսնի, մինչեւ 50 ոտնաչափ բարձրութեան կը հասնի. մէկ ու կէս ոտնաչափ երկայն, 10 մատ լայն ու հատ հատ տերեւներով է։ Աս ծառը՝ մեծ, զնդաձեւ կամ տանձի նման պտուղ կու տայ, որուն կանանչ տերեւները հանելին ետեւ մէջի սննդարար մասը կամ ծուծը տերեւի փատելով՝ քարերու մէջ դրած կ'եփեն, ու գերմակ հացի (*փրանժելայի*) համ կ'ունենայ։ Արսուի, որ աս ծառին պտուղը՝ չափահաս մարդ մը սնուցանելու բաւական է. ինչու որ ինն ամիս շարունակ պտուղ կու տայ եւ միայն երեք ամիս կը հանդչի։ — Յաւականին կամ կապկապուկն (*adansonia digitata*), որն որ զլխաւորաբար Աֆրիկէի Աննեկամպիա գաւառը կը բուսնի, երկրիս ծառերուն ամենէն հաստն է. ինչու որ իր բունը շատ անզամ 30 ոտնաչափ տրամագիծ կ'ունենայ, ուստի եւ շրջապատն 90 ոտքէն աւելի։ Հաղարաւոր տարիններ կ'ապրի. իր խոռոչներուն մէջ խարշիկներու ամբողջ գերգաստաններ կը բնակին։ Աս ծառը՝ երկայն սեխի կամ մեղրապուղի նման պտուղ մ'ունի, զորն որ կապիկները վերջի աստիճանի կը սիրեն։ — Վ իշապենին (*dracena draco*), Հնդկաստանի ու Ամերիկայի, ինչպէս նաև հարաւային Խարոպայի մէջ յառաջ կու գայ, գարնան ճեղքուելու որ ըլլայ՝ կարմիր հիւթ մը կը բխէ, որ ոչ հոտ ունի եւ ոչ համ, բայց վառուած ատեն սիրուն հոտ մը կը բուրէ. վիշապարին ըսուած խիմն աս է. որն որ զինւոյ ոգւոյ մէջ կը լուծուի ու ջնարակելու կը գործածուի։ — Վշկրնկոյզը (my-

ristica moschata) կամ Հնդիկ ընկոյզն, առաւելապէս Հնդկաստանի Մոլուգեան կղզիներուն վրայ կ'աճի ու շատ թանկաղին եղ մ'ունի: Հոլանդացիք՝ ժամանակաւ մը աս աղնիւ տունկը, միայն Պանտա կղզիներուն վրայ կը թողուին եւ ուրիշ ամէն տեղերէն կը ջնջէին, որպէս զի չըլլայ թէ շատնալով՝ Խւրոպայի մէջ գինը վար իյնայ: — Զագախոտին կամ մեխակենին (eugenia cariophylata), որ նմանապէս Հնդկաստանի Մոլուգեան կղզիներուն վրայ կը բուսնի՝ գավինիի նման ծառ մ'ըն է, որ իր անուշ հոտովը մինչեւ հեռու տեղերը կը հասնի: Եթ ծաղիկները կատարեալ չըրցած կը ժողովեն եւ մաղմաղ կրակի վրայ կը չըրցընեն. աս է մեխակ ըսուածըր: Հոլանդացիք յառաջագոյն աս համեմարեր ծառին դէմալ հրով ու սրով կոռւեցան եւ ամէն աեղերէն ջնջելու ջանացին, որպէս զի միայն իրենց որոշած կղզիներուն վրայ մնայ եւ իրենք ըլլան ասոր մենավաճառները: Տեղացի իշխաններուն հետ դաշինք ըրած առենին՝ նախ եւ յառաջ խստիւ կը պահանջէին որ մեխակենիները մինչեւ ի մի խլեն ջնջեն. ասոր դէմգործողը մեծ մարդ ըլլար նէ՝ մըշտրնջենաւոր աքսորք կը խաւրուէր. իսկ հասարակ մարդիկ նաեւ կը սպաննուէին: — Կոփենիին հայրենիքը Եպեսինիան ու միջին Եփրիկէն է, ուր որ վայրենի վեճակի մէջ՝ 5 մինչեւ 10 ոտնաչափ կ'աճի ու խնձորենւոյ պէս հաստ կ'ըլլայ. սակայն, որոնց վրայէն որ խահուէն պիտի ժողովեն նէ՝ այնչափ բարձրանալու չեն ձգեր, որպէս զի դիւրաւ կարող ըլլան քաղել: Կոփենւոյն տերեւները նարնջենւոյ տերեւներուն շատ կը նմանին, միայն թէ անոնցմէ քիչ մ'աւելի երկայն են. իր ծաղիկները Ճերմակ՝ իսկ պտուղներն ըստ ամենայնի կեռասի պէս են, միայն ան տարբերութեամբ որ ասոր մէջ երկու հատ՝ կամ կուտ կայ, որոնք են բուն խահուէն: Յօէեւ Երաբիա՝ կոփենւոյն բուն հայրենիքը չէ, բայց եւ այնպէս ամենաշաւ տեսակն Երաբիայինն է: Խահուէի գործածութիւնը՝ Խւրոպայի մէջ հաղիւ Ճ.Օ. դարուն կէսերը մտաւ: Եռաջին սրճանոցը դրուեցաւ Կոստանդինուպոլիս 1552ին: Մարտէլը մէջ առաջին սրճանոցը կանգնուեցաւ՝ 1671ին. Բարիղը մէջ՝ 1672ին. Համապուրկի ու Վիւռնապէրկի մէջ՝ 1696ին: Իսկ Շ վետ ու Խւրոպայի հիւսիսային երկիրներուն մէջ՝ հաղիւ նախընթաց դարուն մէջ ծանօթանալու սկսաւ: Երաբիայի խահուէին կը յաջորդէ լաւութեան կողմանէ՝ Շավայինը. ասոր ալ արեւմ. Հնդկաստանինը: Կոփենւոյն գործածութիւնն ուստի եւ մշակութիւնն ան աստիճանի շատցած է, որ հիմայ՝ կոփենւոյն անտառները տարուէ տարի, ընդ ամէնը 1000 միլիոն ֆունտէն աւելի խահուէ կը մատակարարեն: — Շ աքարեղէզին վրայ ալ յիշատակութիւն մ'ընելու ենք: Եսիկայ՝ իր հայրենիքէն, Եսիայէն 1148ին Կիպրոս ու անկից ալ Սպանիա տարուելով՝ փութով մշակուելու սկսաւ: Յիշեալ տեղերէն զատ, շատ լաւ յաջողեցաւ անոր մշակութիւնը Մատէիրայ եւ Կանարեան կղզիներուն վրայ: Ըսրդուկալցիք զասի, նաեւ մինչեւ Պրաղելիա տարին. իսկ Սպանիացիք՝ Խնդիլեան կղզիները: Կոկից ետքը՝ շաքարեղէզին մշակութիւնը արեւմ. Հնդկաստանի մէջ անհաւա-

տալի կերպով շատցաւ։ Եւրոպայի մէջ հիմակ թէեւ ամէն տեղերը ճակնդեղէն միայն շաքար կը հանեն, այսու ամենայնիւ՝ տարուէ տարի 1,450.000 տակառաշափ եղէվնաշաքար առեւտրոյ կը հանուի։ — Թէյի թիմն բուն հայրենիքն է Շենաստան ու Հարոն։ սակայն Շավա կղզւոյն ու Ասամի թագաւորութեան մէջ ալ շատ կը մշակուի։ Եթ տերեւները կը մատակարարեն՝ ամենուն ծանօթ թէյը։ Օասիկայ՝ (որուն գործածութիւնը ֆարուն մէջ արդէն Շենաստան սկսած էր,) Հոլանդացիք առաջին հեղ 1666ին Եւրոպա բերին, ուր որ հիմակ նոյնին կիրառութիւնն այն աստիճանի շատցած է, որ միայն Անգլիան տարուէ տարի 36,000.000 ֆունտի հարկաւորութիւն ունի։ Թէյին լաւութիւնը՝ տերեւներուն որպիսութենէն, փրցընելու ժամանակէն եւ ուրիշ քանի մը պարագաներէն մեծապէս կախում ունի։ Առաջին հունձքը Փետրուարին վերջերը կը լայ, որ ժամանակ որ տերեւները դեռ կատարեալ բացուած չեն. ասոնք՝ ամենէն աղնիւներն են, ու Կայսերական թէյ կոչուածը կը մատակարարեն։ Երկրորդ հունձքը կը լայ Ապրիլի մէջ, ուր որ խոշորկեկ տերեւները պատիկներուն հետ խառն կը լայ. ասիկայ վերինէն նուազ արժէք ունի։ Խակ երրորդ հունձքը կը լայ Մայիսի մէջ, ու ասոնք հասարակ թէյը կը մատակարարեն։ Տերեւները փրցուելին անմիջապէս ետքը՝ երկաթի թիւթեղներու վրայ կը սփռուին ու կը չորցուին, ասկից ետքը պրոտու փսիաթներու վրայ կը տարածուին եւ ձեռքով կը դարձուին. ու վերջապէս զինկի ամաններու մէջ լաւ մը կը պահուին, որպէս զի չրլայ թէ օդին միջնորդութեամբն իրենց համն ու հոտը կորսուի։ Ամաններու մէջ զնելին ետեւ ալ մեծապէս կը զգուշանան, որ չրլայ թէ կերպով մը օդ մտնէ մէջը, որով եւ իր անուշ հոտն ու զօրութիւնը կորսնցընէ։ «Ամանապէս ալ ծովային օդն՝ իր խոնաւութեանը համար թէյին առաւելութիւնը կը նուազցընէ. ուստի եւ զարմանք չէ որ կարաւանի թէյ ըստածն, որ Գիեխայի վրային ցամաքով Եւրոպա կը բերուի՝ ամենալաւն է. ու ան ասափճանի թանկագին կը ծախուի։ Բարակուայի կոչուած թէյը, Բարակուայի մէջ՝ խնձորենւոյ խոշորութեամբ թէյի ծառի մը տերեւներն են, որով հարաւային Ամերիկայի մէջ լաւ վաճառականութիւն կը լայ։ Զորիներով՝ տիկերու մէջ, դուրս կը խաւրուի. ու Շերու միայն իր գործածութեանը համար ասկէ $2\frac{1}{2}$ միլ. Փունտ կը զնէ։ Բայց աս տեսակ թէյն Եւրոպա չի դար, որովհետեւ ծովու ճամբորդութեամբ իր հոտն, ուժը եւ համը բոլորովին կը կորսնցընէ։ — Ասոնց պէս քիչ շատ երեւելիութիւն ունին՝ այրեցեալ գոտոյն մէջ յառաջ եկած տնկերն, զոր օրինակ. աղամաթուզ, դառնիճենիկ կամ կինամումն, հնդկանուշ, համեմանդ, պղպեղ եւ ուրիշ բազմատեսակ համեմներ։ Ասոնցմէ ետքը կրնանք զնել թուզը, նուշը, ձիթենին, նարինջը, թուրինջը, կիտրոնը, եւ այլն. վերջապէս հասարակ բոյսերն ու տնկերն, ինչպէս են. տանձ, խնձոր, սալոր, սեխ, ցմերուկ, վարունդ, ցորեն, հաճար, դարի, սիմինսր, բրինձ, որոն, ճակնդեղ, բամբակ, ծխախոտ եւ ուրիշ

անթիւ ու անհամար գեղօրէները: — Փայտն ալ մասնաւոր մուազրութեան արժանի է. որովհետեւ այրելու՝ շնչի եւ ուրիշ հազար ու մէկ բաներու գործածուելուն համար, առեւտրոյ մէջ՝ մեծ աղղեցութիւն ունի: Բնութիւնն ինք իրեն մնալու որ ըլայ՝ գետնին երեսը շատ տեղ վայրենի ծառերով կը ծածկէ, որոնց շատը քովէ քով եկած ատեննին անտառ կը բառուին: Ասոնք՝ իրենց բնական վիճակին մէջ շատ խիտ, թանձր ու մութ կ'ըլան եւ իրենց բուսական զօրութիւնն այն աստիճանի կը տարածեն, որ չտեսնող մարդ մը անկարելի է որ հաւատայ: Խ սկզբանէ մինչեւ հիմակ՝ ասանկ բնական վիճակի մէջ մնացած անտառները կ'ըսուին Բնանտառ (բնական անտառ) կամ Այս անտառ, ինչպէս Ապանիացիք կ'անուանեն: Ասոնց ընդարձակութիւնն զմարդ կը սոսկացրնէ: Հար Ամերիկայի, Պրազիլիայի եւ Հիւս. Ամերիկայի բնանտառներն ահազին ընդարձակութիւն ունին: Ոչիօ տէ Ճանէիրոյի մօտերն ասանկ կոյս անտառ մը կայ, որ 30 մղոն լայնութիւն եւ հարիւրաւոր մրցոններով երկայնութիւն ունի: Խւրոպայի մէջ ալ յառաջ ժամանակաւ, մանաւանդ Գերմանիայի կողմերը մեծ բնանտառներ կային. բայց ասոնց մեծ մասը ջնջուեցաւ. հիմակ՝ Խւրոպայի պինդ մեծ անտառները Առուստատանի ձեռքն են: Անտառներէն՝ տեսակ տեսակ հասարակ փայտ երևէն զատ՝ նաեւ շատ աղնիւ փայտեր ալ կ'առնուին. ինչպէս («Նդկաստանի անտառներէն») ճանդան. երենոս, (զլխաւորաբար Լիբանանու անտառներէն.) կահենի, կապոյտ փայտ եւ այն: — Օքառերէն, բոյսերէն ու տնկերէն, կ'երևէն դարձեալ՝ զանազան տեսակ եղեր, խնկեր ու խիժեր, ինչպէս կնդրուի, հալուէ, զմուռս եւ այն:

Բ. Կենդանեաց թաղաս.որութիւն: Ինչպէս անկերն, անանկ ալ կենդանիները այրեցեալ գոտւոյն կողմերն աւելի մեծ, ահեղ ազուոր ու տեսակնին շատ կ'ըլայ. ուստի եւ բաել է թէ. նաեւ կենդանեաց կատարեալ աճման հասնելու բուն տեղը արեւադարձներու երկիրն է: Բայց Ամերիկան ասկից դուրս հանելու է, վասն զի որչափ որ հոս տեղաց այրեցեալ գոտւոյն տնկերը՝ հին աշխարհքին տնկերէն մեծ ու առատ են, այնչափ ալ կենդանիները քիչ ու պրդտիկ են. այնպէս որ զասոնք՝ հին աշխարհքին այրեցեալ գոտւոյն կենդանիներուն հազիւ թէ մէկ տկար նմանութիւնը կրնանք սեպել: — Խակ ծովու վրայ գալով՝ բոլորովին տարբեր մտածելու է. որովհետեւ քանի որ այրեցեալ գոտին, հեռանալով՝ դէպի ի բեւեռ կ'երթեցուի, այնչափ ալ ձկերն ու մէկալ ծովարնակ արարածներն ընդհանրապէս կը շատնան, կը մեծնան եւ կատարելագոյն կազմութիւն մը կը ստանան: Աենդանիները, թէպէտ եւ տնկոց պէս ան կամ ան օդարածնին հետ այնպէս ճշդիւ կապուած չեն, այսու ամենայնիւ անոնք ալ որոշ սահմաններ ունին, որոնք՝ ինչպէս տնկոց, անանկ ալ կենդանեաց նկատմաք աւելի կ'որոշուին բարեխտառութեան նոյնութենէն, քան թէ գոտւոյն միեւնոյն ըլալէն: — Բնապատումները կենդանիները հինդ զլխաւոր մաս կը բաժնեն. այս

ինքն. 1. Կալնատուու կենդանիներ. ասոնց վլուխը կեցած են կապկի տեսակները, որոնց կազմութիւնը մարդուն ամենէն աւալի մօտիկ է։ Չղջեկներ. Չորքոտանիներ ու նաեւ Շռովային կաթնատու կենդանիներ։ 2. Ծառականներ։ 3. Լըհկակենդաններ։ 4. Զուկ։ եւ վերջապէս 5. թէ ծովու եւ թէ ցամաքի Միջագոններ։ — Բայց որովհետեւ երկրագրութեան մէջ՝ կենդաննեաց տարածմանը եւ ուր տեղերը գտնուելուն աւելի միտ կը դրուի, անոր համար մենք՝ այլեւ այլ գօտիներու ներքեւ եղած կենդանիներուն վրայ համառօտ տեսութիւն մ'ընենք։ Արդ.

Այշեցեալ գօտոյն մէջ՝ երեւելի են կապիկները, որոնք ընդհանուր անուամբ ձեռնոտանի ալ կը կոչուին եւ հասարակօրէն մեծ անտառներու մէջ՝ ծառերու վրայ կապրին. իրենց բնակութեան վերջին սահմանը, դրեթէ մինչեւ 35 լայնութեան աստիճան կը հասնի, ասկից անդին ալ կրնան դիմանալ, բայց ընդհանրապէս յառաջ չեն գար։ Ասոնցմէ այծամարդ ու սորաբնակ (chimpanse) ըսուած տեսակները՝ մարդուս ամենէն մօտիկ են։ — Չղջեկը թէպէտ եւ բոլոր երկրիս վրայ տարածուած է, սակայն Ամերիկայի արեւադարձներուն մէջ թռերթունց (vampyre) ըսուած ահազին տեսակը՝ ձիերու, ջորիներու, էշերու, արջառներու ու նաեւ մարդու վրայ ալ, քնացած ատենը՝ կը յարձակի ու արիւնը կը ծծէ։ Այրեցեալ գօտոյն չորքոտանիներուն եւ միանգամայն հողագնդին հիմակուան ցամաքային կենդանիներուն թագաւորն է Փիղը. որուն հայրենիքն է Հնդկաստան ու Ասհարայի հարաւային կողմերը՝ հասարակածէն մինչեւ 25—30 աստիճան։ Եղյնակս միայն Ասիայի ու Ափրիկէի մէջ է Անգղջիւր գազանը. բայց Ասիայինը մէկ եղջիւր ունի, իսկ Ափրիկէինը կրկին։ Չիագետին՝ միայն Ափրիկէի գետերուն մէջ կը գտնուի. ասիկայ փոէն ետքը պինդ մեծ կենդանին է։ Ասոր մէկ տեսակ մըն ալ Ամերիկայի ու Հնդկաստանի կղզեաց գետերուն մէջ կը գտնուի ու Գետակինձ կամ Վարիւրոս կը կոչուի. սակայն ասիկայ վերինէն պղտիկ է։ Աս երեք վիթխարի չորքոտանի գաղանները գիշակեր չեն։ — Կատուի տեսակները բուն ամենի ու դաժան գաղաններ են. ինչպէս տոխւծ, վագր, յովազ, ինձ, յովազառիւծ, բորեան եւ այլն։ Ասոնց տեսակին թագուհին է՝ ահեղ ու սէգ Առիւծը, որն որ Ափրիկէ ու արեւմ. Ասիա կը գտնուի. բայց Ափրիկէինը շատ մեծ կ'ըլլայ։ Առիւծն՝ իր գաղանութեանը հետ երախտաղիտութիւն ու վեհանձութիւն մ'ալ ունի եւ կընտանենայ ալ. բայց ասոր հակառակ Վագրը՝ որուն բուն հայրենիքը Հնդկաստան է, իր վայրենութիւնն ու արիւնուուշտ գաղանութիւնը միշտ կը պահէ. երախտաղիտիւթիւն, դժութիւն չի գիտեր եւ ուժովն ալ գրեթէ ամէն գիշակեր գաղանները կը գերազանցէ։ Ափրիկէի ամէն դին վագր չկայ. բայց կայ անոր տեղ Յովազ եւ ինձ, որոնց պիսակը կամ խայտուցը բոլորաձեւ է. ուր որ վագրինը շերտ շերտ է։ Իսկ Ամերիկայի մէջ՝ կատուի տեսակներէն կայ միայն Եսակուար ըսուածը, որ հոն տեղաց վագրն է, եւ անոր պէս ալ վայրադ ու գիշախտնձ. բայց վագրէն շատ պղտիկ է ու վրայի

բծերն ալ օղակաձեւ են: Հոն տեղուան առիւծն ալ Ռուման-կամ գռուկուարն է. բայց ասիկայ հազիւ թէ Եփրիկէի առիւծին կէսէն քիչ մ'աւելի է: — Եյրացեալ գոտոյն մէջ գտնուող խոտակեր կենդանիներուն մէջէն յիշատակաց արժանի են. Ծնձուղտը, որն որ 15—18 ոտն. բարձրութեան կը հասնի. Հեղու սիրուն կենդանի մըն է: Ա եթ. ասոր գեղեցիկ ու անցշ աչուրներն առակ եղած են: Ա ազերաձի. որուն մորթը վազրի պէս՝ շերտ շերտ խայտարզեղ է. վայրենի իշու կամ պզտի ձիու կը նմանի, բայց այնչափ դիւրաւ չ'ընտանենար: Եյրեցեալ գոտոյն տակ, փղէն զատ՝ ընտանի կենդանիներ են. Էշ, ձի ու ջորի. որոնք՝ բարեխառն գոտիներէն հոս բերուած կ'երեւան: Բայց ամենէն երեւելին է. Բակտրիական (երկու սապատով) ու Տաճիկ (մէկ սապատով) ուղտը. որն որ մանաւանդ ահազին անապատներու աղէկ կը դիմանայ ու անոր համար ալ անապատի նաւ կը կոչուի: Ամերիկան՝ ինչպէս ուրիշ չորդոտանիներու, ասանկ ալ ուղտի փոքր մէկ նմանթիւնն ունի, որ է Եյջուղտը կամ լաման. ասիկայ՝ գեղեցիկ կենդանի մըն է ու չափաւոր ծառայութիւն կ'ընէ: «Որ աշխարհքս գտնուած ատեն, աս կենդանին էր միայն որ բեռնակիր գրաստու տեղ կը գործածուէր: Խակ Եւստրալիայի սեպհական ու նշանաւոր կենդանին է. Կանգուր ըսուածը, որուն ետեւի ոտուրները շատ երկայն են. անոր համար ալ չի կրնար քալել, հապա ետեւի ոտուրներուն եւ մանաւանդ հաստ ու զօրաւոր պոչին վրայ կոթնելով՝ կը ցատքէ: Ես տատճառաւ բնապատումները զինք յունարէն բառով ազեվաղ (halmaturus) կ'անուանեն: Եյրեցեալ գոտոյն մէջ՝ քազաքակիրթ սեպուած մարդու, իրենց կաթովն ու մասվը մնունդ տուող կենդանիներն են. ուղտը, այծը, էշն ու գոմէշը. Խակ վայրենիները և թէ միայն ամէն կերպ կենդանեաց՝ հապա նաեւ մարդու միս ալ, եթէ գտնելու ըլլան՝ կ'ուտեն:

Երեւադարձի թռչունները մեծութեան ու փետուրներու դոյնին գեղեցկութեան եւ պէսպիտութեան կողմանէ շատ երեւելի են. բայց ընդհանրապէս բարեխառն գոտիներու թռչուոց ձայնին աղուորութիւնը չունին: — Զայլեամն, որ հասարակօրէն 4—5 ոտնաշափ՝ բայց երբեմն նաեւ 8—10 ոտնաշափ բարձրութիւն ալ կ'ունենայ, Եփրիկէի ու Երաբիայի աւազուտ անապատներուն մէջ կ'ասպի: Ասիկայ թռչուններուն պինդ մեծն է, բայց քալող թռչուն է, ուստի եւ աղէկ կը վազէ. եւ լաւ մեծցած որ ըլլայ՝ ամենայն շուութեամբ, իր վրան հեծած երկու չափահաս մարդ կրնայ տանիլ: Եսոր նման, բայց աւելի պզտի տեսակներն Ամերիկա ու Եւստրալիա ալ կը գանուին: Եսկից ետքը անդղի տեսակ թռչուններուն ամենէն մեծն է Պասկուձը (condor), որն որ մէկ թեւին ծայրէն մինչեւ մէկալ թեւին ծայրը՝ 8—9 ոտնաշափ է. ու մարմինն ալ հասարակ ոչխարի մը չափ կ'ըլլայ: Ասիկայ՝ Ամերիկայի Ենդեան լերանց ժայռերուն վրայ կը բնակի եւ կերակուրն է, եղջերու, այծուղտ, ոչխար, հորթ, զորոնք շատ բարձրէն կը դիտէ ու շանթի շուութեամբ վար խոյանալով՝ մազիլներովը կը ճանկէ

կը վերցընէ. նոյն իսկ պղտի տղաքը յափշտակելու կը յանդգնի, սակայն չափահաններէն կը վախնայ: — Գեղեցկութեան կողմաննէ երեւելի են. Արամարդը՝ որուն հայրենիքը Հնդկաստան է. Գրախահաւահաւը, որուն պերճ ու շքեղ փետուրները՝ թագաւորաց զարդ կ'ըլան. Պապկան, որ 200էն աւելի գեղեցկափետուր տեսակներ ունի. ասոր հայրենիքն է՝ արեւադարձի երկիրները, թէ Ամերիկայի, թէ Եսիայի, թէ Եփրիկէի ու թէ Եւստրալիայի մէջ. Ասկեփասիանը, որուն բնիկ հայրենիքը Հենաստանն է: Վաղցրախօս Գեղձանիկին թէալէտ բուն հայրենիքը Կանարեան կղզիներն են, բայց Ճ.Օ. դարէն եաքը՝ շատ կողմեր ու նաեւ մինչեւ Ուռւսաստան տարածուեցաւ: Տրոքիլոս, կամ Շանձահաւն (oiseau-de-mouche) ինչպէս Գաղղիացիք կանուաննեն, 70էն աւելի տեսակ ունի թըռչուններուն պինդ պղտիկն է: Ամենէն պղտիկ տեսակը կտուցէն մինչեւ պոչին ծայրը հազիւ $1\frac{1}{2}$ մատնաշափ (4 սանդիմէդր) երկայն է ու 20 գարեհատ կը կշռէ: Ասոր բուն հայրենիքն է Ամերիկա. իր՝ գոյնզգոյն փետուրներուն գեղեցկութիւնը մարդը կը զմայլեցրնէ: Ամերիկացի կանայք, ասիկայ մէջը պարպելէն ետեւ կը չորցընեն ու գինդի պէս ականջներնէն կը կախեն: Շանձահաւին վրայ քիչ մը շատկեկ աւազ նետելով կ'իյնայ կը բռնուի:

Երեւադարձի բազմաթիւ երկակենցաղները՝ վեճխարի մարմնով ու ոմանք ալ թուաւոր են: Ասոնց գլուխը կրնայ դրուիլ Առկորդիլոսը կամ Տիտեռը, որ գիշատիչ դազան մըն է՝ որմէ մարդն ալ ապահով չէ. ասիկայ այրեցածի գոտիներուն մէջ կ'ըլլայ: Եփրիկէինը ամենէն մեծն է ու գրեթէ 30 ոտնաշափ երկայնութիւն կ'ունենայ: Ժամանակ մը Նեղոսին մէջ շատ կար, բայց հիմակ անոր վերի դիերը կը գտնուի: Հնդկաստան ալ կայ, բայց մինչեւ 18—20 ոտնաշափ՝ իսկ Ամերիկայինը հազիւ 10—12 ոտնաշափ երկայնութիւն կ'ունենայ: Վիշտապ օձ, որն որ 40 ոտնաշափին ալ աւելի երկայնութիւն կը ստանայ՝ թէալէտ թոյն չունի, բայց դժուային բերմովը, կրնայ մինչեւ այծեամ մըն ալ կըել: Եթ ահադին ուժովը՝ կովերուն ու գոմեշներուն վրայ փատտուելով եւ չարաչար սխմելով՝ բոլը ուկրները կը ջախջախէ ու կը սատկեցրնէ: Ոինչեւ առիւծներու եւ վագրներու վրայ ալ յարձակելու կը յանդգնի. բայց մարդիկներու չի դաշիր. մանաւանդ թէ անոնցմէ կը վախնայ ու կը փախչի: Ասիկայ ըստ մեծի մասին Պրազիլիայի կողմերը կը գտնուի. մէկ տեսակն ալ Հնդկաստան կայ ու Պիւթոն կը կոչուի: Իսկ թունաւոր օձերուն մէջ ամենէն աշրելին է թոժոժաւոր օձը, որ 7—8 ոտնաշափ երկայն կ'ըլլայ եւ Ամերիկայի մէջ կ'ասպի. ասոր թոյնն անանկ խխտ է, որ ձի մը 10 վայրկենի մէջ կը սատկեցրնէ: Ասիայի, Եփրիկէի ու մանաւանդ Ամերիկայի մէջ՝ ուրիշ բազմաթիւ թէ թունաւոր ու թէ անթոյն օձեր շատ կան: Անմեղ ու ստորին տեսակ երկակենցաղներն են. կրիայ, գետնառիւծ, մողեղ, գորտ եւ այլն:

Երեւադարձներուն ծովուն մէջի ձկերուն գոյնը շատ զարմանալի է. ասոնց մէջ երեւելի է ի մէջ այլոց թռոչող ձուկը, որ նաեւ

օդին մէջէն կ'անցնի. իսկ Շ անաձուկն այնպէս կը գիշատէ ջրի մէջ՝ ինչպէս կոկորդիլոսը ցամաքի վրայ: Ասոնմէ զատ կայ Գաղտակուր՝ գլխաւորաբար Հնդկային ծովուն եւ իր ծիւղերուն մէջ. նոյնպէս Պողիապոդ բառած սիրուն պղտիկ կենդանիներն, որոնք մանաւանդ Հնդկային ծովուն մէջ խմբովին կը դանուին, իրենց գրեթէ անկենդան ու մեռած մարմնովը բուստի անտառներ կը շինեն: — Տաք երկիրներու միջատներն ու թրթուրներն ալ ինչպէս կարիճ, փաղիժ (tarantule), մարախ եւ այլ շատ են. բայց բովանդակ հողագնդին ամենէն սոսկալի ՃՃիներն են Ճերմակ մրջիւն կամ տէրմիդ բառածները, որոնք հաղիւ քառորդ մատնաչափ երկայն են. ասոնք միլիոններով մէկտեղ կ'ապրին եւ ամենայն ինչ կը ծակեն կը փճացրնեն. թուղթ, բամբակ, կաշի, միս, գիրք՝ ասոնց առջեւ ապահով բաներ չեն. նոյն իսկ մեծամեծ գերաններուն մէջ անանկ կը պարպեն, որ արտաքուստ վրանին բարակ կեղեւ մը կը մնայ եւ ներսի զին պարպուած բլալը չ'իմացուիր. բայց շատ անգամ այս կերպով տներ ու գեղեր յանկարծակի կ'իյնան կը փլին: — Ասոնցմէ զատ՝ այրեցեալ գօտոյն մէջ անհամար պղտի ՃՃիներ կան, որոնք շարունակ մարդիկները կը կծեն ու անհանգիստ կ'ընեն. ասոնք գլխաւորաբար անտառային տեղերն այնչափ շատ են, որ ճամբորդներն ամէն մէկ շունչ առնելուն ասոնցմէ քանի մը հատ կը կըն: Յակէպէտ մէկալ կողմանէ անանկ գոյնզգոյն ու գեղեցիկ ՃՃիներ ալ կան, որ մարդը կը զմայլեցրնեն ու նաեւ լուսոյ եւ զարդի տեղ կը գործածուին:

Քանի որ այրեցածէն կը հեռանանք եւ բարեխառն գօտիներուն կը մօտեանք, կենդանեաց գեղեցկութիւնը, շատութիւնը, բայց միանգամայ դադանութիւնն ալ կը պակսի: Աս կողմերուն ամենէն երեւելի գիշատիչ զազաններն են. Լուսանը կամ քաւթարը, որն որ կատուի տեսակներուն սաստիկն է. դաժան, անդութ, անյագ ու վայրագ դադան մըն է. կարծ ատենուան մէջ ու ետեւէ ետեւ 30—40 ոչխար կը խղդէ ու անոնցմէ մէկ հատը հետն առնելով կը շատանայ: Աս վնասակար կենդանին ատեն մը բոլոր Եւրոպայի մէջ տարածուած էր, բայց հիմակ միայն հարաւային կողման բարձր լեռներուն վրայ կը գտնուի: Վրջը՝ տաք կողմերը մութիկն է, իսկ բեւեռներուն քովերը Ճերմակ: Շ ան տեսակ կենդանիներէն, գայլ, աղուէս, շնագայլ եւ այն, անպակաս են բարեխառն գօտիներուն մէջ. վերջինն անյագ կենդանի մըն է եւ աւելի հարաւային երկիրներու մէջ կը բնակի: — Իսկ խոտակեր չընտանեցած կենդանիներուն մէջ սուածին տեղին ունի վայրի Գոմեշն ու վայրենի ջուլը, որոնք փղէն, գետաձիէն ու ոնդեղջիւրէն ետքը՝ պինդ մեծ չորքոտանիներն են. գրեթէ առիւծի պէս բաշ ունին, եւ երկայնութիւննին ալ 8—10 ոտք է. առածինն՝ Ամերիկայի, իսկ Երկրորդն Եւրոպայի ու Ասիայի մէջ է: Մշկաւէտ այծեամն, որ գլխաւորաբար Ճենաստանի, Գիսպէղի ու Ախաբերիայի բարձր լեռանցը վայ կ'ապրի, իր աղնիւ հոտաւէտ մշկովը ծանօթ է: Կուղը կամ շնջրին շենք շինելու մէջ առւած ճարտարութեանը համար

2581

2018

